



Զարչարուած՝ Քրիստոսի Համար

Երկարէ վարագոյրի ետեւի «Թափուն» Եկեղեցիին
չարշարանիներուն ու վկայութեան մէկ պատմութիւնը.

Ներկայի Մարտիրոս Եկեղեցին
Զարչարուած՝ Քրիստոսի Համար.
Շիշըրտ Վուրմպրանտ.

Tortured For Christ

Armenian Edition

Copyright 2015 Voice Media

info@VM1.global

Web home: www.VM1.global

All rights reserved. No part of the publication may be reproduced, distributed or transmitted in any form or by any means, including photocopying, recording, or other electronic, or mechanical methods, without the prior written permission of the publisher, except in the case of brief quotations embodied in critical reviews and certain other noncommercial uses permitted by copyright law. For permission requests, email the publisher, addressed “Attention: Permission Coordinator,” at the address above.

This publication **may not be sold, and is for free distribution only.**

Հեղինակին մասին

Վերապատիւ Շիշըրտ Վուրմպրանտ աւետարանական պատօնեայ մըն է որ 14 տարի իր հայրենիքին՝ Ռումանիայի մէջ համայնավարներու կողմէ բանտարկուեցաւ: Ինչ Ռումանիայի բիստոնիայ առաջնորդներուն մէջ, ու զրողներու եւ դաստիարակներու օարքին՝ ամենէն ականաւորներէն մին է: Իր հայրենիքին մէջ աւելի հանրածանօթ անուններ բիշ են:

Երբ՝ 1945 ին՝ համայնավարները Ռումանիան զրաւեցին ու ջանացին եկեղեցիները իրենց ծրագիրներուն ծառայեցնելու նպատակով հակակցիոն տակ տանել, Վուրմպրանտ ազդու, զօրաւոր ծածուկ զործի մը սկսաւ իր ստրկացուած ժողովուրդին՝ ու երկիրը արաւող Ռուս բանակին մէջ: Վերջապէս ինչ ու իր կինը՝ Սապին, ձերքակալուեցան 1948 ին: Իր կինը իրը գերի աօխատցուցին երեք տարի: Շիշըրտ Վուրմպրանտ երեք տարի միայնակ արգելարակուեցաւ՝ զինք չարշարօդ համայնավարներէն զատ ո՞չ մէկ մարդ տեսնելու պայմանաւ: Երեք տարի յետոյ փօխաղբուեցաւ հասարակաց բանտ մը ուր իր խցիկին մէջ խուտանգումները օարունակեցին:

Որպէս բիստոնիայ դեկավար իր միշազգային համբաւին սնորիիւ, օտար դեսպանատուններու դիւնագէտները իր ապահովութեան նկատմամբ եետաքքրուեցան: Իրենց ըսուեցաւ թէ Ռումանիայէն փախած է ան: Գաղտնի սատիկաններ՝ ազատ արձակուած բանտի ընկերներ ծեւանալով՝ իր կնոջ իմացուցին թէ բանտի գերեզմանատան մէջ անօր յուղարկաւորութեան ներկայ եղած են: Ռումանիյ իր ընտանիքին, եւ արտասահման՝ իր բարեկամներուն տարածայնեցին որ ալ զինքը մոռնան՝ զիտնալով որ արդէն մեռած է:

Ուրբ տարի յետոյ ազատ արձակուեցաւ եւ անյապաղ «Թարմուն» Եկեղեցիի զործին ծեւնարկեց: Երկու տարի ետք վերստին ձեռքակալուելով 25 տարուայ բանտարկութեան դատապարտուեցաւ:

1964 ին՝ ընդհանուր ներում մը սնորիուելով՝ բանտէն ելաւ եւ օարունակեց իր ծածուկ հօգեւոր ծարայութիւնը: Երբորդ բանտարկութեան մը մեծ վտանգը տեսնելով՝ նորվեկիացի բիստոննեաններ զինքը Ռումանիայէն դուրս բերելու համար սակարկութեան մտան համայնավար իշխանութեանց հետ: Համայնավար կառավարութիւնը սկսած էր իր բաղակական բանտարկեալները «ծախել»: Բանտարկեալի մը «ազատչէլը» 800 Մրէրլին էր: Իր զինք 2500 Մրէրլին

Եղաւ: 1966 ի Մայիսին ան վկայեց Վաշինգտոնի մէջ՝ Ամերիկեան ծերակոյտի ներքին ապահովութեան ենթայանձնախումբին առջեւ, ու կոնակը մերկացուցած ջուցուց մարմինը ծածկող տասն եւ ութը խորունկ վերքերուն սպիտերը, խուսանզումի նուանները: Միացեալ նահանգներու, Երոպայի եւ Ասիայի մէջ թերթեր յօտուածներ յատկացնելով իր պատմութիւնը ծանօթացուցին շատերուն: 1966 ին իրեն հասած ազդարարութեան մը համածայն Խումանիայի համայնավար բէժիմը որոշած է զինք սպաննել: Մահուան սպառնալիքն ալ չէ կրցած լուեցնել զինք: Ինք կոչուած է «Թափուն Եկեղեցին ձայնը»: Քրիստոնեայ դեկաւարներ զինք կոչած են «կենդանի մարտիրոս մը» եւ «Երկարէ վարագոյրին Պողոսը»:

Նախաբան

Վեր. Ռ. Սրբիւրը Հերիս (F.R.G.S.) Ընդհանուր Տնօրին
Երոպայի Քրիստոնէական
Առաքելութեան

1964 ի Դեկտեմբեր ամսուն՝ առաջին անգամ ըլլալով Խումանիա ոտք դրի: Ալպանիայն զատ Երոպական միակ երկիրն էր որ չէի այցելած; Քանի մը ամիսներէ ի վեր Աստումնէ որոշապէս կը յայտնուէր ինծի որ այս այցելութիւնը ընէի: Ռւստի Վեր. Ճան Մօղլէիի ընկերակցութեամբ Հունգարիայէն անցայ Խումանիա:

Շուտով յայտնի եղաւ որ համայնավար երկրի մը մէջ էինք ուր իշխանութեան աշերքը մեզ կը եետապնդէին խիստ ուշադրութեամբ: Այսուհանդերձ, հաւատացեալները չերմ ընդունելութիւն ցոյց տուին մեզի, եւ Ծնունդի չորս կիրակի առաջ Պուէրէի Գերման Մկրտչական Եկեղեցին զացինք երեկոյեան պատամունքի: Հոն մեզմէ խնդրեցին որ մէր ողջոյնները եւ վկայութիւնները տանք: Պատամունքի վերջաւորութեան շատեր մեզի հետ տեսնուեցան, անոնց մէջ կար բարձրահասակ մէկը որուն գունատ դէմքը անձկութիւնով լի էր: Մեզմէ խնդրեց որ խօսելու առիք մը տանք իրեն, ու ըսաւ թէ իր բնակրանին մէջ կը նախընտրէր խօսիլ, յօժար՝ կրելու որեւէ անհանոյ հետեւանք: Ուրեմն այդ օր, ուս զիւերին — 10 կ.ե.) Միջըրտ Վուրմպրանտի տունը ուղղուէցանք — գետնայարկ խցիկ մը ուր ինք, իր կինը եւ որդին միահար կը բնակէին:

Լուր՝ ներս մտան, եւ հովիւր՝ որուն մասին այնքան բաններ լսած էի

Արեւմուտի մէջ՝սկսաւ յայտնել իր 14 տարիներու բանտարկութեան ապեցուցիչ փորձառութիւններուն, եւ ազատումներուն պատմութիւնը: Առաջ որդի՛ ապա իր տիկինը Սապին դուրս զացին փողոց քննելու համար, ու երկու էին ալ բերած լուրջ նոյնն էր — իրենց տունը ոստիկաններով պաշարուած էր, եւ անոնց ինքնաւարժներն ալ տան դիմացը կը սպասէին: Արդիօք ո՞րբան ժամանակ պիտի շարունակէին տան հսկողութիւնը: Ի՞նչ եետեւանք կրնար ակնկալուիլ: Միշըրտ Վաւրմարանտ ամբողջացուց իր պատմութիւնը եւ յետոյ աղօրեցինք: Ծիւտառակէլի աղօրաժողով մըն էր այդ. Ինչպէս՝ պաղատանքները բարձրացուցինք Աստուծոյ որ պատպանէ իր ծառաները: Խուտանզանքներու նօանները տեսանք իր մարմինին վրայ, եւ այն օրերուն զարեւուրելի տանջանքները հասկցանք աւելի որոշապէս չան երբէք: Սակայն՝ բանտարկութեան եւ տանջանքի մուր պատմութեան մէջէն կը ուղար փառէի ու սիրոյ լոյսը: Աստուած լսեց մեր աղօրքները, եւ երբ վերջապէս փողոց իշանք մեկնելու, ոստիկանները ցրուած էին:

Աստուծոյ այս ընտանիքը՝ առաջին անգամն էր որ տեսանք, ու լսելէ յետոյ իրենց եերոսական վկայութիւնը՝ երկուսն ալ կ'զգայինք քէ այնուեետեւ մեր կեանքը բոլորովին տարբեր պիտի ըլլար:

Այս զիրքին նախարան մը զբել մնեծ պատիւ է ինծի, ու զայս կընեմ այն ջերմ աղօրքով որ Աստուած շատերուն սրտին մէջ արեւելեան Երոպայի ծողովուրդներուն հանդէպ այնպիսի սէր մը զնէ որ առատաձեռնութեամբ շօտափելի օգնութիւն հասցեն Ծիսուս Քրիստոսի համար չարշարողներուն, ու այսպէս լցնեն Քրիստոսի մարմինով կրած չարշարանքներուն պակասը, Անոր մարմինին — Եկեղեցիին — սիրոյն համար:

Ենորհակալութեան խօսք

Վեր. Ռ. Սրբազրը Հէքէսի՛ ընդհանուր Տնօրէն Երոպայի Քրիստոնէական Առաքելութեան, Լոնտոն, որ 1964 ին բանտէն ազատ արձակուելէս յետոյ Ռումանիա եկաւ իբր առաջին պատզամարեր արեւմուտի Քրիստոնէաներուն կողմէ: Գիտերուայ ուս մէկ պահուն մեր տունը մտաւ հարկ եղած նախազգուշական իխստ միջոցներ ծեռ առնելէ յետոյ, ու մեզի բերաւ սիրոյ ու միիրարութեան առաջին խօսքները, ինչպէս նաև առաջին նիւրական նպաստըմարտիրոս Քրիստոնէայ ընտանիքներուն: Ասոնց անունով եր երախտազիտութիւնը կը յայտնեմ:

Ներածական

Թէ ինչու կը զրեմ այս զիրքը

Երկարէ վարագոյրին ետեւէն «Թաքուն» Եկեղեցին կողմէ պատզամ մը կը բերեմ' որ ուղղուած է ամէն ազատ Քրիստոնեայի:

«Թաքուն» Եկեղեցին' զոր տարիներ դեկավարած եմ՝ որուեց որ ոչ մէկ շանէ խնայեն ազատ աշխարհ անցնելու, եւ անյետածագելի պատզամ մը տալու ձեզի: Ազատուեցայ հրաւով մը՝ որուն ահազնութեան պիտի ծանօթանաք զրութեանս միջոցաւ, ու ողջ հասայ ազատ աշխարհ: Դիրէս կը պարունակէ այն պատզամը զոր, համայնափար երկիրներու հաւատարիմ, տառապող «Թաքուն» Եկեղեցին ձեզի փոխանցելու պարտականութիւնը յրած է իմ վրաս:

Որպէսզի չի կարենան «Թաքուն» Եկեղեցին պատզամը լման եւ անմիջական նկատողութեան նիւր դարձնել՝ նախ կուտամ իմ վկայութիւնս ու կը ներկայացնեմ «Թաքուն» Եկեղեցին գործը:

Ներկայի Մարտիրոս Եկեղեցին
Զարչարուած՝ Քրիստոսի Համար
Շիշըրտ Վուրմպրանտ

Գլուխ Ա.

Անաստուած մը Քրիստոսը կը զտնէ

Մենած ու մեծացած եմ ընտանիքի մը մէջ որ ոչ մէկ կրօն կը նանշնար: Մանկութեանս օրշանին որեւէ կրօնական դաստիարակութիւն չէի առած, եւ երբ տասն եւ չորս տարու էի արդէն իսկ համոզուած՝ կարծրացած անաստուած մը դարձած էի: Սա հետեւանք էր դառն մանկութեանս: Կեսնէին առաջին տարին իսկ որբացած՝ առաջին համաշխարհային պատերազմին չժաւորութեան դատապարտուեցայ: — Տասն եւ չորս տարինիս այսօրուայ համայնափարներուն պէս համոզուած անաստուած մըն էի: Կարդացած էի անաստուածութեան վերաբերեալ զիրքեր, ու ոչ թէ միայն Աստուծոյ ու Քրիստոսի չէի հաւատար, այլ այդ զաղաբարները կատէի նկատելով զանոնք մարդկային միտքին համար վնասակար: Այսպէս կրօնին հանդէպ դառնութիւն մը յառաջ եկաւ իմ մէջս:

Բայց՝ ինչպէս ետքը հասկցայ, ընորիք զտայ Աստուծոյ ընտրեալներէն մին ըլլալու; ինծի անհասկնալի պատճառներով: Պատճառներ որոնէ իմ նկարագրիս

արժանիքին վրայ ի իմնուած չէին, որովհետեւ նկարազրով շատ վատ էի:

Հակոսակ անոր որ անասուած մըն էի, իմ խորհուրդներս հակասող բան մը զիս միւտ դէպի եկեղեցիներ կը հրապուրէր: Դժուար էր ինձ համար եկեղեցիի մը մօտէն անցնիլ ու ներս ցմտնել: Ասով հանդերձ երբէք չէի հասկնար թէ ինչ բաներ տեղի կունենային այդ եկեղեցիներէն ներս: Մտիկ կընէնի ժարովներէ սակայն անօնն սրտիս չէին խօսեր: Շատ վստահ էի թէ Աստուած չկայ: Կատէի այն զաղաբարը թէ Տէր եղաղ Աստուած մը կայ որուն պարտիմ հնագանդիլ: Աստուածոյ մասին ունեցած այս ծուռ զաղաբարս կատէի: Բայց շատ պիտի փափաքէի զիտնալ թէ այս տիկերքին կեղրոնք տեղ մը կը գտնուի սիրու սիրա մը: Մանկութեան ու երտասարդութեան վայելքներէն շատ էից բան բաժին ինկած էր ինծի: Կը բաղձայի որ տեղ մը գտնուէր սիրող սիրու մը որ ինծի համար ալ բարախէր:

Գիտէի թէ Աստուած չկայ, բայց կը տիրէի որ այսպիսի սիրոյ Աստուած մը զոյուրին չունի: Անգամ մը՝ ներքին հոգեւոր պայքարիս ընթացքին՝ կարողիկէ եկեղեցի մը մտայ, ևս տեսայ մարդիկ որոնէ ծնրադրած բաներ մը կըսէին: Խորհեցայ թէ ես ալ անոնց մօտ ծնրադրեն, իմանամ թէ ինչ կըսէն, եւ կրկնեմ աղօքները, ու տեսնեմ թէ ինչ կը պատահի: Կաղօքէին Սրբուիի Կոյսին, «Ողջոյն ժեզ Մարիամ, ընօրիքնեալ կոյս...» Հետեւելով կընեցի իրենց աղօքը, դիտեցի Սրբուիի կոյսին արծանը, բայց արդիւնք չունեցաւ: Ասոր վրայ շատ տրտմեցայ:

Օր մը, թէպէտեւ համոզուած անասուուած՝ Աստուածոյ աղօքեցի հետեւել ծեւով. «Աստուած, վստահ զիտեմ թէ Դուն զոյուրին չունիս: Բայց երէ պարտահամար կաս, ինչ որ կը հակասեծ, պարտ չեմ սզար Քեզի հաւատալու. Դուն պարտական ես Ինքինեղ ինծի յայտնելու:» Անասուուած մըն էի, բայց անասուուածուրինը սրտիս խաղաղութիւն չէր տար: —

Այս ներքին պայքարիս միջոցին — ետք իմացածիս համաձայն — Ռումանիայի Բարձ լւանային ըրջանի զիւղերէն մէկուն մէջ ծեր կահազործ մը այսպէս կաղօքէր. «Աստուած իմ, ես ժեզի երկրի վրայ ծառայեցի եւ կը փափաքիմ փարձս այս երկրին վրայ ունենալ, ինչպէս երկինքը: Եւ փարձս ըլլայ մահ չտեսնել մինչեւ որ երեայ մը Քրիստոսի բերեմ, որովհետեւ Ծիսուս ալ երեայ ժողովուրդէն էր: Բայց ես աղքատ եմ, ծեր ու հիւանդ: Զեմ կարու ըրջիլ եւ երիայ մը փնտուել, իմ զիւղիս մէջ մէկ հատ իսկ չկայ. Դուն մեր զիւղը բեր երեայ մը եւ ես ալ լաւագոյնս պիտի ընեմ զինք Քրիստոսի առաջնորդելու:»

Անդիմադրելի ոյժ մը զիս կը ժաւէր դէպի այն զիւղը. ես ընելիք զործ մը չունէի: Ռումանիս ունի տասն եւ երկու հազար զիւղ: Բայց ես այդ զիւղը զացի: Փիւղացին երբ հասկցաւ թէ ես երեայ եմ, զիս ընդունեց զերազոյն սիրով մը. Իմ ժամանումն իր աղօքին պատասխան սեպեց եւ իր Աստուածաւունը ինծի տուաւ

որ կարդամ: Աստուածաւունջը յանախ կարդացած էի բայց լոյն մշակութային հետաքրուրենէ մղուած: Բայց իր ինձի տուած Աստուածաւունջը ուրիշ տեսակ էր: Հստ իր ինձի վերջին ըրած յայտնութեան, ինչ եւ իր տիկինը ինձի համար ժամերով աղօրած էին որ դարձի զանք, ես, եւ իմ կինս: Ու իր ինձի տուած Աստուածաւունջ մատեանը տառերէ բաղկանալէ աւելի իր աղօրքներով բացավառուած սիրով առ լեցուն էր: Զայն կարդալու գրերէ անկարող էի. միայն կարտասուէի բաղդատելով իմ վատ կեանքս Յիսուսի կեանքին հետ, իմ պղծութիւնս իր սրբութեանը՝ իմ ատելութիւնս Նր սիրոյն հետ: Եւ Ան ընդունեց զիս որպէս Իրենեներէն մէկը:

Ինձմէ կարճ միջոց մը յետոյ տիկինս ալ դարձի եկաւ. օատ մը հոգիներ Քրիստոսի առաջնորդեց, եւ այդ հոգիները այլ հոգիներ Քրիստոսի բերին. այսպէս կազմուեցաւ նոր կուտերական համայնք մը Շումանիայի մէշ:

Այս միջոցին Նացիական օրջանը սկսաւ: Շատ տառապանքներ պէտ էր կրէինք: Նացիականութիւնը ծայրայեղական օրթոստիսներու մերուտները գործածելով իր տիքբարորային բիրախ ընտրեց բաղնականներն ու հրեաները եւ զանոնի հալածեց: —

Նովուական պատրաստուելէս նոյնիսկ ձեռնադրուելէս առաջ'այս եկեղեցիին առաջնորդը եղած էի հիմնադիրի հանգամանենվս: Ես ու տիկինս նացիներու կողմէ հանիցս ձերբակալուեցանք, ձեռուեցանք եւ Նացի դատաւորներու առջև հանուեցանք: Նացիական սարափը մեծ էր, բայց միայն նախանաօակ մը զալիք համայնավարական խուտանգումներուն: Որդիս Միհարի ոչ երիայի անուն մը տալու ստիպուեցանք զինք մահուան վտանքին չենրարկելու համար: —

Բայց Նացիական այս օրջանը մեծ առաւելութիւն մը ունէր: Անոնք մեզի սորվեցուցին թէ Ֆիզիկական ծեծերու կարելի է տոկալ. թէ մարդկային հոգին Աստուծոյ օգնութիւնով կարող է ողջ զուրս զալ սոսկալի տանջանքներէ: Անոնք մեզի սորվեցուցին Թագուն քրիստոնէական գործունելութեան կերպը, ինչ որ նախապատրաստութիւն մըն էր զալիք օատ աւելի զէց շարշարանքներու — շարշարանք որ արդէն նիւտ մեր առջեւն էր:

Քրիստոնէական պատրաստութիւն Ռուսերու մէջ

Անաստուած եղած ըլլալուս համար խղճահարութիւնս զիս կը մղէր որ դարձի եկած առաջին օրէն իսկ առիրը ունենայի Ռուսերուն վկայելու: Ռուսերը մանկութենէ անաստուածութիւնով կրրուած ժողովուրդ մըն են: Ռուսերուն

հասնելու փափախ կատարուեցաւ Նացիներուն օրով, չամի որ Ռումանիայի մէջ հազարաւոր պատերազմական Ռուս զերիներ կային եւ մենք կրնայինք Քրիստոնէական գործ ընել անոնց մէջ:

Սկզբուն, յուզիշ գործ էր սա: Եթեք պիտի շմոռնամ Ռուս զերիի մը եւս ունեցած առաջին հանդիպումն: Ինձի յայտնեց թէ կը հաւատար Աստուծոյ: Եթէ «Ճ» ըսած ըլլար այդքան վիրաւորուած պիտի չզզայի. իւրաքանչիւր անհատ ազատ է հաւատալու կամ չհաւատալու: Բայց «Աստուծոյ կը հաւատաս» հարցումիս վրայ անորուսուրիւն արտայայտող աչէերը ինձի դարձնելով զոշեց, «Այլպիսի զինուորական հրահանգ մը չկայ որ հաւատամ, եթէ հրահանգ զայ, կը հաւատամ:»

Արցունեներս այտերս ի վար կիշնէին: Միրտս բգէտուած կը կարծէի: Առջեւս կը կայնէր մարդ մը որուն միտքը մեռած էր. մարդ մը որ Աստուծոյ ընորհած մեծազոյն պարզեւը — անձնականուրիւն մը ըլլալու կարողուրինը կորսնցուցած էր: Իր ուղեղը համայնավար զադափարաբանութեամբ մարզուած ըլլալով հաւատալու կամ չհաւատալու կարող չէր որուսում տալու, զինուորական հրամանի կը սպասէր զայն ընելու: անկախ զադափար ունենալ կամ կազմել կարելի չէր իրեն համար: Այսէան տարիներու համայնավար տիրապետութեան տիպար պառուի մը: Մարդկային արարածներու վրայ համայնավարութեան կատարուած գործը տեսնելով սկացած ցնդումիս վրայ Աստուծոյ խոստացայ որ կեանես այս մարդոց ծառայելու պիտի նուիրեած արքնցնելու համար իրենց մէջ անձնականութեան զիտակցուրիւնը եւ տալու հունար իրենց հաւատ առ Աստուծած եւ Քրիստոս:

Ռուսերուն ծառայելու համար հարկ չեղաւ որ մինչև Ռուսաստան երթամ:

1944. Օգոստոս 23 են սկսեալ մէկ միլիոն Ռուս զինուորներ Ռումանիա մտան եւ կարճ միջոցի մէշ երկրին խիստանութեան դեկը ձեռք առին համայնավարները: Այն առեւ սկսաւ աղջաւանց մը որ Նացիներուն տուած տանջանեները խլեց անցաւ:

Այն ժամանակ Ռումանիայի մէշ՝ որ ունի 18 միլիոն բնակչուրիւն, համայնավար կուսակցութիւնը ուներ սիայի տասը հազար անդան: Բայց օրուայ Սովետական Միութեան արտաքին հարաւոգար Վիւխնօսի խոյացաւ մեր տատ սիրելի բազաւոր Միբայել Ա.ի գրառենակին ներս եւ բռնցքը սեղանին զարնելով ըսաւ. « Պետք է համարյանավարները նաևակիւս կառավարութեանդ պատօնեաները:» Մեր բանակը եւ ոստիկանուրիւնը զինարափ ըրին, ու այսպէս բռնի՝ ու զբերէ ամենուն կողմէն առաւած՝ համայնավարները պետական իշխանութեան զլուխին անցան: Այս կացուրեան հաւանու թիւն տուած էին նաեւ այդ օրուայ Ամերիկեան եւ Բրիտանական դեկափարները:

Մարդիկ Աստուծոյ առջեւ պատախանատու են ոչ միայն իրենց անձնական մեղքերուն՝ այլ նաև իրենց ազգային մեղքերուն համար ալ սարկացուած բոլոր ազգերու ողբերգութիւնը Ամերիկայի ու Մեծն Բրիտանիայի ժրիստոնեաներուն սրտին վրայ բռն է: Ամերիկացիք պէտք է զիտնան թէ իրենց երեմն անզիտակցաբար օգնած են Ռուսերուն որ մեր վրայ տիրեն կոտորածով եւ ահարեկչութիւնով: Ամերիկացիք իրենց այս ըրածը պէտք է բաւէն օգնելով գրկուած ժողովուրդներուն որ Քրիստոսի լոյսին գան:

Սիրոյ եւ մոլորեցումի լեզուն նոյն են

Հազիւ իշխանութեան զլուխ անցածհամայնավարները նարտարօրէն եկեղեցին մոլորեցնելու միջոցներ ձեռք առին: Սիրոյ եւ մոլորեցումի լեզուն նոյն են: Մէկը որ աղջկայ մը ձեռքը կը խնդրէ ամսւսնութիւն կնքելու համար, եւ ուրիս մը աղջկի մը կը խարէ զին լէելու յետին ճիտէով, այս երկուսն ալ «Քեզ կը սիրեմ» բառերով կը մօտենան: Յիսուս պատուիրած է որ սիրոյ լեզուն մոլորեցումի Բառերէն զանազանենք, ինչպէս իրական ոչխարները՝ ոչխարի մորրով գայլերէն:

Երբ համայնավարներ պետական դեկը ձեռք առին հազարաւոր ժահանաներ, հովիւներ եւ հոգեւոր պատօնեաներ կարող չեղան զանազանելու այդ երկու տեսակ ձայները:

Համայնավարները բոլոր ժրիստոնեայ խումբերու հոգեւոր պետերը ժողովի մը իրաւիրեցին՝ մեր խորիրդարանին մէջ: Ներկայ էին չորս հազար ժահանաներ, հովիւներ եւ այլ հոգեւոր պատօնեաներ: Ասոնք իրենց համաժողովին պատույ նախազահ ընտրեցին ժօղէփ Սրալինը որ նաև նախազահն էր Անաստուածներու համաշխարհային ընկերակցութեան, եւ թիւրաւոր ժրիստոնեաներու սպաննիչը: Քահանաներ եւ հովիւներ՝ մէկը միւսին ետեւէն կայմելով՝ կը յայտարարէին թէ համայնավարութիւնն ու Քրիստոնէութիւնը հիմնականօրէն նոյնն էին, եւ կրնային համազոյ ըլլալ: Համայնավարութեան զովիք հիւսելու չէին ուշանար նաև այլ հոգեւոր պատօնեաներ եւ իշխանութիւնը կը վստահացնէին թէ եկեղեցին իրենց հաւատարիմ պիտի մնայ:

Տիկին եւ ես ներկայ էինք այդ համազումարին: Տիկինս նստած էր հովս ինծի դառնալով ըստի. « Միշքտ, ոտի ելիք եւ Քրիստոսի երեսէն այս նախատինքը սրբէ. Անոր երեսին է որ կը թիւնեն:» Հսի տիկնոջս: « Երէ այդպէս ընեմ դուն ամուսինդ կը կորսնցնես:» Հսաւ ինծի, «Պիտի չուզգէի վախկոս ամուսին մը ունենալ:»

Ցեսոյ ոտիք ելայ եւ խօսք առնելով ժողովին առջեւ փառաւորեցի, ոչ թէ

Քրիստոնեաներու սպաննիշները, այլ Քրիստոսը եւ Աստուած, եւ ըսփ թէ հաւատարմուրիւն կը պարտինք մենք առաջ Անոր: Համազումարիս նառերը ձախասփիւռով կը հաղորդուէին համայնավար Խորիրդարանի բէնէն, եւ նոյն միջոցով Քրիստոսի համար եղած վկայուրիւնն ալ հասաւ երկրի ամբողջ ժողովուրդին: Այս արարքիս համար ետքը սուր վնարեցի, բայց Կարծէր:

Օրրոտուք եւ Խողոքական եկեղեցիներու ղեկավարներ իրարու եւս կը մրցէին համայնավարուրեան տեղի տալու արօսւին մէջ: Օրրոտուք Եպիսկոպոս մը իր Փիլոնին վրայ մուրեն եւ մանգաղի նօանը դնելով իր քահանաներուն պատուիրեց որ այսուեւեւ զինք չբարեւեն (Ձեր նորին Շնորհափայլուրիւնը) խօսքով, այլ ըստն «Ընկեր Եպիսկոպոս»

Ռեզիրա հաղաքին մէջ մկրտչական եկեղեցիներու համազումարին մտանակցեցայ: Համազումար մը կարմիր դրօսին տակ ուր Սովետական միուրեան քայլերզը յունկայս երգուեցաւ բոլոր մասնակցողներուն կողմէ: Մկրտչական եկեղեցիներու համազումարին ներկայ էի ուր Սովետական Միուրեան քայլերզը յունկայս երգուած էր: Մկրտչականներու ճախազարը յայտարարեց թէ Սրալին Աստուծոյ պատուիրանները զործադրելէ տարրեր բան մը չէր ըրած: Եւ զովեց Սրալինը որպէս Ս. Գիրզի մէ՛ծ վարպէտ: Փարրասիօի եւ Տօղիանու ժահանաները աւելի համարձակ ելոյք ունեցան, ու հետազային Զիկայի պատօնեայ կարգուեցան: Տափ, Շումանիայի Լուտերական եկեղեցին տեղապահ Եպիսկոպոսը, աստուածաբանական նեմարանին մէջ ստպէս սկսաւ վարդապէտել սորվեցնել, թէ՝ Աստուծ երեք յայտնուրիւններ տուաւ, մէկը՝ Մովսէսի միջոցաւ, մէկը՝ Յիսուսի միջոցաւ, եւ երրորդը՝ Սրալինի միջոցաւ, այս վերջինը իրմէ առաջ եկողը զերպանցելով:

Ամէնայն դեպս պէտք չէ մոռնամ թէ նօմարիտ Մկրտչականները զօրոնք սրտանց կը սիրեմ՝ երբէք չհամակերպեցան եւ Քրիստոսի հաւատարիմ մնացին շատ տառապելով: Սակայն համայնավարները «ընտրեցին» իրենց ուզած Մկրտչական դեկապարները եւ ասոնք առանց առարկուրեան ընդուն ելու էին: Այսօր պարազան նոյն է կրօնական գերազոյն «հօխանուրեան» նօանակումի նկատմամբ:

Անոնք որ Քրիստոսի ծառայ ըլլալու տեղ համայնավարուրեան ծառայ դարձան, սկսան արեամարեել այն եղբայր հաւատակիցները օրոնէ իրենց շմիացան:

Ինչպէս որ Ռուսական յեղափոխուրենէն յետոյ Ռուս Քրիստոնեաներ «քաբուն» եկեղեցի մը կազմէցին այնպէս ալ համայնավար կառավարուրիւն մը հաստատուիլը, եւ պատօնական եկեղեցականներու ուրացումը մէզ ստիպէց որ

մենք ալ Ռումանիայի մէջ սկսինք «Թաքուն» Եկեղեցի մը որ հաւատարիմ ըլլայ աւետարաններու, Աւետարանը բարօգելու եւ մանուկները Քրիստոսի համար առաջնորդելու. Այս բալորը կարգիլուէր համայնավարներու կողմէ, եւ պատօնական Եկեղեցին համակերպած էր:

Մի ժամի ուրիշներու զօրծակցութեամբ զաղտնի զործունէութեան սկսայ: Արտաքնապէս շատ պատուաւոր ընկերային դիրք ունէի որ ծածուկ զործունէութեանս եւտ որեւէ կապ չունէր: Նորվէկեան Լուտերական միսիօնարութեան Խովիւն էի, միաժամանակ Եկեղեցիներու համաշխարհային խօրհութղին ներկայացուցիչն էի Ռումանիայի մէջ: (Ռումանիայի մէջ ամենադոյզն զաղափարն իսկ չունէինք թէ այդ կազմակերպութիւնը ուեւ տեսն պիտի զօրծակցէր համայնավարներուն եւտ: Այն ատեն մեր երկրին մէջ անոր միակ զործը նպաստ բաշխել էր:) Այս երկու նանջցուած պատօններս պետութեան առջեւ ինձի տուին այնպիսի դիրք մը որ զաղտնի զործունէութեանս մասին (կասկած չէր արքնցներ) բան մը չէին զիտեր:

Այս զործը ունի երկու նիւդ: Առաջին՝ զաղտնի աօխատանք որ կը տանեինք մէկ միլիոն ուսւ բանակի զինուորներուն մէջ: Երկրորդը՝ մեր Թաքուն միսիօնարական ծառայութիւնն էր զօր կը մատուցանէինք Ռումանեայի ստրկացած ժողովուրդներուն:

Ռուսերը հոգիով ծարաւ ժողովուրդ մը

Ռուսերուն Աւետարան բարօգել ինձի համար կը հօանակեր, Երկինք Երկրի վրայ: Աւետարան բարօգած եմ շատ ազգերու, բայց երբէք չեմ տեսած ժողովուրդ մը որ Աւետարանը պատդէ Ռուսերուն պէս: Անոնց հոգին այնքան ծարաւ է:

Իմ բարեկամներէս մին, Օրբուսի բահանայ մը ինձի հեռածայնելով յայտնեց թէ Ռուս սպայ մը իրեն եկած էր խոստովանութեան: Բարեկամս Ռուսերէն չէր զիտեր, ուստի իմ հասցէս կուտայ սպային: Թաջորդ օրը մարդը իմ նովս եկաւ: ԶԱստուած կը սիրէր, եւ Անոր կը տենջար, բայց երբէք Աստուածառունց մը տեսած չէր. երբէք պատամունքի ներկայ եղած չէր (Եկեղեցիներ շատ հազուազիւտ են Ռուսիոյ մէջ) Ո՛չ մէկ կրօնական կրուուրիւն չէր առած: ԶԱստուած կը սիրէր առանց ամենադոյզն զիտուրիւն ունենալու Անոր վրայով:

Սկսայ իրեն կարդալ լերան բարօգը եւ Թիսուսի առակները: Ասոնք լսելուն պէս ցնծուրիւնով լեցուած ցատկելու սկսաւ սենեակին մէջ, եւ գոչեց, « ինչ սմանչելի գեղեցկութիւն. ինչպէս կրնայի ապրիլ առանց նանջնալու այս Քրիստոսը: Առաջին անգամն էր որ կը տեսնէի մարդ մը որ Քրիստոսի ցնծուրիւնով յափօտակուած էր:

Յետոյ սխալ մը գործեցի . իրեն կարդացի Քրիստոսի շարչարանքները եւ խաչելուրիւնը՝ առանց զինք նախապատրաստելու: Ինք չեր ակնկալէր, եւ երբ լսեց թէ Քրիստոսի ին՛չպէս շարչարուեցաւ, ին՛չպէս խաչուեցաւ ու վերշապէս մեռաւ, բազկարողին մէջ ինկած դառնապէս լալու սկսաւ: Փրկիչի մը հաւատացած էր ու իմա իր Փրկիչը մեռած էր:

Իրեն նայեցայ ու աճօրով մնացի: Ինեզինքս բրիստոնեայ, եռվիւ եւ մարդոց վարդապէտ կը կոչէի, բայց այս ոռւս սպային շափ չէի կրցած բաժնել Քրիստոսի շարչարանքները: Իրեն նայելով կը տեսնէի խաչին ներքեւ արտասուալից աշէերով կայնած Մարիամ Մագտաղինացին որ իր Տէրոց անօնչացած մարմինը: Գերեզմանին մէջն էր:

Ապա սպային կարդացի յարուրեան պատմուրիւնը: Ձէր զիտեր թէ իր Փրկիչը զերեզմանին յարուրին առած է: Երբ այս երաօալի լուրերը լսեց իր ծունկերուն զարնելով Անեծք մը արտասանեց իր վարժուած կոտ ծեւով, բայց սփաշացումի պոռքիունն էր եւ ներելի: Ցնծուրիւնով լեցուած բացականչեց .«Կապրի՛ Ան, Կապրի՛ Ան»: Ու կրկին ուրախուրիւնով սկսաւ սենեակին մէջ պարել:

Հսի իրեն, աղօրենք: Որեւէ աղօրք չէր զիտեր .աղօրք արտայայտող բառեր լսած չէր: Ինձի եետ ծունկի զալով այսպէս աղօրեց .«Ուկ Աստուած .ի՛նչ բարի մարդ ես դուն: Երէ ես բու տեղդ ըլլայի եւ դուն ալ իմ տեղս ըլլայիր, Թեզի երբեք չէի ներեր Քու մեղքերդ, բայց իրաւի օատ աղէկ մարդ ես դուն: Թեզ սրտանց կը սիրեմ:»

Կը խորհիմ թէ երկինքի բոլոր երեստակները ալ իրենց գործը պահ մը դադրեցուցին մտիկ ընելու համար այս ոռւս սպային ակնածելի աղօրքը: Մարզը Քրիստոսի օահուած էր:

Խանուրի մը մէջ հանդիպեցայ ոռւս գնդապետի մը որուն կնկերակցէր կին սպայ մը: Այլ եւ այլ գնումներ կը նետին բայց վանառողին չէին կրնար պէտք եղածը հասկցնել քանի որ ոռւսերէն չեր հասկնար: Ես առաջարկեցի բարգմանել իրենց ու այս միջացով ծանօթուրիւն սինեցինք: Յետոյ զիրենք մեզի իրաւիրեցի նաշի: Ռւտելու չսկսած իրենց ըսի .«Կը զսնուիք բրիստոնեայ ընտանիքի մը մէջ, եւ մեր սովորուրիւնն է աղօրել» եւ ուսւերէն լեզուով աղօրեցի: Պատառաքաղ, դանակ մէկտի դրին, նառով հետաքրքրուած չէին ալ, ու հարցումներ տեղացնելու սկսան Աստուծոյ մասին, Քրիստոսի մասին, Աստուածառնչի մասին: Այս բաներէն երբեք տեղեակ չէին:

Իրենց խօսի հետո չէր: Պատմեցի հարիւր ոչխար ունեցող մարդուն առակը, որ մէկ հատը կորսնցուցած էր: Նշանակուրիւնը չի հասկցան, ու ըսին, «Ի՞նչպէս կըլլայ որ հարիւր ոչխար ունի, համայնավար հաւաքական ազարակը զրաւած չէր

զանոնեց:» Յետոյ ըսի թէ Թիսուս Թագաւոր մըն է. «Բոլոր բազաւորները գէօ մարդիկ են եղած, որոնք բռնակալած են ժողովուրդները, եւ Թիսուս ինձն ալ բռնակալ մը եղած ըլլալու է:» Երբ այզիին մօակ փարձողի առակը պատմեցի, ըսին, «Անուուտ այզեպանին դէմ ըմբոստանալու իրաւունք ունէին ամբողջ օրը աշխատողները. այզին պէտք էր հաւաքական ազարակի իշխանուրիան տակ ըլլար:»

Ի՞նչ որ խօսէի՝ իրենց համար նոր բան էր: Երբ Թիսուսի ծնունդը պատմեցի հարցուցին թէ Մարիամ Աստուծոյ կի՞նն էր, (ինչ որ հայություրիւն պիտի ըլլար Քիստոնեաներուն): Այս եւ ուրիշ ուուսերու հետ ունեցած փորձառուրիւնն ցոյց տաւալ թէ այստան տարիներ համայնաւարութեան լուծին տակ գտնուող ժողովուրդի մը Աւետարան բարոզելու համար բոլորովին տարրեր կնրա եւ լեզու գործածելու էին:

Կեղրոնական Ավրիկէ զացող միսիոնարներ Նսայի Մարգարէին խօսերը բնիկներու լեզուով արտայայտելու դժուարուրիւն ունեցան, եւ «Երբ ձեր մեղքերը կրկնակի կարմիրի պէս են, ձիւնի պէս պիտի ներմկնան. (բարգմանեցին հեռարնկոյզի միջուկի պէս պիտի ներմկնան), հանի որ այդ ցեղախումբերը ձիւն չէին տեսած երբեք: Եւ միւն բառը չունէին: —

Նոյնպէս մենք Աւետարանը պէտք էր ներկայացնէինք Քարլ Մարքսի լեզուով ու իրենց հասկնալի լնիկնեն բան մը որ մենք մեր կարողուրիւնով չէ այլ Ս.Հոգոյն մեր միջոցաւ գործելովը պիտի յաջողէր:

Գեղագիտոք եւ սպայ կինը այս օրն իսկ դարձի եկան, ու մեզի մեծապէս օգտակար եղան Ռուսերուն մէջ մեր բազաւն հօգեւոր գործին մէջ:

Մածկաբար հազարաւոր Աւետարաններ եւ հօգեւոր թերթիկներ ապեցինք եւ ուուսերուն բաշխեցինք: Դարձի եկած ռուս զինուորներու միջոցաւ մեծ թիւով Աստուածառնշ եւ մասեր Ռուսաստան զրկեցինք զայտուկ:

Ռուսերուն Աստուծոյ խօսքը հասցնելու ուրիշ հարտար միջոց մը գործածեցինք: Ռուս զինուորներէն օտարերք որոնք տարիներով պատերազմի հակատն էին հայրենիքի մէջ ունէին զաւակներ որոնք այս երկար ժամանակամիջոցին տեսած չէին: (Ռուսերը մեծ սէր կը հայտնեն զաւակներու հանդէպ): Իմ որդիս Միհաի եւ ուրիշ տառ տարեկանէ վար մանուկներ փողոցներն ու հանրային պարտեզները տեսնուող ռուս զինուորներուն կը մօտենային իրենց զրպանները Աստուածառնշ, Աւետարան եւ հօգեւոր զրականուրիւն լեցուցած: Ռուս զինուորները այս մանուկներուն զլուխը կը սոյէին ու զուրզուրանով կը խօսէին անոնց եեռ յիշելով իրենց զաւակները որոնց կարօտը կը բաշէին տարիներէ իվեր: Կուտային անոնց տօնուա եւ տաքարեղէն, որոնց փօխարէն

մանուկները տնոնց կուտային Աստուածառւնց, Աւետարան, ինչ որ Կընդունուէր մեծ եռանդով: Թաճախ մեզի համար շատ վտանգաւոր զործ մը մեր զաւակները կատարեալ ապահովուրեամբ կը կատարէին: Ասոնք Ռուսերուն զրկուած մեր դեռատի առաքեալներն էին: Արդիւնքը սեանչելի էր: շատ մը ոռուս զինուորներ Աւետարան ստացան այս կերպով երբ այլ միջոցներ պիտի ձախողէին:

Քարոզութիւն Ռուսական Զօրանոցներուն մէջ

Ռուսերուն մէջ անհատներու վկայելէ շատ զործած ենք նաև փոքր խումբերու համար ժողովներ կարգատրելով:

Ռուսերը չափազանց կը սիրեն ժամացոյց անոնք դիմաւորած անձէն կը զօղնային ժամացոյցը եւ կամ նամբան բալելու ատեն կը կեցնեն որեւէ մէկը եւ ծեռէկն կառնեն ժամացոյցը: Կարելի էր տեսնել ոռւսեր որոնց թեւերուն վրայ մի ժամի հառ ժամացոյց կը զսնուէր: Տեսնուեցան սպայ կիներ որոնց վիզէն զարրուցիչ մեծ ժամացոյց կախուած էր: Ժամացոյց չէին ունեցած եւ երմա հաւատելէ չէին ծանծրանար: Երբ Ռումանացիներ ժամացոյց ունենալ ուզէին Ռուսական զօրանոցները կերրային զողուած ժամացոյցներէն զնելու: յաճախ ալ իրենց անձնական ժամացոյցը անոնցմէ կը զնէին: Այս ձեւով Ռումանացիներուն Ռուսական զօրանոցները նուուշ զործել սպորտական դարցած էր: Ժամացոյց զնելու պատրուակով «Թագուն» եկեղեցին մարդիկս ալ առիր կունենային ներս մտնելու:

Զօրանոցի մէջ քարոզելու առաջին փորձիս համար ընտրեցի Օրքուուններու մէջ տօնական օրը — (Պողոս — Պետրոսի): Զինուօրական կայանէն ներս անցայ ժողով ձեւանալով:

Ցուցուած ժամացոյցներուն առարկեցի — մին շատ սուր, միւսը շատ փոքր, ուրիշ մը շատ մէծ է ըսելով: Բաւական թիւով զինուոր բոլորտիիս հաւաքուեցան զովելով իրենց ապրանքները. իսկ ես իրենց հարցուցի կատակով. «Ձեր մէջ Պողոս կամ Պետրոս անունով մէկը կայ»: հասկցայ որ կային: Ցեսոյ ըսի «Գիտէ՞ք թէ ծեր Օրքուունս եկեղեցին պատիս կը լնծայէ ՍԲ. Պողոսին ու ՍԲ. Պետրոսին.» (Տարեց զինուօրներէն ոմանք զիտէին): Հարցուցի, «Գիտէ՞ք թէ ով էին Պողոս եւ Պետրոս.» Ոչ մէկը զիտցաւ: Սկսայ իրենց պատմել Պողոսի ու Պետրոսի մասին: Տարեց ոուս զինուոր մը ընդմիջելով ըսաւ. «Դուն ժամացոյց զնելու շես եկած, հապա եկած ես մեզի հաւատէին վրայակ խօսելու: Նստէ հոս ու խօսէ մեզի: բայց շատ զզոյս եղիր. մենք զիտենք թէ որոնցմէ զզոււանալու է. իմ ուրցիններս անվնաս մարդիկ են: Երբ ծեռէս ծունկիդ վրայ դնեմ, այն ատեն լոկ ժամացոյցի

մասին խօսէ. երբ ձեռքս հաօծմ, պատզամդ շարութակէ:» Զինուարներու մեծ բազմութիւն մը հաւաքուած էին ուրբջու և իրենց պատմեցի Պողոսի ու Պետրոսի մասին, Քրիստոսի մասին՝ որուն սիրոյն Պողոս և Պետրոս մեռան: Երբեմն երբ խուճրին մոտենար մէկը որուն վրայ վստահութիւն չունէին, զինուորը ձեռքը ծունկիս վրայ կը դնէր և ևս անմիջապէս նիւրը կը փոխէի «Ճամացոյցի»: Երբ մարդը եւուանար նորէն կը շարունակէի հարոզել Թիսուսի մասին: Նման այցելուրիւններ շատ կրկնեցինք օնորիի ուսւ քրիստոնեայ զինուորներու օգնութեան: Անոնց ընկիրներէն շատերը Քրիստոսը զտան: Նաև հազարաւոր Աւետարաններ բաժինեցան զաղունաբար:

Մեր «Թաքուն» եկեղեցին եղայր ու եոյրերէն շատերը այս պատճեռով բռնուեցան, խիստ ծեծի ենրարկուեցան, բայց մեր կազմակերպութեան զաղտնիքը դուրս չտուիին:

Այս զործին մէջ մեծ հանոյէը ունեցանք հանդիպելու եղբայրներու և լըսելու անոնց փորձառութիւնները Ռուսաստանի «Թաքուն» եկեղեցիի զործին մէջ: Նախ անոնց մէջ տեսանք թէ անոնք ինչպէս կը կերտուէին մեծ սուրբեր: Այդքան տարիներ համայնավար վարրապետութիւնով լեցուած էին, ոմանք համայնավար համալսարաններու մէջ ուսում առած էին, բայց այդ ծովուն մէջ միսր անուտ պահուած ձուկի պէս, անոնք, թէպէտ համայնավար դպրոցներէն դուրս եկած իրենց հոգիները Քրիստոսով մատուր, սուրբ պահած էին:

Այս ուսւ քրիստոնեանները ին՞չ զեղեցիկ հոգի ունէին: Անոնք կըսէին. «Գրիտեն թէ այն աստղը՝ զոր մուրն և մանզադի հետ կը կրենք մեր զինարկիներուն վրայ՝ ների աստղն է:» Այս բանը մեծ ցաւով կըսէին: Ասոնք մեզի մեծապէս օգնեցին Աւետարանը ուսւ զինուորներուն մէջ տարածելու:

Կրնամ ըսել թէ իրենք քրիստոնեական ամէն առաքինութիւն ունէին բացի ուրախուրենէ, զոր ունեցած էին միայն իրենց դարձին ատենը: Այս բան ինծի շատ զարմանք կը պատճառէր, ուստի օր մը Մկրտչականի մը հարցուցի. «Ինչու ուրախուրին չունիս,» Պատասխանեց. «Ինչպէս կրնամ ուրախ ըլլալ երբ եկեղեցիս եռվիւէն ստիպուած եմ ծածկելու նուիրած քրիստոնեայ մըլլալս, աղօրքի կեանք ապրիլս ու հոգիներ օտենելու ջանքս: Եկեղեցիս եռվիւը զաղտնի ուստիկանուրեան տեղեկատուն է. մեր մէջէն՝ մեր վրայ մօտէն հսկադներ կան, և եռվիւները այնպիսի անձեր են որոնք իրենց հօոր կը մատեն: Մեր սրտերուն խորքին մէջ փրկութեան ուրախուրին կայ, բայց այն արտաքուստ յայտնուող հու ուրախուրիւնդ ալ՝ չենք կրնար ունենալ:

Քրիստոնէուրիւնը բարերգական է մեր մօտ.

Երբ զուէ ազատ քրիստոնեաններդ հոգի մը շահիք Քրիստոսի, խաղաղ օրէն ապրող

եկեղեցին մը անզամ է որ կը շահիք: Բայց երբ մենք մը շահինք վստահ զիտենք թէ ան բանտ պիտի տարօւի, եւ իր զաւակներն ալ որբ պիտի մնան: Հոգի մը Քրիստոսի բերած ըլլալու մեր ուրախութիւնը միւս խառն է սա զգացումով թէ վնարելի զին մը կայ:»

Բոլորովին նոր տեսակ քրիստոնեայ մը հանդիպած էինք, «Թաքուն» եկեղեցին պատկանող քրիստոնեայի մը:

Այս միջոցին շատ անակնկալ բաներ տեսան: Ինչպէս որ շատեր կան որոնք կը կարծեն թէ քրիստոնեայ են ու չեն, այնպէս ալ հասկցանք թէ Ռուսերուն մէջ շատեր կային որոնք կը խորհեին թէ անաստուած էին, բայց չեին:

Անզամ մը կը տեսնուէի ոուս զոյզի մը եւտ, երկունք ալ արձանագործ էին: Երբ իրենց խուեցայ Աստուծոյ մասին, ըսին .(Աչ, Աստուած զոյւրին չունի. Մենք (Պէզպօսնի) — անաստուած ենք: Բայց մեզի պատահած հետաքրքրական բան մը պատմենք ժեզի:)

«Անզամ մը Սրալինի արձանին վրայ կաօխատէինք. զործի միջոցին տիկինս հարցուց ինծի, (Ամուսինս, ինչպէս ելած է բուրամատը. երէ ծեռէի մատները ոտքի մատներուն պէս ըլլային բուրամատը միւս մատներուն դիմացը գալով պիտի չկարենար գործակցիլ — մուրնը, բակը, որեւէ զործի, զիրք մը կամ կտոր մը հաց բոնելու անկարող պիտի ըլլայինք: Առանց այս փոքրիկ բուրամատին մարդկային հեանքը անկարելի պիտի ըլլար: Արդեօք ո՞վ ժինեց բուրամատը: Դպրոցին մէջ երկուէս ալ մարքսիստականութիւն սորված ըլլալու զիտենք թէ երկինք ու երկիր ինքնարերաբար զոյցած են. Աստուծոյ կողմէ ստեղծուած չեն անոնք: Այսպէս սորված էինք եւ այսպէս ալ կը հաւատայինք: Բայց երէ Աստուած երկինքն ու երկիրը չեր ստեղծած, եւ ստեղծած ըլլար միայն բուրամատը, այս փոքր զործին համար իսկ զովասանքի արժանի պիտի ըլլար: «Մենք Էտիսընք, Պէլը եւ Սրիվընսընը կը փառաբանենք որ հնարած են ելեկտրական լապտերը, հեռածայնը եւ ողգեկանը ու այլ բաներ. ուստի ինչու՞ չփառաբանենք զայն որ հնարած է բուրամատը: Երէ Էտիսըն չունենար բուրամատ, չպիտի կարենար հնարել ոչ մէկ բան: ԱՆոււսւ արդարանալի է պատել զԱստուած որ ստեղծած է բուրամատը:»

Ամուսինը շատ բարկացաւ, ինչպէս յանախ կընեն երբ իրենց կիները իմաստուն խօսք մը խօսին իրենց: «Յնորական բաներ մի խօսիր: Դուն սորված եւ թէ Աստուած չկայ: Ասկէ զատ, վստահ չես կրնար ըլլալ թէ մեզ լրտեսող չկայ եւ փորձանք մը պիտի չպատահի մեզի մէկ անզամ ընդմիւս: Հաստատ կերպով համոզուէ թէ Աստուած չկայ: Երկինքի մէջ մէկը չկայ:»

Կինը այսպէս պատասխանեց. «Սա աւելի մէծ երաօք մըն է: Երէ երկինքի մէջ

Ամէնակարող Աստուած մըլլար որուն մէր նախինք ապրուօրէն հաւատացին, ոտո
բնական պիտի ըլլար հասկնալ թէ ինչպէս բուրամատ ունեցանք: Ամենակարօղը
կրնայ ամէն բան ընել, որով Ան կրնայ բուրամատ ալ ստեղծել: Բայց երէ չկայ
մէկը երկինքի մէջ, ևս անձամբ բռնոր սրտով կուգեմ պատել այն Ռի մէկը որ
բուրամատը ստեղծեց:

Այսպէս անոնք Ռի մէկուն երկրպագողներ եղան: Իրենց այն Ռի մէկուն
հանդէպ ունեցած հաւատքը անեցաւ Ան եղաւ Արարիշ, ոչ միայն բուրին, այլ
նաև աստղերուն, ծաղիկներուն, մանուկներուն ու կեանքի զեղեցիք բաներուն:

Պողոս Առաքեալի Արէնքի մէջ հանդիպած «անծանօք Աստուածոյն» աղօրող
մարդոց պարազային պէս էր ասոնցինը:

Այս զոյզը անհուն ցնձումով լեցուեցան ինձմէ լսելով թէ ժիտակ էր իրենց
հաւատքը.

Թէ կար երկինքի մէջ այն Ռի — մէկը, Աստուած որ հոգի է, սիրոյ հոգին,
իմաստուրեան, նօմարտուրեան եւ զօրուրեան եոգին որ զիրենք այնքան սիրեց
մինչեւ իր Միածին Ռիդին զրկեց որ իր անձը զոհէ խաչին վրայ իրենց համար:

Աստուածոյ հաւատացողներ եղած էին առանց զիտնալու: Ես ալ մեծ
առանձնանորդումը ունեցայ զիրենք բայլ մը եւս յառաջ տանելու: — բողոքին
եւ փրկուրին ստանալու փորձառուրեան:

Անզամ մը սպայ կին մը տեսայ նամբուս վրայ: Մօտենալով իրեն
ըսի. «Ներօղամիտ կըլլաք, զիտեմ որ ժաղաքավարուրեան հակառակ բան է
անծանօք արկենոց մը խօսիլ փողոցին վրայ, բայց ես եովիւ մըն եմ եւ նպատակս
անկեղծ է: Կուզէի եեզի խօսիլ Քրիստոսի մասին.» Հարցուց ինձի. «Դուն
Քրիստոսը կը սիրես:» Հսի. «Այս, բռնօր սրտով:» Այս տաեն ողազուրելով զիս
համբուրելու սկսաւ: Հովիւի մը համար այս կացուրիւնը օփորեցուցիչ էր, որով ես
ալ իր նակատը համբուրեցի այն ցայսց որ անցորդները մեզ հայրենակից կը
կարծեն: «Ես ալ կը սիրեմ Քրիստոսը» բացազանչեց ան: Զինք մէր տունը
առաջնորդեցի ու ենոն զարմանեսով հասկցայ թէ Քրիստոսի մասին Անոր անունէն
դուրս ոչինչ զիտէր, բայց տակաւին զայն կը սիրեր: Զէր զիտէր թէ Ան Փրկիչն
է, չէր զիտէր փրկուրեան նաևնկուրիւնը: Զէր լսած թէ Ան ուր ապրեցաւ եւ ո՞ր
մեռաւ: Զէր զիտէր Անոր վարդապետուրիւնները, ոչ ալ կեանքը ու
զործունէուրիւնը: Այս կինը ինձի համար եոգեբանական տարօրինակուրիւն մըն
էր: Մարդ ինչպէս կրնայ սիրել մէկը որուն միայն անունը զիտէ:

Երբ հարցուցի, սապէս բացատրեց. «Երբ փոքր էի պատկերներու միջոցով
կարդալ սորվեցայ. (ա)զիրը արեւու պատկերով, (բ)զիր բանալիի՝ (զ)զիրը
զնդակի պատկերով, եւայլն: Երբ երկրորդական վարժարան յաճախեցի՝ ինձի

սորվեցուցին թէ իմ սուրբ պարտականութիւնս էր համայնավար եայրենիքը պատպանել: Ինծի սորվեցուցին համայնավար բարոյագիտութիւն: Բայց չէի ըմբռներ թէ «սուրբ պարտականութիւն», կամ «բարոյական»: Ի՞նչ ձեւ կը լլայ: Ասոնք ըմբռնելու համար պատկերի պէտք ունեի: Գիտէի թէ մեր նախնիք կեանքի մէջ գեղեցիկ, նոմարիտ ու զովասանքի արժանի ամէն բանի համար պատկեր մը ունեին: Իմ մէծ մայրս պատկերի մը առջեւ կը խոնարհէր ըսելով թէ Քրիստոսի պատկեր էր: Եւ այդ անունը ինծի ինքնին սիրելի էր, եւ իրական: Այդ անունը լոկ կրկնել ուրախուրիւն կուտար մարդուն:»

Երբ մտիկ կը նէի իրեն, յիշեցի փիլիպեցոց բուղբին խօսք որ կըսէ թէ ամէն ծունկ պիտի ծոյի Անոր Անուան: Կրնայ ըլլալ որ նեռը ժամանակի մը համար յաջողի Աստուծոյ գիտութիւնը ջնջել աշխարհէն, բայց Քրիստոսի պարզ անունը ունի զօրութիւն մարդիկ ի վերջոյ առաջնորդէլու լոյսի:

Սպայ կինը մեր տան մէջ ցնծութիւնով զտաւ Քրիստոսը, եւ հիմա այն Մէկը որուն անունը կը սիրէր՝ Կապրի անձամբ իր սրտին մէջ:

Ռուսէրու հետ ունեցած փորձառութիւններս գեղեցկութիւն եւ խոր նշանակութիւն ունէին:

Շողեկառի կայարաններու մէջ Աւետարան տարածող Էոյր մը իմ հասցէս տուած էր հետաքրքրուող սպայի մը:

Երեկոյ մը սպան դուսո զարկաւ — բարձրահասակ, վայելչաղէմ ոռւս տեղակալ մը:

հարցուցի իրեն. «Ի՞նչ կերպով կրնամ օգտակար ըլլալ ձեզի.» «Ուս փնտուելու համար Եկայ», պատասխանեց ան:

Սկսայ կարդալ Ա. Գրոց կարեւոր հատուածներէն: Զեռքը ձեռքիս վրայ դնելով ըստ: «Անկեղծօրէն կը խնդրեմ Տեղմէ, զիս սփառութեան մէջ մի ձգեր, ես կը պատկանին ժողովուրդի մը որ խաւարի մատուած է: Հսկ ինծի, վստահօրէն Աստուծոյ խօսէրն են ասոնք:» Զինք վստահեցուցի թէ այդպէս էր: Ապա ժամերօվ նստաւ... եւ Քրիստոսը ընդունեց:

Ռուսէրը կրօնական հարցերու մէջ երրէք մակերեսային կամ ծանծաղ չեն: Կրօնէի դէմ պայմանական կամ կրօնէր պատպաննելու պարագային բոլոր սրտով զործի կը լծուին: Աեա թէ ինչու Ռուսաստանի մէջ իրաքանչիւր հաւատացեալ եղիք Քրիստոսի շահող միսիոնար մըն է: Այս պատճառու ալ չկայ ուրիշ երկիր մը որ արդինաբեր աւետարանչուրեան այնքան պատրաստ ըլլայ: Ռուս ժողովուրդը բնականօրէն կրօնի ամէնէն աւելի յարող ժողովուրդն է: Աօխարի պատմութիւնը կրնայ բալորովին փոխուիլ երէ մենք կրնանք համարձակաբար իրենց տանիլ Աւետարանի պատզամը:

Աղբերկուրիւն մըն է որ այս երկիրը Ռուսիան ու անօր ժողովուրդը որ Աստուծոյ խօսին ամէնա անօրին է կ'երեւայ թէ միւս անտեսուած է:

Եղեկառի մը մէջ ոռւս սպայ մը նստած էր դիմաց, Քրիստոսի մասին հազիւ մի քանի վայրկեան խօսած էի իրեն երբ անաստուածական ապացոյցներու տեղատարափը սկսաւ: Մարքսի, Սրալինի, Վոլքէրի եւ Տարգինի Աստուածաւունջի հակառակ ըրած արտայատուրիւնները իրարու կը յաջորդէին: Հսուածները հերթելու պատեհուրիւնը չեր տար ինձի: Եւրջ ժամ մը շարունակեց զիս համոզելու ջանալով թէ Աստուած չկայ: Երբ լրացուց, իրեն հարց տուի. «Եթէ Աստուած չկայ, ուրեմն ինչու կաղօրես երբ նեղուրեան մէջ իյնաս:» Գողուրեան արարքին վրայ բռնուած մէկու մը պէս, ըստ, «ինչպէս զիտես թէ կաղօրեմ.» ֆախուստի նամբայ չկար. ըսի իրեն. «Առաջ հարցնողը ես էի, հանեցէք ինձի պատասխանել:» Գլուխը հակած ընդունեց թէ կաղօրէր: «Պատերազմի նակատը, երբ Գերմաններու կողմէ պաշարուած էինք, ամէնքն ալ աղօրեցինք. չէինք զիտեր թէ ինչպէս՝ աղօրելու է, բայց ըսինք «Աստուած եւ մայրական հօգի», ինչ որ սրտին նայող Այն Մէկուն առջեւ օտա լաւ աղօրէ էր:

Ռուսերուն մէր մատուցած եղեւոր ծառայուրիւնը օտա պտղաբէր եղաւ:

Կը յիշեմ Փիօրը (Պետրոսը): Ոչ ոք զիտէ թէ ոռւսական որ բանտին անկիւնը մեռաւ ան: Նեռ նորահաս էր, հազիւ խանը թեւակոխած: Ռուսական բանակին եւու Ռումանիա եկած էր: Մեր Թիսուն պատամունքներէն մէկուն միջոցին դարձի եկաւ, եւ ինձմէ խնդրեց որ զինք մկրտեմ: Մկրտուրենէ յետոյ հարցուցի իրեն թէ Աստուածաւունջի որ համարը զինք համոզած էր Քրիստոսի զալու:

Փիօրը պատասխանեց թէ զադանի պատամունքներէն մէկուն մէջ Ղուկաս Ի՞Դ զլուիր կարդացած էի. Հոն կը յիշուէր թէ Թիսուս կմմառուսի նամբուն վրայ կը հանդիպի երկու աշակերտի. եւ երբ զիւղին մօտեցան, Թիսուս կը ցուցնէր որպէս թէ աւելի հեռու աեղ մը պիտի երբար: Փիօրը հարցուց, ևն «Արդիօֆ Թիսուս ինչո՞ւ այդպէս ըրաւ, անօւսւ կուզէր եեռու տեղ մը երբալ ձեւացուց:» Իրեն բացատրեցի թէ Թիսուս բաղախավար է, եւ կուզէր լաւ վստահ ըլլալ թէ զինք կուզէին հիւրասիրել: Երբ Ան տեսու թէ սիրով կը նդունուի, իրենց եւու տուն մտաւ: Համայնավարները անքաղաքավար են, մէր սրտերէն ու միտէն ներս կը մտնեն բռնի: Առաւոտէն մինչեւ ուս զիւեր կը պարտադրեն մեզ ամէնուրէք, որ զիրենք ունինդրենք: Այս նպատակին հասնելու համար կօգտագործեն դպրոցները, ձայնասփիւրը, թէրքէրը, աղղաքարտեր, շարժանկարը, անաստուածուրիւն բարօքելու նպատակով

սորբուած ժողովները: Կամա ակամայ պէտ է անդադար մտիկ ընես իրեց այս անաստուած ժարոջուրինը: Առանց նկատի առնելու թէ կը սիրես թէ չէ Թիսուս կը յարգէ մեր ազատուրինը: Ան մեղմիւ կը բաղխէ մեր դուռը: Թիսուս զիս իր հաղաքավարուրեամբ օահեցաւ:» Համայնավարուրեան ու Քրիստոսի միջեւ տեսնուող այս հակադրուրինը զինք համոզած էր:

Այս անձը միակ ուուր չէ որ Թիսուսի նկարազրին այս յատկուրենէն տպաւորուած ըլլայ. (իբրեւ հովիւ, ես ալ այս անկիւնէն դիտած չէի Թիսուսի նկարազրիը:)

Փիորք դարձի զալէ յետոյ իր ազատուրինն ու կեանքը յաճախ վտանգի տակ դրաւ Քրիստոնէական զրականուրիւն եւ այլ օժանդակ միջոցներ զադունաբար Ռումանիայէն Ռուսաստանի «Թաքուն» Եկեղեցին տանելու համար: Վերջապէս ծերրակալուեցաւ: 1959 ին ան տակաւին բանտի մէջ էր: Արդիօք մտացա՞ծ է թէ տակաւին երկրի վրայ կը օարունակէ հաւատին բարի պատէրազմը: Ինձի անձանօր է այս բոլորը. միայն Տէրը զիսէ թէ ան ուր է այսօր:

Իրեն պէս ուրիշ օատեր ալ կան որոնէ լոկ դարձի զալով շրաւականացան: Հոգի մը Քրիստոսի օահելէ յետոյ պէտ չէ հոն կանգ առնենք. Դարձիրեն զործին կէսն է միայն: Քրիստոսի օահուած իւրաքանչիւր հոգի պէտ է մարզուի ուրիշ հոգիներու օահելու: Ռուսերը ոչ միայն դարձի կուզային, այլ նաև «Թաքուն» Եկեղեցին միսիոնարները կը դառնային. Քրիստոսի համար անվեհեր ու խիզախ էին, ու կըսէին թէ ինչ որ Թիսուսի համար կրնային ընել օատ միշ էր, երբ Ան իրենց համար մեռած էր:

Մէր «Թաքուն» հոգեւոր ծառայուրիւնը սորբկացուած ազգի մը.

Մէր «Թաքուն» հոգեւոր ծառայուրիւնը սորբկացուած ազգի մը.

Մէր զործին երկրորդ մտանենիւղը զադոնի միսիոնարական զործն էր Ռումանացիներուն մէջ:

Կարն միջոցէ մը յետոյ համայնավարները իրենց դիմակը մէկդի դրին: Սկիզբը խարէուրեան զիմեցին Եկեղեցւոյ ղեկավարները իրենց կողմէ օահելու նպատակով, բայց օւստով սկսաւ ահարէկչուրիւնը: Հազարաւորներ ծերրակալուեցան: Հոգի մը Քրիստոսի օահիլ տրամարիէ արարք մըն էր ինչպէս երկար ատենէ ի վեր ուուսերուն համար էր պարազան:

Անձամբ բանտ զացած եմ այս հոգիներուն և ես որոնք Աստուծոյ օգնութեամբ՝ Քրիստոսի առաջնորդած եմ: Տունը վեց զաւակներ անոէք մնացած՝ բանտի մէկ խցիկին մէշ Մարզիլուած հաւատացեալի մը բաղդակից եղած էի: Կին ու զաւակները սովամտի կ'ըլլային: Թերեւս զանոնք ալ պիտի չսեսնէր: — հարցուցի ժիրեն: «Արդիօք ընդվզում կզզաս ինձի հանդէպ՝ ժեզ Քրիստոսի առաջնորդած ըլլալուս՝ եւ ընտանիքիդ քուառութեան պատճառ եղած ըլլալուս համար:» Ան պատասխանեց: «Զիս սկանչելի փրկիչին առաջնորդած ըլլալուդ համար երախտազիտուրիւսն յայտնելու բառերը կը պակսին: Ուրիշ վիճակի մը պիտի շրագայի:»

Այս նոր պայմաններու տակ Քրիստոս քարոզել հետև բան չէր: Յաջողեցանք կարգ մը ենդեւոր զրբոյներ տպելուն համայնավար զրաքննութեան զրասենեակէն անցընել: Գրաքննիչին տուինք զրբոյկ մը որուն կողէին վրայ Քարլ Մարքսի նկարը կար — (համայնավարութեան հիմնադիր): Գրեոյիներուն անուն ընտրած էինք «Կրօնէր ժազովուրգներուն բմբեցուցիչն է», կամ նման խորագիր մը: Քննիչը համայնավարական զրուրիւն կարծելով կնելց զանոնք:

Գիրքերը սկիզբի էջերուն մէշ ունէին բազմարի մէջրերուններ Մարտսէն, Լէնինէն եւ Սրալինէն, սա հանելի երեւաւ զրաքննիչին, ու տուա իր հաւատուրիւնը. Բայց զրեոյիներուն մնացած էջերը կը պարունակէին Քրիստոսի պատզամը:

«Թաքուն» Եկեղեցին միայն մասամբ «Թաքուն» է ինչպէս սառնոլերան մը փոքրիկ մէկ մասը աեսանելի է դուրսէն: Կը մասնակցէինք համայնավարներու ցոյցերուն ու հոն կը ցրուէինք մեր «Համայնավարական» զրբոյիները: Մարքսի նկարը տեսնող համայնավարներ զրեոյիներէն զնելու համար իրարու հետ կը մրցէին:

Մինչեւ որ տասը էջի չափ կարդալէ յետոյ հասնէին Քրիստոսի եւ Աստուծոյ մասին եղած հատուածին, մենք առյէն մէկնած ու հեռացած էինք:

Այս նոր պայմաններու տակ քարոզելը օտա խրբին էր: Մեր ժողովուրդը խիստ ճնշուած էր: Համայնավարներ ամէն ոչէ ամէն ինչ բռնզրաւեցին. ազարակապանէն իր արտն ու ոչխարները, սափրիչէն կամ դերձակէն իր խանուրը: Ոչ միայն դրամատէրները՝ այլ նաև ամէնէն աղքատներն ալ սեփանազրկուեցան ու տառապեցան մեծապէս: Գրեք ամէն ընտանիք մէկ եղող բան նետուած էր, ու չհաւորուրիւնը՝ ծայրաստինանի հասած էր: Մարդիկ հարց կուտային ըսելով. «Ի՞նչպէս կրնայ սիրոյ Աստուծած մը բայլ տալ որ չարը յաղրանակէ:»

Դիւրին պիտի շըլլար աւակերտներուն համար Աւագ Ուրբար օքը Քրիստոս Էարօնել եր Ծիսուս խաչին վրայ Կաղաղակէր, «Աստուած իմ, Աստուած իմ, ինչո՞ւ զիս բողուցիր:»

Բայց իրողուրիւնն այն էր թէ այս բաները պատահեցան եւ Աստուած անտեղեակ չէր, քրիստոնէական հաւատոցը պատասխան մը ունի այս հարցումներուն:

Ծիսուս մեզի պատմեց աղքատ Ղազարոսին մասին զրկուած այն ատեն ինչպէս մենք այժմ անօրութենէ, մահամերծ, իր վէրքերը լզելու համար ուներ իրեն ընկեր, բայց վախճանին՝ իրեւոակներ զինք կը փախաղըեն հայր Արքահամի զիրկը:

Թէ ինչպէս մասամբ իրապարակաւ կը զործէր «Թաքուն» Եկեղեցին

Թաքուն Եկեղեցին հօգեւոր ժողովներ կունենար տառներու, անտառներու, մառաններու մէջ — ուր որ կրնայինք: Այդ ծածուկ վայրերուն մէջ մենք կը ծրագրէինք Եկեղեցիին իրապարակաւ յառաջ տանելիք զօրծունելուրիւնը: Համայնավարներու կողմէ կաւեճնդուելով մէկտեղ՝ տակաւ ձեւ տուինք փողոցներու մէջ աւետարանչուրիւն ընելու ծրագրի մը որ ժամանակի ընթացքին շատ փոտնզաւոր դարձաւ, բայց շատ հօգիններու հասնելու օգտակար եղաւ, որոնց օգտակար պիտի չկարենայինք ըլլալ այլ կերպով: Այս զործին մէջ տիկինս մեծ եռանդ ցուցուց: Մի ժամի հաւատացեալներ փողոցի մը անկիւնը հաւառուելով կը սկսէին երգել: Անցորդները կանգ կառնէին ու իրնց բոլորտիքը կայնած զեղեցիկ երգեցողուրիւնը մտիկ կընէին. այդ միջոցին տիկինս իր պատզամը կօւտար, եւ ոստիկանուրիւնը չհասած այդ վայրէն կը եռանայինք:

Մէկ միջօրէին՝ երբ ես այլ տեղ մը զբաղաւած էի, տիկինս Պուէրէշի Մալաքս մեծ գործարանին դուռին առջեւ պատզամ մը տառաւ հազարաւոր զօրծաւորներուն: Անօնց խօսեցաւ Աստուածոյ եւ փրկութեան մասին: Ցաջորդ օրը այդ զօրծարանի զործաւորներէն շատեր զնդակահարուեցան համայնավար անարդարութեանց դէմ բողոքած ըլլալու, յանցանին համար: Հոգեւոր պատզամը նիւզ ժամանակին լսած էին:

Թէպէս «Թաքուն» Եկեղեցի մըն ենք, սակայն Յովհաննէս Մկրտիչի պէս Քրիստոսի վրայով համարձակօրէն կը խօսէինք դեկավարներուն:

Անզամ մը երկու Քրիստոնեայ հաւատացեալներ պալատին սանդրւղն ի

վեր նամքայ մը գտնելով ներկայացան մեր վարչապետ Կօրիխու Տէծ ին: Իրենց տրամադրուած մի ժամի վայրկեանները օգտագործեցին անոր վկայելով Քրիստոսի մասին, եւ կոչ ընելով իրեն որ դառնայ իր մեղերէն եւ ըրած հալածանեներէն: Խոկ վարչապետը երկուսն ալ բանտարկել տուաւ իրենց յանդուզն վկայութեան համար: Տարիներ յետոյ երբ վարչապետը Կօրիխու Տէծ ծանր իիւանի էր՝ այդ քրիստոնեաններուն իր սրտին մէջ ցանած սերմերը արդիւնք յառաջ բերին, բէպէտեւ վկայողները խիստ ծանր տառապանք կրեցին: Իր նեղութեան մէջ ան յիշեց իրեն խօսուած խօսերը որոնք ինչպէս Աստուծոյ խօսք կըսէ « Կենածնի են ու զօրեղ, եւ անէն երկսայրի սուրէ կտրուկ...» Երբ. Դ. 12: Այն խօսերը իր կարծը սիրտին բափանցելով՝ կեանքը Քրիստոսի յանցնեց: Խօսուածնեցաւ իր մեղքերը, ընդունեց Փրկիչը ու սկսաւ Անոր ծառայել իր իիւանդութեան միջոցին: Շատ շանցած մահը վրայ հասաւ, ու ան միացաւ իր նոր զտած Փրկիչին օնորիի այն երկու հաւատացեալներուն որոնք զինը վճառելու յօժարած էին: Եւ այս երկունքը միայն օրինակ մըն էն այն ժաշ հաւատացեալներու որոնք կը վկայեն ու կը տառապին այսօր՝ համայնավար երկիրներու մէջ:

«Թաքուն» Եկեղեցին աես այսպէս թէ զադոնի եւ թէ հրապարակաւ՝ համարձակօրէն յառաջ կը տանի Աւետարանը հոչակելու զօրծը ամէն տեղ: Բայց վեարուելիք զին մը կայ զօր «Թաքուն» Եկեղեցին ցարդ յօժար է վեարելու ինչպէս վեարած է անցեալին:

Համայնավար ոստիկանութիւնը «Թաքուն» Եկեղեցին խստի կը հալածէր որովհետեւ զայն կը նկատէր ազդեցիկ ընդիմադիր միակ ոյժը. Ընդիմութիւն մը որ հոգեւոր էր եւ կրնար անհաւատութեան բափը կոտրել երէ տնարզել զօրծունէութեան միջոցները ունենար: Ստուանայի խորագիտութեամբ կը տեսնէին թէ անէկ կրնար զայ անմիջական վտանգ: Գիտէին թէ երբ մէկը Քրիստոսի հաւատայ՝ տրամաբանութենէ սնանկացած ստրկամիտ մը չի կրնար ըլլալ: Գիտէին թէ կրնային մարդիկ բանտարկել, բայց ոչ Աստուծոյ հաւատէրը: Ռւստի բուռն կերպով պայքարեցան այդ Եկեղեցին դէմ:

Բայց «Թաքուն» Եկեղեցին համակրողները եւ կամ անզաններ ուներ նոյնիսկ համայնավար կառավարութեան՝ եւ իր զադոնի ոստիկանութեան մէջ:

Մէնք կը թէլադրէինք հաւատացեալներուն որ որպէս ոստիկան արձանագրուին ու կրեն երկրիս ամէնապժգալի տարազը, որպէս զի կարողանան ոստիկանութեան շարժումները տեղեկացնել «Թաքուն» Եկեղեցին. Այս Եկեղեցին բանիներ համակերպեցան ծածուկ պահելով իրենց հաւատէրը: Դիւրին բան չէ համայնավար ոստիկանի տարագ կրելով

արհամարուիլ ընտանիքէ ու բարեկամներէ եւ չյայտնել իրենց բուն մտադրութիւնը: Բայց անոնք ծածուկ պահեցին իրենց բուն նպատակը Քրիստոսի սիրոյն:

Երբոր զիս փողոցէն առեւանգելով տարիներ բանտարկեցին անծանօք անկիւն մը, քրիստոնեայ թժիօկ մը զաղտնի ոստիկանութեան անդամ արձանագրուեցաւ որպէսզի ջանայ իմ ուր գտնուիլս հասկնալ: Այս նոր պատոնով արտօնուած էր բոլոր բանտերը այցելել եւ ամէն մէկ խցիկ մտնել: ու կը յուսար իմ եետք գտնել: Բոլոր բարեկամները իրմէ խուսափիլ սկսան կարծելով թէ համայնավար եղած է: Զարշարողներու տարազով օրչիլ Քրիստոսի սիրոյն աւելի մեծ զոհողութիւն է քան բանտարկեալի տարազ հազած ըլլալը:

Թժիօկը զիս զտաւ զբնտանի մը մէջ եւ լուրը տարածեց թէ տակաւին ողջ էի: Բանտարկութեանս առաջին ուրը կէս տարիներուն զիս զտնող առաջին անձը ինք եղաւ: Երբ Այզընեառուը — Խորչէկ մեղմացումը եկաւ 1956 ին, Քրիստոնեաները իմ ալ ազատ արձակուիլս պահանջեցին, եւ կարն ժամանակ մը ազատութիւն վայեցի:

Եթէ այս քրիստոնեայ թժիօկը ոստիկան եղած չըլլար ես տակաւին բանտերու մէջ պիտի եիթէի, կամ զերեզման իշած պիտի ըլլայի:

Իրենց պատոնին բերմանք այս հաւտացեալ զաղտնի ոստիկանները մեզ տեղեակ կը պահէին, եւ ուսւ մը ցաւալի դէպէէրու առաջքը կանելք «Թաքուն» Եկեղեցին: Այսօր ունինք բաւական թիւով ոստիկաններ որոնք եկեղեցին արքուն կը պահեն որեւէ վերահաս փտանզի պարագային: Անոնցմէ ոմանք համայնավար օարքերէն ներս օատ բարձր պատոններ կը վարեն ծածուկ պահելով իրենց քրիստոնեայ հաւտաքը, եւ այս միմիայն մեզի օգտակար ծառայութիւն մատուցանելու դիտումով: Օր մը երկինքի մէջ հրապարակաւ պիտի դաւանին այն Քրիստոսը որուն կը ծառայեն եիմա ծածկաբար:

Այսուեանդերձ «Թաքուն» Եկեղեցիի անդամներէն օատեր երեւան Ելելով բանտարկուեցան: Ունեցանք «Յուղաներ» ալ որանք մատուրիւններ ըրին ոստիկանութեան մօտ: Մեծելով, դեղեր խնցնելով, սպանալի՛ով, սպանական նամակներով համայնավարները կը ջանային ձեռք ձգել իրենց եղբայրները մատնելու յօժար հովիւներ եւ աօխարեական հաւտացեալներ:

Գլուխ Բ.

Թէ հրապարակային եւ թէ գաղտնի պատմոս տարունակեցի մինչեւ փետր. 29. 1948: Կիրակի էր — գեղեցիկ Կիրակի օր մը: Երբ եկեղեցի կերպայի գաղտնի ոստիկանուրեան կողմէ առեւանզուեցայ:

Աստուածառնցը բանիցս կը յիշէ մարդագողուրեան մասին, եւ կը խորհի թէ արջիօք ինչ կը նօանակէ: Համայնավարութիւնը սորվեցուց մեզի:

Այս կերպով տատեր գողցուեցան: Գաղնի ոստիկանուրեան պատկանող զոց կառէ մը առջեւս կանց տառ. մէջէն չորս հորս դուրս ցատէլով զիս մէջը հրեցին: Աւելի բան ուրբ տարիներ մէկուսացուած՝ ոչ ո՛չ զիտէր թէ ողջ էի թէ մեռած: Գաղնի ոստիկաններ՝ որպէս թէ ազատ արձակուած բանտի ընկերներս ըլլային՝ տիկնոցս ներկայանալով կը գումէն թէ բանտին մէջ իմ յուղարկաւորուրեան ներկայ եղած էին: Տիկինս վհատուրեան կը ճատնուի:

Այդ օրշանին ամէն յարանուանուրենէ հազարաւորներ բանտ դրուեցան: Ոչ միայն կղերականներ՝ այլ պարզ գեղջուկներ, պատահներ ու դեռահասակ աղջիկներ բանտ նետուեցան իրենց հաւատքին վկայութեան համար: Բանտերը լեցուած էին, եւ Ռումանիայի մէջ: Ինչպէս բոլոր համայնավար երկիրներու մէջ, բանտարկուիլ կը նօանակէ խուսանզումի զոն մը ըլլալ:

Զարշարանքները մերք սարսափելի էին: Կը նախընտրեմ լուռ կենալ այն չարշարանքներուն մասին որոնց մէջէն անձամբ անցայ: Վերյիշել զանոնի կը նօանակէ անհուն զիտէրներ, այնուած ցաւառիր են անոնի:

(Աստուծոյ հետ իմ բանտին մէջ ունեցած փորձառութիւններս մանրամասնորէն պատմած եմ զատ հատորով — In God's Underground —).

Աննկարազրելի Զարշարանքներ

Ֆլորէսու անուն հոգեւոր հոգիւ մը ուկի հրակ իսով եւ դանակով խոսփանզուելէ յետոյ վայրազարար ծեծուեցաւ: Ծետոյ անօրի առնէտներով լեցուցին իր բանտի խցիկը: Քնանալ չէր կրնար, այլ զինէ կրծելու յարձակող առնէրներուն դէն անդադար պէտք էր պատպանէր ինքզին:

Զինէ հարկադրեցին կայնած մնալ զիտէր ու ցորեկ ամբողջ երկուարար: Համայնավարներուն նպատակն էր զայն ստիպել որ իր եղբայրները մատնէ, բայց ինչ անդրդուելի մնաց: Վերջապէս 14 տարեկան որդին բերելով իր ներկայութեան խարազանելու սկսան եւ ըսին թէ պիտի տարունակէին հարուածները մինչեւ որ ոստիկանուրեան ուզած տեղեկութիւնը

տար: Խեղին մարդը գրեթէ խելակորոյս եղած էր: Երբ ալ անդիմանալի դարձաւ, կանչեց իր որդին. «Աղեքսանդր, պէտք է ըսեմ ինչ որ կը պահանջէն, ալ չեմ կրնար հանդուրժել Էեզի տրուած հարուածներուն:» Որդին պատասխանեց. «Հայր, Մատնիշ հօր որդին կօչուելու նախատինքը մի՛ զներ վրաս. տոկա: Երէ զիս սպաննեն պիտի մեռնիմ Թիսուս և Հայրենիքո բառերը օրբներուս վրայ:» Համայնավարները կատաղած ինկան պատանին վրայ եւ հարուածներու տակ սպաննեցին զայն բանտին պատերը կարմիր արիւնով ներկելով: Ան հոգին աւանդեց Աստուծոյ փառք տալով: Մեր սիրելի եղբայրը Ֆլորէսու բոլորովին փոխուեցաւ այս դէպին ականատես ըլլալի յետոյ:

Մեր դաստակներուն կանցընէին ներսի կողմը սուր զամեր հաստատուած ձեռնակապէր: Ասոնք մեզի չէին վնասեր երէ բոլորովին անուած կենայինք: Բայց սառնոցի պէս պաղ խցիկներուն մէջ երբ ցուրտէն դողայինք, այն զամերը մեր դաստակները կը ծակծկէին:

Քրիստոնեայ հաւատացեալները պարանով զլիխիվար կը կախէին ու այնպիսի ուժզին հարուածներ կուտային որ կախուած մարմինը նօնուիլ կը սկսէր: Ուրիշները կարգելափակէին սառնարան խցիկներու մէջ որոնց ներսի կողմը եղեամ եւ սառ գոյացած կը լլալար: Այսպիսի խցիկի մը մէջ դրուեցայ վրաս շատ թերեւ հազուած ըլլալով: Բանտի բժիշկները նեղէ մը կը դիտէին, լուր կուտային պահակներուն, որոնք զալով մեզ էից ատենուայ համար դուրս կը եանէին որ վերակենանանանք տաքնալով: Երբ տաքցած սզայինք անմիջապէս սառնարանի խցիկներուն մէջը կը դնէին մեզ որ սառինք: Այս զործողութիւնը շարունակ կը կրնուէր: Սառելէ մի բանի վայրկեան առաջ դուրս, եւ նորէն սառելու համար՝ ներս: Նոյնիհայ այսօր երբեմն սարսուր մը կուզայ վրաս երբ տան սառնարանը բանամ:

Մեզ քրիստոնեաներս կը դնէին սնտուկի մէջ որուն մէջ հազիւ տեղ կար կենալու, շարժիլ անկարելի էր: Սնտուկին ամէն կողմէն տասնեակներով ածելիի պէս սուր զամեր կը զամէին դէպի ներս: Պէտք էր անվերջ ժամեր այդ սնտուկներուն մէջ կայնած մնայինք: Բայց երբ ուժասպա՞ տատանիլ սկսէինք, զամերը մեր մարմինին կը մխուէին: Երբ մկան մը շարժէինք կամ պրկէինք՝ սարսափելի բեւենները պատրաստ էին խոցուելու:

Անկարելի է երեւակայել այն բոլոր անզրութիւնները զոր համայնավարները ցոյց տուին քրիստոնեաներուն հանդէպ:

Տեսայ համայնավարներ որոնք քրիստոնեաներ կը չարշարէին, ու դահիններուն երեսը անհուն ցնծութիւնով կը փայլէր: Անոնք քրիստոնեանները չարշարելու ատեն կը բացականչէին. «Մենք սատանան ենք:»

Մեր պատերազմը մարմինի ու արինի դէմ չէ, բայց չար իշխանութիւններու եւ գօրութիւններու: Տեսանք թէ համայնավարութիւնը մարդոցն չէ, հապա սատանային: Ան հօգեւոր ոյժ մըն է — չարին ոյժը, որուն դէմ կարելի է պայքարիլ լոկ աւելի մեծ ոյժով — Աստուծոյ հօգիսը:

Զարշարադներուն յանախ հարց տուած եմ. «Գուր չունի՞՛ դուք:» Սովորաբար Լէնինի մէկ խօսքը իրը պատասխան կըտային. «Չուազե՞ չես կրնար սինել առանց հաւկիրի կնեպը կոտրելու, եւ չես կրնար փայտ կտրել առանց տաօեղներ ցատէցընելու:» Նորէն կըսէի. «Ես ալ զիտեմ Լէնինի այդ խօսերը, բայց տարբերութիւն մը կայ. Երբ փայտ կը կտրես, ան ոչինչ կը սպայ: Հոս ձեր առջեւ մարդկային արարածներ ունիք. Դւրտքանչիւր հարուածը ցաւ կուտայ, եւ մայրեր կան որոնք կարտասուեն:» Զուր տեղ խօսած կըլլայի: Այս մարդիկը նիւրապատճեր են: Իրենց համար նիւրէ զատ ոչինչ զոյսութիւն ունի, եւ մարդ մը իրենց աշչին փայտէ արարեր չէ, կամ հաւկիրի կնեպէ: Այս հաւատով անօնն անզրութեան անհաւատալի խորութիւնները կընկդմին:

Զարշարանքներ

Անաստուածութեան անզրութիւնը չափել կարելի չէ: Երբ մարդ չհաւատայ թէ բարիին վարձատրութիւն՝ եւ չարին հատուցում պիտի ըլլայ, որպէս ազնիւ մարդ վերաբերուելու հարկադրութեան եիմ չի մնար: Մարդուն ներքին չարիքը զսպելու կարող ուրիշ ոյժ մը չկայ: Համայնավար դահինները յանախ կըսէին. «Աստուած չկայ, անդենական չկայ, չարիքի համար պատիժ չկայ, կրնանք ընել ինչ որ ուզենք:» Խուստանիշներէն մին այսպէս կըսէր, «Փառք կուտան Աստուծոյ, որուն չեմ հաւատար, որ ցարդ սրտիս մէջ զտնուող ամէն չարութիւնը կրնամ զործնականօրէն արտայայտել:» Թիսուսի իր չարութիւնը անհաւատալի փայրազութիւնով եւ չարշարանքի միջոցաւ արտայայտած էր բանտարկեալներուն վրայ:

Երբ կոկորդիլուը մարդ մը ուտէ, կը ցաւիմ այն մարդուն համար. բայց չեմ մեզայրեր զազանը: Ան կոկորդիլոս մըն է. եւ ոչ թէ բարոյական էակ մը: Նոյն կերպով ալ պէտք չէ մեղադրել համայնավարները, որովհետեւ համայնավարութիւնը միացուցած է անոնց մէջ բարոյական ամէն սզացում: Իրենք կը պարծենային թէ սրտերնուն մէջ զուր չունին:

Իրենցմէ դաս մը սորվեցայ, ինչպէս որ իրենք իրենց սրտին մէջ որեւէ տեղ չէին տար Թիսուսի, ես ալ որուեցի ամենափոքր անկիւնն իսկ զլանալ սատանային:

Վկայելով Միացեալ Նահանգներու Շերակուտական ժողովին ներքին պահովութեան ենթա-յանձնախումբին առջև՝ նկարազրեցի կարգ մը ահենիլ դէպէեր. թէ ինչպէս քրիստոնեաները խաչերու վրայ կը կապէին չորս ցորեկ ու զիօնը. ինչպէս խաչերը զետին զնելով հարիւրաւոր բանտարկեալներ կը պարտադրէին այն խաչերուն կապուած մարդոց երեսին ու մարմինին վրայ ընել իրենց բնական պէտքը: Թեսոյ խաչերը տնկելով համայնավարները ինչպէս կը ծաղրէին ըսելով, «Նայեցէ ձեր Քրիստոսին, ինչ սիրուն է ան. Ինչ քուրում կը սփոռէ երկինքնեն:» Թանձնախումբին նկարազրեցի նաեւ թէ ինչպէս քահանայ մը՝ ծեծի ազդեցութենէն զրերէ յիշելազարած պարտադրուեցաւ օրինել մարդկային կղկղանք եւ այդ ցեւին մէշ զանոնք Քրիստոնեաներուն տալ իրբեւ Սր. Հաղորդութիւն:

Այս վերջին դէպէեր պատահեցաւ Ռումանիայի Փիրէսրիի բանտին մէշ: — Ետքէն այն քահանային հարցուցի թէ ինչու մահը չնախընտրեց ու այդպիսի սրբազնութեան յօժարեցաւ: Իր պատասխանը եղաւ. «Հանեցէք զիս չի դատել. ես Քրիստոս աւելի չարչարուեցայ:» Ս. Գրոց՝ դժոդէի մասին տուած բոլոր նկարազրութիւնները, եւ Տանդէի «դժօխ» ին տառապանքները կանուժնան երբ բաղդատենք զանոնք համայնավար բանտերու չարչարոններուն հետ:

Վերեւ տրուած տեղեկութիւնները լոկ չնշին մէկ մասն են Փիրէսրիի բանտին մէշ մէկ կիրակի օր եւ ուրիշ Կիրակիններ պատահածներուն: Ուրիշ դէպէեր պարզապէս անըսելի են: Զանոնք կրկնելու պիտի շտոկար սիրոս: Կարգ մը դէպէեր այնքան սարսափելի եւ պիդ են որ զրաւոր կերպով ներկայացնել անվայիլ է: Ահա թէ Քրիստոսվ ձեր եղբայրները ինչ փորձանեններու մէշէն անցած են եւ տակաւին ալ կանցնին հիմա:

Հաւատէի իրապէս մեծ հերոսներէն մին էր եռվիւ Միլան Հայմօվիչի:

Բանտերը օտար խնողուած էին եւ պահակները մեզ մեր անուններով չէին նանչնար: Երբ բանտի կանոններուն անհնազան եղողները խարազանի քանի եւ ինզ եարուած ընդունելու համար դուրս կանչուէին, եռվիւ Միլան Հայմօվիչի բազմարիւ անզամներ ուրիսին տեղ զացած էր պատժուելու: Այս կերպով բանտարկեալներու յարզանքը օտական ոչ միայն իր անձին համար՝ այլ նաեւ Քրիստոսի համար, որուն կողմէ իրը ներկայացւուցիչ կը կենար:

Համայնավարներու սարսափելի արարքներն ու Քրիստոնեաններուն անցնազոհութիւնները պատճել վերջ չունի: Ոչ միայն չարչարանքները՝ այլ նաեւ ներսութեան օրինակները բանտերէն ներս մեծ քաջալերութիւն ներսնչեցին դուրսը ազատութիւն վայլող եղբայրներուն:

Երիտասարդ գործակցութիւնը ունեինք որ «Թագուն» Եկեղեցին աղջիկներէն էր: Ուստիկանուրիւնը հասկցած էր թէ ան Աւետարաններ կը ցրուէր զաղնարար, և մանուկներուն Քրիստոսի մասին կը սորվեցնէր: Որուեցին զինք ձերբակալուրիւնը աւելի տարավանդին դարձնելու համար որուեցին բանին մը տաբար յետաձգել, մինչեւ իր ամուսնուրեան օրը: Երբ օրը հասաւ, աղջիկը իր հարսանեկան զգեստը հագաւ, իր կեանքին սեանչելի եւ ուրախ օրն էր այս: Թանկարծ տան դուռը երելով ներս խուժեցին զաղնի ոստիկանները: Երբ աղջիկը զիրենք տեսաւ երկու քեւերը անոնց երկարեց որ ձեռնակապերը անցընեն: Բրտորէն ողբաները տեցուցին դաստակներուն: Ան նայուածք մը նետեց իր սիրելիին, յետոյ ողբաները համրուրելով ըստ, «Փառք կրուամ երկնաւոր Փեսայիս որ ամուսնուրեանս առրիւ ինծի այս զօնարք նուիրեց. Ենորհակալ եմ իրմէ որ իրեն համար շարշարաւելու արժանի եմ:» Քաօքուելով դուրս հանուեցաւ ան, ետին բողելով լացող բրիստոնեաններ ու ողբացող փսաւյ մը: Գիտէին թէ ինչ կը պատահէր բրիստոնեայ երիտասարդուիններու երբ անոնք համայնավար պահակներու ձեռքը անցնին: Հինգ տարի ետքը ազատ արձակուեցաւ հիւծած, սպառած կին մը որ երեսուն տարի աւելի ապրած ըլլալ կը բուէր: Իր փեսան իրեն սպասած էր: Երբ իրեններուն միացաւ՝ իր վկայուրիւնը այս եղաւ: «Փրկչիս սիրոյն ըրածս շնչին բան մըն: էր միայն:» Ահա այս պիսի զեղեցիկ հոգիներ ունեինք «Թագուն» Եկեղեցին մէջ:

Թէ ինչ կը նշանակէ Ուղեղի Լուացում (Brain-Washing)

Արեւմուտի մէջ հաւանարար լսած են (Brain-Washing) ի մասին որ Քօրէայի պատերազմին գործադրուեցաւ, ու ներկայիս Վիերնամի մէջ կը շարունակաւ: Անձանը ես ալ ենրարկուեցայ ուղեղի լուացումի: Ամենէն ահենի շարշարանն է այս:

Տարիներ մեզ ստիպեցին օրական տասնեւեօրը ժամ նստիլ եւ ենտեւալը մտիկ ընել.

«Համայնավարուրիւնը լաւ է. համայնավարուրիւնը լաւ է համայնավարուրիւնը լաւ է. համայնավարուրիւնը լաւ է...»

Քրիստոնէուրիւնը ապուօք բան է. բրիստոնէուրիւնը ապուօք բան է. բրիստոնէուրիւնը ապուօք բան է.

Հրաժարեցէք, երաժարեցէք, երաժարեցէք, երաժարեցէք.»

Խորհեցէք թէ օրերով, օրարթներով, ամիսներով, եւ օրական տասն եւ եօրը ժամ կը կրինուէր այս:

Չատ մը քրիստոնեաներ ինծի եարցուցին թէ ինչպէս կրնանք դիմադրել ուղեղի լուացումին:

Անոր դիմադրելու միայն մէկ միջոց կայ. «Արտի լուացում:» Երէ սիրու մաէրուած է Տէր Թիսուս Քրիստոսի սիրով, եւ երէ սիրու ունի սէր Անոր հանդէա, կրնաս ամէն տանշանէի տոկալ: Սիրոյ եարս մը ինչե՛ր պիտի ընէր սիրող իր փեսային համար: Ինչե՛ր պիտի ընէր սիրող մայր մը իր զաւկին համար: Երէ կը սիրես Քրիստոսը՝ ինչպէս Թիսուս մանուկը զրկադ Մարիամ կը սիրէր զայն, երէ կը սիրես Թիսուսը՝ ինչպէս եարսը՝ իր փեսան, այն առեն կրնաս տոկալ այնպիսի շարշարանեներու:

Աստուած պիտի զտաէ մեզ մեր ունեցած սիրոյն՝ եւ ոչ թէ մեր դիմանալու կարողութեան համեմատ: Համայնավար բանտերու մէջ զտնուաղ Քրիստոնեաներուն մասին կրնամ վկայել թէ անոնք կրնային սիրել. սիրել զԱստուած ու մարդիկ:

Զարշարանեներն ու վայրագուրիսները կը օարունակուէին առանց ընդհատումի: Երբ նուաղէի կամ օփորէի եւ շարշարողներս եամոզուէին թէ ալ խոստվանուրիւն չեմ կրնար ընել, զիս խուցս կը տանէին: Կիսամեռք խնամքէ զուրի կը պառկի մինչեւ որ ժիշ մը ոյժ զար վրաս. ապա նորէն կը սկսէին իրենց վայրազ զործողութեան: Այս վիճակին ենրարկուողներէն շատերը մահացան, բայց իմ ոյժս կերպով մը կը վերագտնէի: Ասոր յաշորդող տարիներուն զանազան բանտերու մէջ՝ շատ մը ուրիս ոսկորներէս զատ ողնայարէս չօրս ողներ կոտրեցին: Մարմինիս տասնեակ մը մասերէն միսս կորելով եանեցին: Այրելով եւ կորելով մարմինին վրայ տասն եւ ուրը խոր վերէեր բացին:

Նորվեկիայի Օսլօ քաղաքին բժիշկները երբ տեսան այս խոստանզումներէն զոյացած՝ եւ բժախտէս մնացած սպիները, յայտարարեցին թէ իմ ցարդ ապրիլս զուտ հրաօք մըն էր: Հատ իրենց բժեկական զիտուրեան շատոնց մահացած ըլլալու էի: Ես ալ զիտեմ թէ աս հրաօք մըն է: Մեր Աստուածը երացներու Աստուած է:

Ես համոզուած եմ թէ Աստուած այս երաօքը կատարեց որպէսզի դուք առիրը ունենաք Երկարի Վարագոյրի ետեւ զտնուող «Թաքուն» Եկեղեցիին բիկուն կանզնելու համար ձեզի ըրած կոչս իմանալու: Տէրը արտօնեց որ մէկը անկէ դուրս զայ ողջ՝ ու աղաղկելով եռչակէ ձեր տառապող, եաւատարիմ եղրայրներուն դրկած պատզամը:

Կարնանեւ Ազատութիւն — Վերստին ծերքակալութիւն

1956 տարին հասաւ, եւ ուրին ու կէս տարիներ բանտ եղած էի: Շատ նիհարցած մարմինն ապիներավ ծածկուած, գայրազօրէն զանակուած ու ազացի կերած, նախառուած, սնունդէ զրկուած, ննուած, զարելու աստիճան հորցակնուած, սպանալիքներու ենթարկուած ու լլբուած էի: Այս բաներէն ոչ մէկը կալանազներուն իրենց ակնկալած արդիւնք տուաւ, Աւստի նարահան զիս՝ ազատ արձակեցին: Նոյն տասն օտար բողոքներ կը հասնէին իրենց իմ բանտարկութեանս նկատմամբ:

Ինձի արտօնեցին որ նախկին պատշօնիս վերադարձամ, բայց միայն սարար մը: Երկու հարող տուած էի երբ զիս կանչելով երահանգեցին թէ այնուհետեւ ոչչարողել' ոչ՝ ալ կրօնական այլ զործով զրադիլ կրնայի: Ի՞նչ էի ըսած: Դն համայնքիս անդամներուն թելատրած էի համբերութիւն, համբերութիւն եւ աւելի համբերութիւն ունենալ: » «Այդ կը հօսնակէ թէ իրենց համբերեցեք կըսեմ, եւ երբ Ամերիկացիները զան զանքնե պիտի ազատեն» պոռաց ոստիկանը: Հասձ ըլլամ նաև թէ անիւր զանակով ժամանակները կը փոխուին:

«Դուն իրենց կըսես, թէ համայնտարներու տիրապետութիւնը պիտի չխելէ, ասոնք հակայեղափոխական տուուեր են», պոռացին ոստիկանները: Եւ այսպէս վերջ գտաւ իմ հասարակական պատշօնի:

Հաւանական է որ իշխանութիւնները ենթադրեցին թէ իրենց պահանջեն դէմ զործելու վախճանօվ զադուի աւետարանշութիւն պիտի չընեմ: Հոս սխալած էին: Գաղտնաբար վերադարձայ այն զործին զոր տուաջ կընէի: Ընտանիւս ալ ինձի զօրավիզ կանգնեցաւ:

Նորէն ակսայ վկայել հաւատացիալներու զադունի խմբակներուն որոնք վստահելի հսկիչներու պատշաճութեամբ կուզային ու վերային ողիններու պէս: Այս անգամ պատզամս տպաւորիչ դարձնելու համար սպիններս վկայ էին, իմ վնիրս վատութիւնը անաստուածութեան տեսակետս կը հաստատէին, եւ կը Խրախուսէին վարսնած հոգիները որ վստահին Աստուծոյ ու ըլլան հաց: Աւետարանշութեան ծածրւկ ցանց մը կազմեցի, որուն անդամները իրարու օգնելով Աւետարանը կը ապահովէին համայնաւարներու նախախնամօրէն կուրացած աշէերուն առջեւ: Անօււաւ Աստուծոյ զօրծերը չտեսնող աշէերէն պիտի վրիպէին աւետարանիչին զործերն ալ:

Վերջապէս իրենց անդադար եւտապնդումները՝ թէ ես ուր էի, եւ ինչով կը զրադիի՝ ապարդիւն չմնացին: Զիս նորէն զտնելով բանտ առաջնորդեցին: Այս անգամ ընտանիւս միասին չրանտարկեցին, հաւանաբար օտած

ժօղովուրդականուրեանս պատճառաւ: Արենուկէս տարի բանտ մնացի յետոյ երեք տարի որու ազատութիւն վայելած էի: Այժմ եինց ու կէս տարիներ բանտի եասս պատերուն ետև անցնելու էի:

Դատ մը տեսակատներով երկրորդ բանտարկութիւնս առաջինէն շատ աւելի զետ էր: Դատ լաւ զիսէի զլխուս զալիքները: Առողջական վիճակը զրեք անմիջապէս վատդարձաւ: Բայց մենք զաղնի եկեղեցին ծածուկ գործունեարիւնը շարունակեցին համայնքաբներու ենուարը բանտերու անկիւնները:

Համաձայնուրիւն մը — Մենք կը հարոգէնք, անոնք կը ծեծէին: Ուսէ բանտարկեալի հարողել խոտիւ արգիլուեցաւ: Մեզի յայտնեցին թէ հարողելու արարին մէջ բանուողը սասակապէս զիսի ծեծուի: Մի բանի ընկիրներով որուեցինք հարողելու առանձնաւորեին զինը վնարել: Ուստի ընդունեցինք իրենց պայմանները: Իրական համաձայնուրիւն մըն էր աս, մենք կը հարոգէնք ու իրենք կը ծեծէին: Թարողելով երշանիկ էինք: Իրենք ալ ծեծելու կանոյքը կը վայելէին: այսպէս, երկու կողմերն ալ զուեէին:

Նետեիսալ միշաղէպը յանախակի կրկնուած բան է: — Եղբայր մը միս բանտարկեալեներուն հարոզած միշոցին յանկարծ պահակները ներս խուժեցինք եւ խօսքը ընդհատելով զինք երրանցէն «ծեծի սենեակը» տարին համեմելով: Մեզի անվերջ բուող հարուածները դադրելէ յետոյ զինք եւս բերին վիրաւոր, արիւնուայ, ու նետեցին բանտին սայլայտակին վրայ: Յամրօրէն տոկեց իր նմլուած մարմինը, շատ դժուարաւ տոկեց հազուատը եւ ըստ: «Եիմա, եղբայրներ, ինչ էր վերջին խօսք պահակներու ընդմիշումէն առաջ:» Եւ շարունակեց Աւետարանի պատզամք:

Դատ զեղեցիկ դէմքերու ակնանուեն եղած եմ: Երբեմն հարողիները ոչ կրօնաւորներ, պարզ արդիկ էին որոնք շատ զեղեցիկ կերպով կը հարողէին ներենջուած Ա. Հողին: Իրենց բառերը կարտայատէինայն ինչ որ սրտէն կը բղիէր, որովհետեւ պատիմներու վտանգին մէջ զտնուելով հանդերձ հարողել թերեւորէն նկատուելիք հարց մը չէր: Պահակը վրայ հասնելով հարողով կրնար վայրազօրէն ծեծէլ ու կիսամերկ բազուլ: — Կէրլայի բանտին մէջ կրէչու անօւնով բրխունեայ մը ծեծուելով մեռնելով դատապարտուեցաւ: Վեփին գործադուրիւնը հանի մը շաբար տեւեց: Զինք կը ծեծէին միշ առ միշ: Քառչունէ թիրով ոտերուն ներքանը մէկ հարուած տալէ յետոյ կանգ կառնէին: Վայրկեան մը ետք նոյն բանը կը կրկնուէր: Հարուածներ տուին ամորթինեներուն, որմէ յետոյ բժիշկ մը ներարկում տուաւ որ ուսէի զայ: Երբ ապահնեցաւ զինք լաւ մը կերակրեցին

որ գօրանայ, որմէ յետոյ նորէն ծեծերու ենթարկեցին մինչեւ որ մեռաւ: Այս խուսանզումները դեկավարողը, Ռէք, համայնավար կեղրոնական կոմբատէին անդամներէն մին էք:

Ռէք երրեն մասնաւոր ելոյթներ կունենար ինչպէս ուրիշ համայնավարներ քրիստոնեաներու առջեւ ունեցած են, ու Վրսէր. «Պուէ զիտէք թէ ես Աստուած եմ: Եւ կենաց ու մահու իշխանուրիւնը ունին ձեր վրայ: Երկինքը բնակողը չի կրնար որուել ձեր կեանքին տեւողուրիւնը: Ամէն բան ինձմէ կախում ունի: Երէ ես փափաքիմ, դուք կապրիք: Երէ ուզեմ, կը սպաննուիք. ես Աստուած եմ:» Այս կերպով կը ծաղրէք քրիստոնեաները:

Կրեշու եղրայր իր տաժանելի կացուրեան մէջ Ռէքին տուած էք օտան հետաքրքրական պատասխան մը զար Ռէքին բերնէն լսեցի առիրով մը: Ան ըսած էք. «Ձես զիտէք թէ ին՞ո՞չ խորունի իմաստ կայ ըսածիդ մէջ: Երօք դուն Աստուած մըն ես: Ամէն բրրուր բիբենիկ մըն է, երէ օխտակ կերպով զարգանայ: Դուն չարչարսնէ տալու նպատակով չէ որ ստեղծուած ես, ոչ ոչ սպաննիչ մըլլալու. դուն ստեղծուած ես աստուածանման անձ մը ըլլալու համար: Թիսուս իր օւրցի երեաներուն ըսաւ. «Պուէ աստուածներ էք». Աստուածաւրեան կեանքը քու սրտիդ մէջն է: Քեզի պէս օտաներ, օտան մը հալածիներ, ինչպէս Պողոս առաքեալ, օր մը անդրադարձաւ իրենց զործած անմարդկային արարքներուն, ու տեսան թէ օտան աւելի ազնիւ զործեր կրնային կտտարել: Այսպէս, անոնք աստուածային նկարազրի եաղորդ ըլլալով լման փախուեցան: — Հաւատա ինձի, պր. Ռէք, Ձեր հօմարիտ կաշումն է ըլլալ Աստուածոյ գառակը, աստուածանման, մշ խուսանզող:»

Այդ փայրկեանին Ռէք իր զոհին խօսերը նկատի շառաւ, նման Տարսոնցի Սողոսի որուն աշշերուն առջեւ կը նահատակուէք Ստիփանոս իր գեղեցիկ վկայուրիւնը տալով: Բայց այդ խօսերը Ռէքի սրտին վրայ բռուցին ազդեցուրիւն մը որուն օնորիիւ ան հասկցաւ թէ այդ էք իր իսկական կոչումը:

Համայնավար զանակործումները, խուսանզանիներն ու սպանդները մեծ դաս մը ի լոյս հանեցին թէ եղին մարմինին տէրն է: Երբ չարչարուէինք, յանախ կզզայինք չարչարանքը, բայց ան կարող չէք հասնիլ մեր եղինին որ Քրիստոսի փառէին՝ ու մեզի սպալի եղող իր ներկայուրեան մէջ կընկդմէք:

Մեզի արուածը օբբարական մէկ օերտ հաց եւ օրական աղտոտ ապօւր մըն էք. որուեցինք նոյնիսկ մեր հացին «տասանորդը» տալ Տէրոջ, ուստի ամէն տասներորդ օարրուայ հացի օերտը կուտայինք աւելի տկար եղրայրներու իրրեւ մեր սովորական տասանորդը:

Քրիստոնեայ մը մահուան դատապարտուեցաւ: Մահապատճի գործադրութենեն առաջ արտօնուեցաւ տեսնել իր կինը որուն ուղղեց իր վերջին խօսերը՝ ըսկով. «Պէտք է զիտանա ըէ կը մեռնիմ սիրելով սպանիչներս: Անոնք չեն զիտեր ըէ ինչ կընեն, եւ նեզմէ վերջին խնդրանես այն է որ դուն ալ սիրես զիրենք: Սրտիդ մէջ զանոնորիւն մի սնուցաներ բու սիրելիդ մեղուցած ըլլալուն պատճառով: Երկինքի մէջ կը տեսնուինք:» Այս խօսակցութեան ներկայ եղող զաղնի ոստիկանութեան պատօնեան մեծապէս ազդուած էր. եւ եղելուրիւնը ինձի պատմեց յետոյ, բանտին մէջ, ուր ինքն ալ առաջնորդուած էր Քրիստոսը ընդունած ըլլալուն համար:

Թիրիու — Օ՛Շայի բանտին մէջ Մաշէվիսի անուն պատանի 18 տարէկանին բանտարկուած էր: Կրած շարշարանեներու հետեւանեով ծանր եկանագ էր — բրժախտէ բռնուած էր: Ծնողը կերպով մը տեղեկացած ըլլալով կացութեան իրեն զրկեցին 100 ժիս սրբէփրօմայսին որ կրնար մահուան վտանգը հեռացնել: Բանտի բաղաքան սպան զինք կանչելով իրեն ցուցուց ծրաբը եւ ըստ. «Հոս զեղ մը կայ որ կրնայ կեանքդ ազատել, բայց ընտանիքէն ծրաբներ ընդունելու արտօնուած չես: Անձամբ կուզէի նեզի օգնել: Դեռ երիտասարդ ես եւ չեմ ուզեր որ բանտին մէջ մեռնիս: Ինձի օգնէ որ կարենամ նեզի օգնել: Երէ բանտի ընկերներուդ մասին ինձի տեղեկութիւններ տաս իմ մեծաւորներուս առջեւ կրնամ արդարանալ երբ ծրաբը նեզի փոխանցեն:» Մաշէվիսի փուրով պատասխանեց.

«Զեմ ուզեր ողջ մնալ եւ հայելիին նայելով՝ մէջը մատնիչի դէմ տեսնել: Զեմ կրնար այդպիսի պայման ընդունիլ: Կը նախընտրեմ մեռնիլ:» Գաղնի ոստիկանական սպան անոր ծնուելով ըստ. «Կը ընորհաւորեմ նեզ. ուրիս պատասխան մը չէի ակնկալեր նեզմէ: Սակայն ուրիս առաջարկ մը կուզեմ ընել: Մեր բանտարկեալներէն ոմանք մեզի համար լրտեսութիւն կընեն: Կը պնդեն նաև թէ համայնափառ էն, եւ նեզի դէմ կարտայայուուին: Իրենց վերաբերմունքը կեղծ է եւ վստահութիւն չեն ներսոնչեր մեզի: Կուզէինք հասկնալ թէ որքան անկեղծ են: Թու անձիդ հանդէպ դաւանանորեամբ կը վարուին: Թեզի մէծ վնաս կը պատճառեն բալոր խօսածներդ ու ըրածներդ մեզի տեղեկացնելով: Կը տեսնեմ թէ ընկերներդ մատնել չես ուզեր. բայց եռ հակառակորդներուդ մասին տեղեկութիւն տուր մեզի որ կեանից ազատես:» Մաշէվիսի պատասխանը առաջինին չափ վեռական էր. «Ես Քրիստոսի մէկ առակերտ եմ ու Ան մեզի սորվեցուցած է սիրել նայնիսկ մեր քօնամիները: Մեզ մատնող այդ մարդիկը մեզի մեծ անիրաւութիւն կընեն, բայց չեմ կրնար չարիէի փոխարէն չարիք

հատուցանել. չեմ կրնար իրենց մասին աննպաստ տեղեկութիւններ հաղորդել: Կը խընամ անոնց վրայ, եւ կաղօրեմ իրենց համար չեմ ուզեր որեւէ կապակցութիւն ունենալ համայնավարներաւ հետ:» Մաշէվիսի Հաղահական սպայի հետ ունեցած խօսակցութիւնը վերջացնելով վերադարձաւ ու կարճ ատեն մը յետոյ մահկանացուն կնքեց այն խցիկին մէջ ուր ես ալ բանտարկուած էի: Հոգեւարքի պակը անցուց զԱստուած փառաւորելով, Ականատես եղայ եւ իր մահուան: Սէրք յաղըեց հոյնիսկ աղքելու բնական պապակին:

Երե երածուուրեան սիրահար աղքատ մէկը իր ունեցած միշտանի դահեկանը սիրով կը ծախսէ վայելելու համար զեղեցիկ նուազ եւ չի դդջար թէ ծախս ըրաւ. Էանի որ շատ զեղեցիկ բաներ ունինդրեց:

Վիստ չեմ սպար որ բանտին մէջ տարիներ կորսցուցի բանի որ զեղեցիկ դէպէերու պահանատես եղայ: Բանտարկեալներու մէջ ամենէն տիար ու աննեաններէն եղած էն բայց առանձնաւորիք ունեցած եմ բանտի ընկերակից ըլլալու մեծ սուրբերու եւ հաւատի հերոսներու որոնք առաջին դարերու բրիստոննեանները կը յիշեցնեն: Անոնք մաեր սիրով դիմազրաւեցին Քրիստոսի համար: Այսպիսի սուրբերուն եւ հերոսներուն եղողեցիուրինը նկարազրել կարելի չէ:

Այն բաները զոր հոս կը յիշեմ բացաւուրիւններ չեն: «Թաքուն» եկեղեցին համար անբնական դէպէերը բնական զարծած էին: «Թաքուն» եկեղեցին իր առաջին սէրք վերագտած եկեղեցին է:

Բանտ շմտած Քրիստոսը շատ կը սիրէի: Իիմա, «Քրիստոսի հարսը» իր եղուոր մարմինը բանտին մէջ տեսնել է յետոյ կրնամ ըսել թէ «Թաքուն» եկեղեցին այնքան կը սիրեմ որքան Քրիստոսը բանզի տեսայ անօր զեղեցկութիւնը եւ անոր զուօղուրեան ոգին:

Թէ ինչ պատահեցաւ կնոջաւ ու Որդուոյն երք զիս կնոշմէս եեռացուցին չէի զիտեր թէ ինչ պատահեցաւ իրեն: Միայն տարիներ յետոյ իճացայ թէ զինեն ալ բանտարկած էին: Քրիստոնեազ կիներ այր մարդոցմէ աւելի կը տառապին երբ բահտ դրուին: Աղջիկներ բննարարուած են զազանարարյ պահակներու կողմէ: Մաղրանին ու կիթուրիւնը անոելիս էր: Կիները կը պարտադրուէին այդ մարդոց շափ ծանր աշխատանի ձուլիւ ինչպէս շրանցէ ժինել, ձմեռը թիով հող նետել եւայլն: Այս զործերուն վրայ հսկիչ կը կարգուէին հանրակիներ որոնք հաւատացեալ կիները շարչարելու համար իրարու ետ կը մքցէին: Կինս արջանի պէս խոտ ուտելու սղիպուած է սովամահ չըլլալու համար: Այդ շրանցի վրայ աշխատող անօրի կիներէն

Միհայ, Հաւատա՞ Թիոնւի. « Համար օճառ ու

Միեալ իր ապրուտը նարելու սկսաւ որպէս կանոնաւոր գործաւոր երբ տասն եւ մէկ տարեկան էր: Տառապանքը պատճառ եղած էր՝ որ հաւատոք խախտի: Բայց կնօշս բանտարկութենէն երկու տարիույթոյ իրեն արտօնեցին որ մայրը տեսնէ: Այցելելով եամայնավար բանտարանը՝ մայրը տեսաւ երկարէ ծողերուն ետին: ազտու, վախտ, ձեռքերը կոճանենու, բանտարկեալի ենոտի տարագ մը եազուած: դժուարաւ նախցաւ զայն: Անոր առաջին խօսք եղաւ. «Միեալ, հաւատա՞ Յիսուսի: Պատեակները մոլիգին ցառումով մը Միեակի առցեկէն հաւեցին զայն ու զուրս տարին: Միեալ սկսաւ լալ երբ տեսաւ թէ իր մայրը հաւեցելով տարին: Այս վայրկեանը իր դարձի վայրկեանը եղաւ: Հասկցաւ թէ երկ Յիսուսը սիրելի կարելի էր այսպիսի պայմաններու մէջ, Ան եօմարտապէս փրկիչ է»: Ուրիշ տիրով այսպէս արտախայտուեաւ: « Երէ Քրիստոնէութեան ի նպասն ուրիշ ապացոյց չըլլայ

իսկ՝ ինծի համար բաւարար ապացոյցն այն է որ մայրս կը եռատայ անոր:» Այդ օրը իրեն համար Քրիստոսը լիովին ընդունելու օրն էր: Դպրոցէն ներս իր գոյուրեան համար մնայուն պայքարի մէջ էր: Թառաջաղէն առակերս ըլլալուն համար իրեն նուրիած էին կարմիր փողկապ մը. — համայնավար պատանեաց սկառաւական խումբին անդամակցուրեան նօան: Որդիս մերժած է փողկապը գործածել՝ ըսելով. «Երբեք պիտի չգործածեմ այդ բանը որ իմ հայրս ու մայրս բանտարկողներուն ոզին կը խորերդանու:» Ասոր վրայ դպրոցէն կը փարուի: Տարի մը կորսնցնելէ յետոյ նորէն դպրոց կը մտնէ ծածկելով այն իրողուրիւնը թէ ինք բանտարկուած քրիստոնուայի մը որդին է:

Անգամ մը իրմէ պահանջեցին որ Աստուածառւնչի դեմ թէզ մը զրէ: թէզը եւտեւեալ խօսերը կը պարունակէր. «Ս.Գրոց դէմ տրուած ապացոյցները՝ տկար են, եւ անոր դէմ բերուած մէջբերումները անճիւտ: Փրօֆէսէօրը վստահաբար չէ կարդացած Աստուածառւնչը: Գիտուրեան եւ Աստուածառւնչի միջև ներդասնակուրիւն կայ:» Դպրոցէն կրկին վստարուեցաւ: Այս անգամ դպրոցական երկու տարեշրջան կորսնցուց:

Վերջապէս իրեն արտօնեցին աստուածաբանական նամրան մտնել: Հոն իրեն կը սորվեցնէին «Մարքսիստեան աստուածաբանուրիւն»: Ամէն բան Քարլ Մարքսի շափանիւով կը բացատրուէր: Միհայ դասարանին առջեւ բողոքնեց: Ուրիշ ուսանողներ իրեն միացան: Հետեւանք: Նորէն վստարուեցաւ եւ աստուածաբանական դասընթացին ալ կիսաւարտ մնաց:

Դպրոց յանախած միջոցին փրօֆէսէօրներէն մին անստուածական նառ մը խօսած պահուն տղաս ուտի: կայնելով անոր դիտել կուտայ թէ ինչ մեծ պատասխանատուրեան տակ կը զնէր ինքզինն երբ այնքան երիտասարդներ կը մոլորցներ: Ամրող դասարանը իր կողէին կեցաւ: Հարի էր որ մէկը բաջուրիւնը ունենար առարկելու որպէսզի միւսներն ալ եւտեւէին: Տղաս ուսումը օարունակելու համար միւս պէտք էր շանար ծածկելու Վուրմպանտի: — քրիստոնեայ բանտարկեալին — որդին ըլլալուն պարագան: Բայց յանախ երեւան կելլէր եւ տնօրէնին գրաւենեակը այցելելու անյանոյ ձեւակերպուրիւնը կը կրկնուէր, որուն կը յաջորդէր փարում:

Միհայ տառապեցաւ նաեւ սնունդի դուկասն, համայնավար երկիրներու մէջ բանտ դրուած քրիստոնեաներու ազատ մնացած ընտանիքի անդամները զրէրէ միւս սովածահ կըլլան: Ասոնց օզնել մեծ ոնիր կը նկատուի:

Կուզեմ հոս յիշել ինծի ծանօթ ընտանիքի մը մասին թէ անոնք ինչպէս տառապեցան: Եղրայր մը՝ որ «Թագուն» եկեղեցիի գործունէուրիւնով կը

գրադեր՝ բանոը նետուեցաւ տունը բողելով կինը եւ մեց զաւակները: Երկու աղջիկները, մին տասն եւ եօր միւսը տասն եւ ինը տարու, կարող չէին զործ նարելու, (համայնավար երկրի մէջ միայն պետուրիւնն է որ զործ կը հայրայրէ.) բանի որ իրենք զաւակներն էին «օնքազոր» բրիստոնեայի մը: Հանեցէք բարոյական շափանիւրով նկատի շառնել այն պատահածը: Նայեցէք միմիայն իրողուրեան: Մարտիրոս բրիստոնեայի երկու բրիստոնեայ դուստրերը ինքիններին ծախեցին իրենց անշափահաս եղայրներն ու հիւսնդ մայրը կերակրելու համար: Իրենց տասնեւշորս տարեկան եղայրը՝ տեսնելով իր ժոյրերուն ընթացքը՝ ինելազաքեցաւ, ու յիմտրանց մը դրաւեցաւ: Տարիներ յևոյ՝ երբ հայրը բանտէն արձակուելով տուն դարձաւ՝ իր միակ աղօրքը այս եղաւ: «Ով Աստուած, Շնորհի՝ որ նորէն բանոը մտնեմ, չեմ կրնար հանդուրժել այս կացուրեան:» Այս աղօրքը պատասխանուած է. ան նորէն բանս դրուած է Բրիստոսի մասին մանուկներու վկայած ըլլալուն համար: Իր աղջիկները ալ պոռնկուրիւն չեն ըներ: Գաղճի ոստիկանուրեան պայմաններուն համակերպելով պատօնները զատած են, ու կը ծառայեն որպէս լրտեսուիիներ: Մարտիրոս բրիստոնեայի զաւակներ ըլլալով՝ տուններէն ներս սիրալիր ընդունելուրիւն կը զանեն: Եւ իրենց ըսածները հաւատարմօրէն կը տեղեկազրեն զաղճի ոստիկանուրեան: Շուտով մի դատէ ըսելով թէ եղածը տղեղ է եւ անբարոյ — անօուստ այդ պէս է — բայց դուք ծեզի հարցուցէք թէ արդեիօս ձեր ալ մեղքը չէ՞ որ այսպիսի ողբերգուրիւններ կը պատահին, որ այսպիսի բրիստոնեայ ընտանիքները անոն ու անօգնական կը բողուէ, դուք որ ազատուրիւն կը վայելէք:

Գլուխ Գ.

Տասն եւ շորս տարիներ բանտերու մէջ անցուցի: Այդ ամքողջ ատենը Աստուածառւնց մը՝ կամ որեւէ ուրիշ զիրք շատաս երբեք: Գիրքը մոոցած էի: Խիստ անօրուրեան, բմբեցուցիչներու եւ կրած շարչառաններուն հետեւանքով Աստուածառւնչի զիտուրիւնս ալ մոոցած էի: Բայց տասնըշըռրորդ տարին վերջացած օրը մոոցառուրեան մէկ անկիւնէն միաւս եկաւ համար մը, «Եւ Յակոր Ռամէլի համար 14 տարի ծառայեց, ու զանիկա սիրելուն համար իրեն բանի մը օրի շափ երեւեցաւ:»

Ծառ օրեր շանցած ընդհանուր ներում հոշակուեցաւ մեր երկրին մէջ որ Ամերիկան հանրային կարծիքի ազդեցուրեան տակ էր, եւ ես ալ ազատ արցակուեցայ:

Կինս կերտուին զատ, հաւատարմօքէն սպասած էր զիս **14** տարիներ; Նոր կեանէ մը սկսան ծայրայել շատրութիւնով, տրովիենեւ էրը մէկը ձերբակալուի ունեցած ամրող ինչինը կը գրաւուին: Քանի ունեցած է առաջարկ ինչինը կը գրաւուին:

Քանանաները եւ աւետարանական հոգիւները ազատ արձակուելէ այսոյ կրնայի պզոիկ և կեղեցիներու զործը ստանձնելու Խնծիւտրուեցաւ Օրսօվա ժաղաքի և կեղեցին: Պատամուհներու զրասենեակին ըսուեցաւ թէ և կեղեցին **35** անդամէ կը բաղկանար, եւ ուերբեմ 36 պիտի շըլլար բիւր Խնծի պատուիրեցին նաեւ որ այս իրենց կողմէ զործակալի պատօնով զաղնի ոստիկանուրեան տեղեկուրիւն հայորդեմ իւրաքանչիւր անդամի մասին, եւ երիտասարդները և կեղեցիէն ենուու պահեմ: Ահա այս կերպով է հասոր համայնավարները, իրենց հակածուին ուսակ կառնեն և կեղեցիները ու ակը զործածեն զանօնի իրեւն զապումի զործի: Համար այս ուղարկուած բանարկուրեանս տարիներան Աստուած սահնչելի կերպով զործած էր: «Թաքուն» և կեղեցին ալ լըլուած ու մոցուած չէր: Ամերիկացիներ եւ այլ քրիստոնեաներ սկսած էին մեզի օգնել եւ մեզի համար աղօրել: Աւանի մը մէջ յետ միջօրէի հանգստանալու համար պառկած էի եղրօր մը տունը: Զիս արբանցնելով ըստ թէ ուսար երկրէ եղայրներ և կած էին: Արեւմուտքի մէջ զանուած են քրիստոնեաներ որոնք մեզ մոցած ու լզած չէին: Ամէն դասակարգէ քրիստոնեաներ Մարտիրոս հաւատացեալներու ընտանիքներուն օգնելու համար կազմած էին նպաստամատոյց զաղրանի մարմին մը որ զաղաւագողի քրիստոնէական զրականուրիւն եւ նիւրական օժանակուրիւն կը հայրայրէր:

Քովի սենեակը անցնելով տեսայ վեց հաւատակիցներ որոնք այս զործը յառաջ տանելու համար և կած էին: Երկար խօսակցուրիւն ունեցան ինծի հետ եւ ըսին թէ սատ մեծ փափաք ունէին տեսնելու այն անձը որ 14 տարի բանտէրու մէջ անցուցած էր: Իրենց ըսի թէ այս անձը եւ եմ: «Մենք կարնկալէինք տեսնել մելամադոս մէկը, դուն չես կրնար այն անձը եղած ըլլալ քանի որ ուրախուրիւնով լեցուն ես:» Զիրենք վստահեցուցի թէ այդ **14** տարի բանտարկուած մարդը ես էի, եւ թէ ցնծուրեանս պատճառը մեզ յիշելով մեզի այցելուրեան և կած ըլլալնին էր: Ալ «Թաքուն» և կեղեցիին համար տեսապէս կանոնաւոր օժանդակուրիւն զալ սկսաւ: Գաղնի խողովակով ձեռք ծգեցինք մեծ թիւով Աստուածառունց եւ ուրիշ ենցեւոր զրականուրիւն, ու քրիստոնեայ մարտիրոսներու ընտանիքներու համար նիւրական օժանդակուրիւն: Ենորեի այս օգնուրեան «Թաքուն» և կեղեցիի անդամներս ի վիճակի եղանք սատ աւելի արդիւնարեր աօխտանէ տանելու:

Մեզի լոկ Աստուծոյ խօսքը չէր որ բերին, հապա գուրզուրանք։ Մեզի բերին միջրարուրեան խօսեր։

ուզեղի լուացումի տարիներուն մեր լսածը այս էր. «Ալ մէկը չի սիրեր ձեզ, ալ մէկը չի սիրեր, ալ մէկը չի սիրեր ձեզ։» Քայլ փասովի տեսանք թէ Ամերիկացի եւ անզլիացի քրիստոնեաներ իրենց կեանելը վտանգի տակ արած էին մեզի հանդէպ իրենց սէրը ցուցնելու համար։ Մեր ցուցմունիներուն եետեւելով մշտեցին Թամուն զործունեկուրեամ ծրազիր մը։ Անոնք զաղնի ստոիկաններով որշապատուած տուները կը մտնէին առանց հօմարուելու։ Այս միջացներով տուներէն ներս բանաբար զետեղուած Աստուածառանց Մատեանի ին՛չ անզին պարզեւ մըլլալը չի կրնար զետեատեւ Ամերիկացի կամ անզլիացի քրիստոնեայ մը որ Աստուածուն երուժ մէշ կը լողա։

Հնաահիս ու ես ողջ մնացած պիտի չըլլաին երէ աղօրասէր քրիստոնեաներու նիւրական օգնութիւնը հասած չըլլար ինծի։ Նոյն է պարզան շատ մը զաղտնի հօվիներու եւ մարտիրոսներու։ Անձնական փորձառութենէս կը խօսիմ երբ ըստն թէ Երոպայի քրիստոնեայ Առաքելուրեանց Մեծն քրիտանիոյ մասնահիւղը մեզի մեծապէս օգնած է ոչ միայն նիւրապէս, այլ եւ բարոյապէս։ Անոնց պատօնեաները մեզի համար կատարեցին Աստուծմէ դրկուած երեսակի տեր։

«Թագուն» եկեղեցիի զործունեկուրինը նոր բափ մը ստանալուն պատօնով կրկին ձերքակալուելու մեծ վտանգ կար ինծի համար։ Այս միջացին երկու քրիստոնէական կազմակերպութիւններ — Նորվեգիական Միսիոնարիութիւնը երեաներու համար, եւ Եբրայական — Քրիստոնեայ Ընկրակցութիւնը — ինծի համար 2500 Անզլ. Սրբերին փրկազին վեօրեցի։ Ալ Ռումանիայէն կրնայի մեկնի։

Թէ Ինչու Նեռացայ Համայնավար Ռումանիայէն

Հակառակ տիրող դժուարուրեանց պիտի ուզէի հօս մնալ երկ «Թագուն» եկեղեցին դեկաֆարները զիս սահիպած չըլլային։ Անոնք որուեցին որ երկրէն ելլելու այս առիրը օգտագործեմ եւ ըլլամ «Թագուն» եկեղեցիի «Ճայնը» Ազգան Աշխարհին։ Անոնք փափառ յայնեցին որ իրենց անունով խօսիմ ձեզի, Արեւմուտի ժողովուրդներուդ, իրենց տառապանքներուն ու կարիքներուն ժամին։ Արեւմուտ եկայ բայց սիրոս անոնց եետէ։ Երէ սպացած չըլլայիր թէ «Թագուն» եկեղեցին առառադանէնները ու իսկախուզ զործունեկուրինը իմանալուապէտ ունիրէ, երբեք ելած պիտի չըլլայի Ռումանիայէն։ Այս է իմ աղաքելուրինս։

Ռումանիայէն մեկնելէս առաջ երկու անգամ կանչուեցայ զադոնի ստոֆիանուրեան կողմէ: Ինձի համար դրամ եկած ըլլալը յայտնեցին. (Ռումանիա համայնավարուրեան պատճեած անսեսական տագնապներուն պատճեառը իր հպատակները կը ծախէ:) Ինձի ըսին. «Գնա Արեւմուտք, ու ժարողէ Թրիստոսը որքան որ կուզես, բայց մեզի մի դպչիք. մեզի դէմ խօսէ մը չխօսիս. Ենզի բացէ ի բաց կըսենք թէ մեր միտին մէշ ինչ ծրագրած ենք այն պարագային երր պատմես ևս պատահած բաները: Առաջին կրնանէ 500 սրբելինով փարձել խուլիզան մը որ բեզ մարէ. կամ կրնանէ բեզ առեւանգել: (Համայնավարները Աւստրիայի մէշ առեւանզած էին Օրրոտոքոններու եպիսկոպոս Վասիլ Լէօլը որուն եւս Ռումանիա նոյն խցիկին մէշ բանոփի ընկեր եղանէ: Իր բոլոր եղունգները կոտրեցին: Պէրլինէն առեւանզուածներու ալ բանտարկից եղայ. վերշերս Խուլիխայի եւ Փարիզի մէշ ես Ռումանացիներ առեւանզուելով տարուեցան բանու:) Ոստիկանները աւելցուցին. «Բեզ կրնանէ բարոյական գետնի վրայ ալ կործանել՝ տարածելով յերիւրածոյ պատմուրիւն մը բու եւ աղջկայ մը վրայ. կամ երապարակելով գողուրիւնդ կամ երիտասարդուրեանդ մէկ մեղէր: Արեւմուտքի ժողովուրդները — Մանաւանդ Ամերիկացիները — օստ դիրահաւան են եւ օւլուով կը խարուին:»

Այս սպառնալիքներէն ետքը արտօնեցին որ Արեւմուտք անցնիմ: Իրենց կատարած ուղեղի լուացումին վրայ մէծ վստահուրիւն ունեին: Ներկայիս շատեր կամ Արեւմուտքի մէշ որոնէ նոյն դառն փորձառուրիւնները ունեցած են եւ սակայն լուս կը մնան: Անոնցմէ ոմանէ նոյնիսկ կը գովարանն համայնավարուրիւնը անոր տուած դառն զաւարը յինած ըլլալով հանդերձ: Համայնավարները բաց վստահ էին թէ անոնց պէս պիտի լուեմ:

Այսպէս. 1965. Դեկտեմբեր ամսուն կրցանէ Ռումանիայէն ելլել ընտանեօֆ:

Ճամբայ չելած վերշին զործս եղաւ զիս ծերրակալել տուող ու տարիներով բառած շարչարաններս անօրինող զնդադեաին զերեզմանը այցելելով ծաղիկ մը գետեղել ենք: Այս արարենով ուխտեցի որ Թրիստոսի մէշ վայելած ուրախուրիւնս համայնավարներուն ալ հաղորդէմ, որոնք եղուուրապէս անանէ են:

Համայնավար դրօւրիւնը կատեմ, սակայն մարդիկը կը սիրեմ: Մեղիք կատեմ, բայց մեզաւորը կը սիրեմ: Համայնավարները բոլոր սրտով կը սիրեմ: Համայնավարները կրնան Թրիստոսնեաններ սպաննել բայց իրինց սպանիչներուն եանդէպ անոնց ունեցած սէրը կարող չեն սպաննելու: Անձամբ մի դոյզն

դանութիւն կամ բնդվաւմ չեմ սպար համայնավարներու՝ կամ զիս շարչարողներուն հանդէպ:

Գլուխ Դ.

երեական աւանդութիւն մը կըսէ թէ՛ երբ իրենց նախնիք Եզիպտոսէն ազատուեցան ու եզիպտացիք կարմիր Սովուն մէջ խեղդուեցան, երեստակներէն ալ մասնակցեցան Խորայելացւոց յաղրական երգին: Աստուած Հրեստակներուն դառնալով ըսաւ. «Հրեաները մարդ են եւ կրնան իրենց փախուստին համար ուրախանալ. բայց կակնկալեմ աւելի զիտակցութիւն: Եզիպտացիներն ալ իմ արարածներս չե՞ն, ու զանոնք ալ չե՞ն սիրեր: Ի՞նչո՞ւ կը թերանաք սպալու այս վիտոք զոր կը սպամ անոնց ողբալի կորուստին համար:»

Երբ Յեսուի երիխովի մօտեցած էր՝ այժերը վերցնելով տեսաւ որ ահա իր դիմացը մարդ մը կայներ էր, եւ անոր ձեռք մերկ սուր մը կար. ու Յեսու անոր մօտենալով՝ ըսաւ. «Մեզմէ ես թէ մեր թօնամիներէն ես:» Յեսուայ 5:13.

Երբ Յեսուի հանդիպած անձը լոկ մարդ մը եղած ըլլար, իր պատասխանը միայն պիտի ըլլար «Ձեզմէ եմ», կամ «Ձեր թօնամիներէն եմ»: Եւ կամ «Ձեզով եմ»: Մարդկայնօրէն այս պատասխան ներէն մին պիտի տրուէր իրեն: Բայց Յեսուի հանդիպած անձը ուրիշ աշխարհէ կուզար, եւ երբ հարցուեցաւ որ Խորայէլի՝ կողմէն էր թէ անոնց դէմ, ուստի անակնկալ ու դժուարիմաց պատասխան մը տուաւ ըսելով. «Ոչ». Ի՞նչ կը հասնալի՛ այդ ոչը:

Այս Խօսողը կուզար աշխարհէ մը ուր էակներ թէր ու դէմ դիրք չեն բնենք, այլ ամէն ոմի ու ամէն հարցի հանդէպ բարեացականութեամբ, զուր ու ողորմութիւնով դիրք կը բնեն, չերմ սիրով լեցուած:

Դիրքաւորման մարդկային մակարդակի վրայ համայնավարութեան դէմ լման պայմար մղուելու է: Նոյնչափ պայմար պէսէ է մղել համայնավարներուն դէմ որոնք այս անզուր, բարբարոսական գաղափարին պաօտպաններն են:

Բայց Ֆրիստոնեաները սոսկ մարդ ըլլալէ աւելի բան մըն են, անոնք Աստուծոյ զաւակներ են, Աստուածային բնոյրի հաղորդ. 2. Պետր. 1:4.

Որով, համայնավար բանտերու մէջ կրած տասնպաններս համայնավարները տաելու չեն մղած զիս: Անոնք Աստուծոյ արարածներն են. Ի՞նչպէս կրնամ տաել զիրենն: Ոչ ալ կրնամ իրենց բարեկամ ըլլալ:

Քարեկամուրիւն և կը նօսնակէ մէկ հոգի երկու կործէի ներքեւ: Համայնավարներու հետ մէկ հոգի չեմ: Անոնք կատեն Աստուծոյ մը զաղափարը: Ես կը սիրեմ զԱստուած:

Երէ ինձի հարցուէր. «Համայնավարներու կողմէն ես թէ անոնց հակառակ»՝ պատասխան բարդ պիտի ըլլար: Համայնավարուրիւնը մարդկուրեան սպասնացող մեծազոյն վանագն է: Ես բոլորովին հակառակ եմ անոր, եւ կուզեմ անոր գէմ պայէարիլ մինչեւ որ տապալի: Բայց հոգեւոր իմաստով երինաւորներու մէջ նպած եմ Քրիստոսով, նուած եմ ոչի աօխարիին մէջ, ուր՝ հակառակ իրենց ոնիբներուն՝ համայնավարները կը համացուին են կը սիրուին, միշտավայր մը ուր՝ իրեւուակներ կան որոնք ամէնուն ալ օգնել կուզեն որպէս զի մարդիկ հասնին կետեի նօսնակետին — Քրիստոսանման կետեի: Ուստի իմ նղատակս է համայնավարներուն մէջ տարածել Աւետարակը, անոնց տալ յաւիտենական կետեի բարի լուրը:

Քրիստոս որ իմ Տէրս է, կը սիրէ համայնավարները: Ան անձամբ ըստ է թէ կը սիրէ ամէն մէկ մարդը և պիտի նախընտրէր 99 արդար ոչխարները ձգել անապատին մէջ ժան թէ բուլատրեր, որ մէկ հատը կորսուած ըլլայ: Իր առաքեալները եւ քրիստոնեուրեան մեծ վարդապետներ Անոր անւոնդ ժարոված են այս տիեզերական սէրը:

«Երէ մէկը բոլոր մարդիկ շերմ սիրով մը կը սիրէ, բայց կըսէ թէ միայն մէկ մարդ կայ որմէ կը զլանայ այդ սէրը, այդ մարդը քրիստոնեայ չէ, ժանի որ իր սէրը բոլորը չընդգրկեր» կըսէ Սուրբ Մաքարիոս: «Երէ բոլոր մարդիկ արդար եղած ըլլային ու միայն մէկը մեղաւոր, Քրիստոս զայով խաչին շարչաբանեները պիտի ընդունէր նոյնիսկ այդ մէկուն համար, ժանի որ մյենքան կը սիրէ իւրաքանչիւր անհատը.» Հասծ է Սր.Օգոստինոս: Քրիստոնեական ուսուցունք որո՞ւ է: Համայնավարները մարդ արարած են եւ Քրիստոս զիրենք կը սիրէ: Նօյնպէս կը մսիրէ իւրաքանչիւր անձ որ Քրիստոսի միտքը ունի: Մենք կը սիրենք մեղաւորը, թէպէտեւ կատենք մեղքը: Համայնավարներու հանդէպ Քրիստոս սէրը կը հասկեանք մեր անոնց հանդէպ ունեցած սէրէն:»

Համայնավար բանաերու մէջ տեսայ քրիստոնեաներ որոնց ուստերուն կապուած էին 50 ֆիլոկրամ ծանրուրեամբ ողբաներ: Նոյնպէս տեսայ ուրիսներ որոնք կը խարնուէին ոէկ հրակիւով, ոմանց կոկորդը ժանի մը դզալ աղ կը լեցնէին առանց կարիլ մը չուր տալու, անօրի կը ձգուէին, կը մտրակուէին, ցուրտէն կը տառապէին, ու այս ամէնուն մէջ շերմեռնյօրէն կադրէին համայնավարներուն համար: Մարդկային միտքը չի կրնար

բացատրել զայս: Քրիստոսի սէրն էր որ տարածուած էր մեր սրտերուն մէջ:

Կը պատահէր որ մեզ շարշարող համայնավարներն ալ բանտ կը դրուէին: Համայնավար բէժիմին տակ համայնավար զործիչներ՝ ու նոյնիսկ դեկավարներ կը բանտարկուին որքան ուրիշները: Հիմա շարշարուողներն ու շարշարողները նոյն խուցին մէջն էին: Մինչ ոչ հաւատացեալ բանտարկեալները իրենց նորիկ ընկերները — նախկին հարցաննից եւ խուտանգինները — կատէին ու կը ծեծէին, Քրիստոնեանները զանոնն կը պատուանիին նոյնիսկ անոնց հետ միասին ծեծուելով յօժարելով եւ համայնավարներու մեղսակից կոչուելով: Տեսայ քրիստոնեանները որոնք իրենց վերջին հացի ժերտը՝ (ուրբարական մէկ ժերտ հաց կուտային այն ատեն) եւ իրենց կեանքը ազատելու կարող դեղը զիրենք տանօնօտ տանջած բայց հիմա հիւանդ՝ համայնավար բանտի ընկերոց տուիին: Բանտին մէջ շմեռած՝ Ռումանիոյ նախկին քրիստոնեայ վարչապետ Խուլիու Մանիուի վերջին խօսները ասոնք եղան, «Եթէ մեր երկրին մէջ համայնավարները պարտուին, իւրաքանչիւր քրիստոնեայու հաւատացեալի սրբազն պարտականութիւնը պետք է ըլլայ փողոցները ի՞շնել եւ իր կեանքը փունզի տակ զնելով համայնավարները ազատել ամրուին արդար ցատումէն, ժողովուրդներուն՝ որոնց բռնապետները եղած են»:

Եթի նոր դարձի եկած էի՝ կրօպային թէ երկար պիտի չկարենամ ապրիլ: Փողոցը բալած ատևո խրամանչիւր անցորդի համար ֆիզիւալէս ցաւ կը սպայի: կարծես դառօյն մը կը խրուէր սրտիս: Տովու անցոդ անձին ֆրկուած ըլլալը գիտնալ հրատապ հարց մըն էր լինի նամար: Եթէ ժողովուրդէն մէկը մեղանչէր ժամերով արցունիք կրու բափէի: Շոյոր հօգիններու գրեկուրինը տենչանքս եղած է, և համայնավարները քայլառու թիւն չենա ուստի յայլու:

Մեր արգելափակումի ուրցանինի մէջ առաջնորդ պիտի աղօթէու կմարդ չէին: Մեր գիզիւական անօրութիւնը աներեւակայելի էր: Այն բնեան բնեցուցիններ ներարկած էին մէկին որ խենդէրու կրունանէին: Նիհարցած կմախ դարձած էին: Հայր մէր կրիել առա երկար կրուէր: մէր միտք կեցրոնացնելով զայն լման մատուցածելու կարող չէին: Ին միակ աղօթը՝ զոր յանախ կը կրինէի: «Յիսուս, մեզ կը սիրեմ» էր: ուստի ուղարկած էաւա

Յետոյ փառաւոր օր մը Յիսուսն ստուգայ աղօթիս պատասխանը: «Ձիս կը սիրեմ» սո. մեզի պիտի յայտնեն թէ մեզ լինցիս կը սիրեմ»: Յանկարծ սրտիս մէջ զզացի բոց մը արեւէն նորանուարայրոց լոյսի նուանի տաքուրինով: Էնձառւսի նամրուն վրայ առակերտները ըսին, «չէ՞ որ սիրտերնիս մէր ներսիդին կը բորբոքէր երբ Են» (Յիսուս) մեզի կը խօսէր

նամբուն մէջ.» Ինձի պատահեցաւ նոյն բանը: Ես նանշցայ այն Մէկը որ խաչին վրայ ամենուս համար զոհեց իր կեանքը, հաօսւելով նաև համայնավարները որքան ալ քրէտական ըլլային անոնց մեղքերը:

Համայնավարները բատմնելի ոնիբներ զործած են ու կը զործեն, բայց «Մէրը մահուան պէս զօրաւոր՝ ու նախանձի զերեզմանի պէս խիստ է: Դառ ջուրերը չեն կրնար սէրը մարել ու գետերը զանիկայ չեն կրնար ընկդմել:» Ինչպէս որ զերեզմանը կը պահանջէ ամէն մէկը — հարուստ և աղքատ, երիտասարդ կամ ծեր, մարդիկ ամէն ցեղի, ազգի և ժաղաքական համոզումի, սուրբերն ու ոնրազործները — Այնպէս ալ սէրը համայն մարդկութիւնը կը պարփակէ: Քրիստոս Մարմնացեալ Մէրը, պիտի չհանգչի մինչեւ որ համայնավարներն ալ օսիի:

Հովիւ մը բերուած էր իմ խցիկիս մէջ կիսամեռ վիճակի մէջ էր: Կատաղօրէն ծեծուած ըլլալով՝ երեսէն ու մարմինէն արիւն կը կորսնցնէր մեծ հանակութեամբ: Զին լուացինք: Բանտարկեալներէն ոմանք սկսան հայինյալ համայնավարներուն: Վիրաւորը դժալով ըստ. «Կը խնդրեմ, անէծք մը կարդաք իրենց, լուս կեցէք. կուզեմ իրենց համար աղօրել.»

Թէ Ինչպէս Կրնայինք Ռւրախ Ըլլալ — Նոյնիսկ Բանտին Մէջ

Թետաղարձ ակնարկ մը նետելով 14 տարուայ բանտի օրերուս, կրկին անոնք երջանիկ օրեր էին: Միաբանտարկեալները՝ ու նոյնիսկ պահակները՝ շատ յանախ կը զարմանային թէ քրիստոնեանները ինչպէս կրնային ուրախ ըլլալ ամենաստրափելի պայմաններուն տակ: Երբօր երգէինք՝ ծեծը պատրաստ էր, բայց չէինք կրնար մեր երգը արգիլել: Կը խօրիմ թէ Սոխակը պիտի չի դադրէր երգելէ երէ նոյնիսկ զիտնար թէ երգէն վերջ զինք պիտի սպաննեն: Քրիստոնեանները իրենց ուրախութիւնն կը պարէին բանտին մէջ: Ինչպէս կարող էին երջանիկ ըլլալ այդպիսի ողբալի վիճակներու մէջ:

Բանտին մէջ յանախ կը խօրիէի Թիսուսի սա խօսէրուն վրայ զօր առակերտներու ուղղեց. «Երանի՛ այն աշէերուն՝ որոնք ձեր տեսածները կը տեսնեն:» Այս ատեն առակերտները նոր վերադարձած էին Պաղեստինի օրջանը կատարած ըլլալով, ու շատ ահուելի բաններու ականատես եղած էին: Պաղեստին այն օրերուն ննօտւած երկիր մըն էր. ամէն կողմ բուռառութիւն ու բոնութիւն կը տիրէր: Առակերտները դէմ յանդիման զանուեցան հիւանդուրեան, համանարակի, սովի ու վիտու հետ: Այցելած էին վատակիր

ընտաճիքներ որոնց սիրելիները բանտարկուած էին չանի որ հայրենասէր էին: Գեղեցիկ աօխարի մը չէր որ անոր նայէին: Բայց Յիսուս ըսաւ, «Երանի՛ այն աշէերուն որոնք ձեր տեսածները կը տեսնեն:» Այս խօսքը ըսաւ որովհետեւ անոնք միայն տառապանքը չէ որ տեսած էին, այլ նաեւ ամէնուն փրկիչը, Բարին վերջնական յաղբանակի առաջնորդը, նօանակէտը՝ որուն մարդիկ պիտի հասնին: Մի ժամ որդեր, բրրուրներ, առաջին անգամ ըլլալով հասկցան թէ այդ ողորմելի վիճակէն յետոյ կուզայ զեղեցիկ՝ բազմազոյն բիրենիկի մը կրնաքը, ու պիտի բոշտէին ծաղկէ ծաղիկ: Այս երջանկուրիւնը մեր ալ բաժինն էր:

Եռորդս կային Յորեր, աւելի տառապած ժամ Յօր երանելին: Բայց Յօրի պատմութեան վերջաւորութիւնը ինձի ծանօթ էր, թէ ան իմշպէս վերստացաւ կորմցուցածներուն կրկնապատիկը: Քովս կային աղքատ Ղազարոսի պէս մարդիկ, անօրի, եւ անինամ ձգուած պալարներով ծածկուած: Բայց զիտէի թէ հրեւտակները զանոնք պիտի տանէին հայր Աբրահամի զոնը:

Զանոնք կը տեսնէի մտիս մէջ ունենալով իրենց ապազան: Իմ բովի՛ աղտոտ ցեցոտիներով՝ վատոյժ մարտիրոսը կը տեսնէի իրերւ վաղուան ցեղօրէն պաշակաղորուած սուրբբ:

Մարդիկ այս տեսանկիւնէն դիտելով — ոչ թէ ինչ են, հապա ինչ պիտի ըլլան — կարող եղայ Տարսոնցի Սողոս հալածիչի պէս անհատներու մէջ տեսնել ապազայ Պողոս Առաքեալներ: Ոմանք արդէն իսկ այս երաօալի փոփոխութիւնը ցոյց տուին: Գաղնի ոստիկանութեան անդամներ՝ որոնց առջեւ Քրիստոսը վկայած էին՝ քրիստոնեայ դարձան ու մեզի բանտի ընկեր եղան, բայց ուրախ էին Քրիստոսը գտած ըլլալնուն համար:

Մեզ խարազանող բանտապետներու մէջ կը տեսնէինք այն կարելիութիւնը թէ Փիլիպպէի մէջ Ս.Պողոսը խարազանող բանտապետին պէս իրենք ալ օր մը դարձի կրնան զալ: Կերազէինք տեսնել այն օրը երբ ասոնք ալ հարցնէին, «Տէր, ի՞նչ պէտք է ընեմ որ փրկուիմ.» Բանտին մէջ խաչին՝ կապուած, ու երեսնուն մարդկային կղկղանք բուռած քրիստոնեաները ծաղրող խուժանին մէջ կը տեսնէինք Գողգորայի խուժանը, որոնք շատ շանցած իրենց կուրծքը պիտի ծեծեն իրենց զործած մեղին տուած վախէն:

Բանտին մէջ էր որ յոյսը արբնցաւ մեր մէջ թէ համայնավարները պիտի փրկուին: Հոն էր որ իրենց հանդէպ պատասխանատութեամբ զիտակցութիւնը զարգացաւ մեր մէջ: Անոնց կողմէ շարշարուելով զիրենք սիրել սորվեցանք:

Իմ ընտաճիքիս մէջ մասը սպաննուեցան: Իմ յարկիս տակն էր որ անոնց սպանիչը դարձի եկաւ: Դարձի զալու յարմարազոյն տեղն էր: Այս պարազան

ծնունդ տուաւ համայնավարներու համար Թրիստոնէական Առաքելութիւն մը սկսելու զաղափարին՝ երբ համայնավար բանտի մէջ էի:

Աստուած հարցերը չի դիտեր մեր աշխով, ինչպէս մարդ չի նայիր հարցերու մըշիւնի աշխով: Մարդու դատումով՝ խաչերու կապուիլ երեսին կըղկըղանք խուած՝ ահոնելի բան է: Բայց Աստուծոյ խօսքը մարտիրոսներու տառապանեցը կորակէ որպէս «մեր վայրկեանական բերեւ նեղութիւնը.» Բանտի մէջ 14 տարիներ անցնել շատ երկար միջոց մըն էր մեզի համար: Աստուածառունչը կը կոչէ զայն «..Թերեւ, վայրկեանական, որ առաւել հան զառաւել փառաց յաւիտենական գերազանցութիւն կը զործէ մեզի:» Այս մեզի կարտօնէ ենթադրելու թէ համայնավարներու վայրազ ոնիրները՛ որոնք որպէս մարդ կարող չենք ներելու, եւ որոնց դէմ մեր ամբողջ ուժովը պէտք է պայխարինք՝ աւելի թերեւ են Աստուծոյ տաշիւ հան թէ մեր: Անոնց յիսուն տարուայ բռնակալութիւնը մոլորանի բողէ մըն է Աստուծոյ համար որուն «Իով հազար տարին մէկ օրուան պէս է:» Անոնց համար դեռ կարելիութիւն կայ ֆրկուելու:

Երկնային երուսաղէմը մայր մըն է ու կը սիրէ մօր պէս:

Երկինքի դաները զոցուած չեն համայնավարներուն առջեւ, ոչ ալ իրենց լոյսի ճրազը մարած: Որեւէ մէկուն պէս կրնան անոնն ալ ապաշխարել: Եւ մենք զիրենք ապաշխարութեան պէտք է երաւիրենք:

Միայն սէրը կրնայ փոխել համայնավարները. (սէր՝ որ պէտք է զանազանուի շատ մը եկեղեցականներուն համայնավարութեան հանդէպ բռնած համակերպումի դիրէն): Աւելուրիւնը կը կուրցնէ: Հիրլէր հակա — համայնավար մըն էր, բայց մէկն էր որ կատէր: Ուստի, փոխանակ զանոնք պարտութեան մատնելու, անոնց օգնեց որ աշխարհի մէկ երրորդը նուանեն:

Սէրէ մղուած՝ բանտին մէջ ծրագրեցինք համայնավարներու մէջ միսիոնարական զօրծ մը:

Մեր յորհուրդին առաջին նիւր ըրինք համայնավար դեկավարները:

Կարգ մը միսիոնարութեանց տնօրէկներ կը բուի թէ ժիշ տեղեակ են եկեղեցական պատմութեան: Նորվեկիա ինչպէս շահուեցաւ Թրիստոսի. Օլաֆ բազաւորը շահելով: Ռուսիա Աւելուարան մուտք գտաւ երբ իրենց Վլատիմիր բազաւորը շահուեցաւ: Հունգարիա իր դարձը կը պարտի երկրին բազաւոր Ս. Ստեփանոսի դարձին: Նոյնն էր Լեհաստանի պարազան: Ափրիկէի մէջ ուր որ ցեղապետը շահուելը՝ ցեղախումբը կը հետեւէր: Միսիոնարական զօրծեր կը հաստատենք ժողովուրդի ընդհանուր խաւերուն հասնելու համար որոնցմէ

ընտիր բրիստոնեաներ կուզան, բայց որոնք յեղաօքզումներ յառաջ բերելու կարող չեն:

Պէտք է շահինք դեկավարները — Տաղաքական, տնտեսական, արուեստագէտ մարդիկ: Հոգիներու մեքենավարները տասնէ են: Ասոնք են որ հոգիներու ձեւ կուտան: Զանոնք շահելով կը շահիս այս ժողովուրդը որոնց դեկավարներն են եւ որոնց վրայ ազդեցուրիւն ունին:

Միխանարական զործի տեսակէտ համայնավարուրիւնը ունի առաւելուրիւն մը զար ընկերային այլ դրուրիւններ չունին: Ան աւելի կեղրօնացած է, եթէ Ամերիկայի Միացեալ նախանդներու նախազար մորմոն հետեւէր իր երկիրը Մորմոն չէր ըլլար իր պատճառով: Բայց երբ Մաս — ցէ — բունկ բրիստոնեայ դառնայ (կամ Պրէժնէվ, կամ Սկօսէսու) սա պիտի ազդէր ամբողջ երկրին. այնքան մեծ է դեկավարի ազդեցուրիւնը:

Բայց կարելի՞ է որ համայնավար դեկավար մը դարձի զայ: Անունու որովհետեւ ինչ այնքան ապերջանիկ ու անսույզ դիրքի մէջ է որքան իր զոհերը:

Գրէք բալոր Ռուս համայնավար դեկավարներ կամ բանտարկուեցան, կամ ալ իրենց ընկերներուն ձեռէով զնդականարուեցան: Նոյնը պատահեցաւ Զինաստանի մէջ:

Նոյնիսկ ներքին նախարարները՝ ինչպէս Իակոսա, Եկոզ, Պէրիա, որոնք կը բաւէր թէ անսահման իշխանուրիւն ունէին, յետին հակա — յեղափախականի վախճանին արժանացան — վզէն երազէնի զնդակ մը վերջ տուաւ անոնց կեանէին: Վերջերս՝ Սովետ Միուրեան ներքին նախարարը Շէլէփին, ու Նուկուլավիխի ներքին նախարար Շանէօվիչ՝ սնորհագուր ըլլալով մէկտի դրուեցան աղտոտ հուրցի մը պէս:

Հոգեւոր իմաստով ինչպէս կրնանք յաղրահարել համայնավարուրիւնը

Համայնավար բէժիմը ոչ մէկը կերջանկացնէ, ոչ իսկ զայն շահագործողները, որոնք միստ տողի մէջ են որ զաղնի ոստիկանուրեան կառք որեւէ զիօնը զիրենք կրնայ հեռացնել՝ կուսակցուրեան ուղեգիծը փօխուած ըլլալով:

Անձնական ծանօթուրիւնը ունիմ շատ մը համայնավար դեկավարներու հետ. Անոնք խիստ ծանրաբեռնուած մարդիկ են: Միայն Թիուս կրնայ հանգիստ տալ իրենց:

Համայնավար դեկավարները Քրիստոսի օահիլ կրնայ աօխարեր ազատել կորիգային կործանումէ, ու մարդկուրիւնը փրկել սօվաճառ ըլլալէ երբ սուզ սպառագինման յատկացուած եկամուտները ժողովուրդը կերակրելու ծառայեցնուցին: Զանոնք օահիլ կրնայ ձգտեալ միշասպային յարաբերուրիւնները մեղմացնել: Համայնավար դեկավարները օահիլ պիտի նօանակէր Քրիստոսի սիրտը եւ հրետակները ուրախուրիւնով լեցնել: Այդ կրնայ եկեղեցին յաղրանակը ըլլալ: Միսիոնարական դաստերու դժուարուրիւնները, օր. նոր Կունինա, կամ Մատակասմարի մէջ, ուստով պիտի հաղթուէին երկ համայնավար դեկավարները օահուէին, որպինետեւ այս բանը նոր զարկ մը պիտի տար քրիստոնէուրեան:

Դարձի եկած համայնավարներ կը ճանշնամ. ես ինչս ալ մարդական ոզիով անաստուած մըն էի երիտասարդ օրերուս: Դարձի եկած անաստուածներ եւ համայնավարներ Քրիստոսը օատ կը սիրեն օատ մեղմէր զործած ըլլալնուն համար:

Միսիոնարական զործը ուազմավարական ծրագրի կը կարօտի: Փրկուրեան տեսակէտէն հօգինները հաւասար են. միսիոնարական ուազմավարուրեան տեսակէտէն անոնք նոյնը չեն: Ազդեցիկ մարդ մը օահիլ՝ որ իր կարգին հազարաւորներ կրնայ՝ օահիլ աւելի կարեւոր է քան անտառաբնակ վայրենիի մը փրկուրեան միջոց ըլլալ — լոկ անհատ մը փրկել: Թիսուս ալ իր պատունք լրացնել ուզեց Երուսաղէմի մէջ ու ոչ թէ աննշան զիւղի մը. Տաճի որ Երուսաղէմ ծանօթ աօխարեի հոգեւոր կեղրոնն էր: Նոյն նպատակով էր որ Պողոս Առաքեալ ջանաց հոռվմ հասնիլ:

Աստուածառւնչի մէջ կը կարդանք թէ կոնց սերունդը օծին զլուխը պիտի նզմէ: Մենք օծին փորը կը խտիսենք զայն խնդացնելու համար: Օծին զլուխը Մոսկովայի եւ Բէքինկի միշեւ տեղ մը կը գտնուի, ոչ թէ Թուները կամ Մատակասմարի մէջ: Եկեղեցիին համար լուրջ հարց պէտք է ըլլայ համայնավար աօխարել: Միսիոնարուրեանց տնօրէնները եւ լրջախոն ամէն Քրիստոնեայ նոյնչափ լուրջ պէտք է Եկատեն զայս:

Ալ պէտք է դադրինք ըստ սովորականի զործելէ. «Անիծեալ ըլլայ Տէրոշը զործը նենզուրեամբ կատարողը,» կըսէ Աստուծոյ խօսէր: Եկեղեցին պէտք է յաղրահարէ համայնավարուրեան վրայ հոգեւոր առումով՝ ուզգակի նակատելով անոնց դէմ:

Պատերազմները կը օահուէին միայն յարծակողական ուազմավարուրին զործածելով ու ոչ թէ պատապանողական: Եկեղեցին դիմքը համայնավարուրեան հանդէպ ցարդ եղած է պատապանողական ու այսպէս

կորսցուցած ենք երկիրներ յաջորդաբար, նպաստ համայնավարութեան:

Եկեղեցին այս դիրքը անմիջապէս պէտք է փոխուի: Սաղմուսերզուն կըսէ թէ Աստուած երկարէ ձողերը կը կօտրէ: Երկարէ վարագոյրը շնչին բան է Անոր համար:

Առաջին դարերու եկեղեցին կը գործէր զաղնի եւ հակառակ պետութեան արզելքին, ու յաղրանակից: Մնեն ալ պէտք է սորվինք գործել նոյն կերպով:

Համայնավարներու օրջանէն առաջ ինձի անհասկընալի էր թէ ինչու կարգ մը սուրբգրային անձեր ծածկանուն մըն ալ ունեին — Սիմէոն որ նիւթէր կըսուէր, Յովիաննէս որ Մարկոս ալ կը կօչուէր: Հիմա մենք ալ ծածկանուններ կը գործածենք համայնավար երկիրներու մէջ:

Նախապէս չէի հասկնար թէ Յիսուս ինչու վերնատան տիրոջ լման հասցէն շտուաւ, բայց միայն ըստ «Գացէք քաղաքը, ու ձեզի մարդ մը պիտի պատահի որ ջուրի սափոր մը կը տանի, զացէք անոր ետեւէն:»

«Թաքուն» եկեղեցին գործին մէջ մենք ալ նման զաղնի նօաններ կուտանի:

Եթէ մենք ալ առաջին եկեղեցին գործածած միջոցները ընդունինք՝ համայնավար երկիրներու մէջ կրնանք արդիւնաւոր գործ յառաջ տանիլ Քրիստոսի համար:

Բայց, եթի՛ Արեւմտեան երկիրներու կարգ մը կրօնապետները տեսնելով հասկցայ թէ համայնավարներու հանդէպ սիրոյ դիրքը չունեին. (դիրք որ օտանոց անոնց մէջ միսիոնարական գործ կազմակերպելու պիտի մղէր), հապա անոնց զաղափարին համակերպող բաղամահութիւն մը կը վարէին:

Քարլ Մարքսի յարկին տակ ապրող կորսուած հոգիներու հանդէպ բարի Սամարացին գուրը չունեին:

Մարդու մը իրական հաւատամէը բերանացի արտասանածը չէ, այլ այն սրուն համար մեռնելու պատրաստ է:

«Թաքուն» եկեղեցին զաւակները ցուցուցին թէ իրենց հաւատէին համար մեռնելու պատրաստ են: Ներկայիս կը դեկավարեմ զաղնի միսիոնարական գործ մը որ հասնինք երկարէ վարագոյրի ետեւը զանուող հոգիներուն, բայց անձս դրած եմ վերստին բանտարկութեան, նոր չարշարաններու ու մահուան վանզին տակ: Կը հաւատամ թէ այս գրածներս հաւանական են:

Հոս իրաւունք ունիմ հարցնելու, Արդիօֆ Ամերիկայի եկեղեցական դեկավարները՝ որոնք բարեկամութիւն կը հաստատեն համայնավարներուն եւս՝ յօժար պիտի ըլլա՞ն իրենց այս զաղափարին համար մեռնելու: Արեւմուտի մէջ իրենց զրաւած բարձր դիրքներէն երածարելով՝ Արեւելքի մէջ

պատոնական բեմեր ընդունելու ու տեղւոյն վրայ համայնավարներուն հետ համագործակցելու արգելվ եղող մը կա՞յ: Իրենց դաւանած հաւատքին ապացոյցը տակաւին չեն տուած Արեւմուտի Եկեղեցիներուն առաջնորդները:

Մարդկային բառեր յառաջ եկան հաւաքական զործունէութեան միջոցին — ձկնորսութեան որսորդութեան եւ մարդկային կեանքի պիտոյններու արտադրութեան պարագային, եւ զգացումները իրարու արտայայտելու համար: Բայց Աստուծոյ խորհուրդները պատօն կերպով արտայայտելու ու հոգեւոր կեանքի բարձրութիւնները նկարագրելու համար բառեր կը պահիմ:

Նոյնպէս կը պակսին մարդկային բառեր նկարագրելու համար դիւային դաժանութեան խորութիւնները: Կրնա՞ս բառերով արտայայտել զգացումները մարդու մը զոր նացինները հնոցին մէջ պիտի նետեն, կամ անոր զգացումներ որուն գաւակը հնոցը նետուած է:

Այնպէս ալ անօգուտ է նկարագրել համայնավարներու տուած չարշաբները:

Ուսւմնահայի համայնավար իշխանութիւնը հաստատող Լուքրէրի ու Փարքասէանուի հետ միասին բանտարկուած էինք: Իր ընկերները զինք բանտարկելով վարձատրեցին իր զործը: Թէպէտեւ միտով առողջ էր, զինք իհմարանց մը դրին մինչեւ որ ինքն ալ ուրշշիններուն պէս խելազարեցաւ: Նոյնը իրենց նախկին պետական բարտուդարուի Աննա Փառէցրին: Յանախ այս կերպով կը վերաբերուին նաև բրիստոննեաններուն հետ: Աննէ կենրարկուին ելեկդրական ցնցումներու, ու կը հազուին խենքերու բռնաւագիկ: Զինաստանի փողոցներուն վրայ պատահած բաները զարմացուցին աշխարհը: Կարմիր Պահակները իրենց ահաբեկչութիւնը կը զործադրէին հրապարակաւ: Հիմա փորձէ երեւակայել բէ ինչ կը պատահի չինական բանտի մէջ զրուած բրիստոննեաններուն, ու մէ մէկ աչք կայ դիտող:

Հստ վերշին լուրին հանրածանօթ Աւետարանական զրոյի մը եւ ուրիշ բրիստոննեաններու ականջները, լեզուները ու սրունները կտրած են քանի որ մերժած էին ուրանալ իրենց հաւատքը:

Բայց համայնավարներու հասցուցած մեծագոյն չարիքը մարդոց մարդինները խուսանցել ու սպաննելը չէ: Աննէ մարդոց խորհուրդները լման խեղարիւրելով՝ երիտասարդներուն ու մանուկներուն հոգին կը բունաւորեն: Եկեղեցիններուն մէջ դեկավարի պատօն տուած են իրենց զաղափարով մարդոց որպէս զի բրիստոննեանները մոլորցնելով քանդեն եկեղեցին: Աննէ երիտասարդներուն կը սորվեցնեն ոչ միայն ուրանալ Աստուած ու Քրիստոս, այլ ատել այդ անունները:

Ի՞նչ բառերով նկարագրենք քրիստոնեայ մարտիրոսներու ողբերգութիւնը, որ տարիներով բանտարկուել յետոյ՝ երբ արձակուելով տուն դառնան իրենց զաւակներուն կողմէ արհամարհանենով կը նդունուին. (իրենց բացակայութեան զինուորեալ անաստուածներ դարձած էին զաւակները):

Այս զիրքը մելանով զրուած ըլլալէ աւելի արիւնող սիրտերու արիւնով զրուած է:

Բայց, ինչպէս դիմէլի օրով երեք երիտասարդները կրակի հնոցին մէջէն դուրս զալէ յետոյ իրենցվայ կրակին հոտն անզամ չկար, նոյնպէս համայնավար բանտերէն ազատուած քրիստոնեաներուն սրտին մէջ ոչ մէկ դառն սզացում կայ համայնավարներուն հանդէպ:

Երբ ծաղիկ մը նզմես ոտիտ տակ, եղզի իր բոյրը կուտայ իրը վարձատրութիւն: Նոյնպէս քրիստոնեաները համայնավարներուն տուած չարշարանները փոխադաբեցին սիրով: Մեր բանտապետներէն շատերը քրիստոսի բերինք: Մեր մէջը տիրող մէկ փափաք կայ, այն է, տալ մեզ չարշարող համայնավարներուն մեր ունեցած լաւագոյնբանը — փրկութիւն — որ մեր Տէր Ծիռու Քրիստոս կուզայ:

Բանտի մէջ մարտիրոսի մահով մենոնող հաւատէի եղայներուս առանձնանութեամբ չունեցայ: Ազատ արձակուելով Ռումանիայէն Արեւմուտք անցայ ուր ցաւ ի սիրտ տեսայ թէ շատը եկեղեցական դեկափարներ չունին այն զզացումը համայնավարներուն հանդէպ ինչ որ ունին երկարէ եւ պամպուէ վարագոյներուն ետեւը զանուող քրիստոնեաներսէր: Այս սիրոյ պակասը յայտնի է այն սովորութենէն որ համայնավար երկիրներու փրկութեան համար ոչինչ կ.ընեն: Միսիոնարական ընկերութիւններ հաստատած է Արեւմուտքը երեաներուն համար. միսիոնարութիւն՝ խլամներու համար: Միսիոնարութիւն ունին մէկ յարանուանութենէն միւսին քրիստոնեաներ շահելու համար: Բայց միսիոնարութիւն չունին համայնավարներուն համար: Զեն սիրեր համայնավարները, այլապէս ցարդ միսիոնարութիւն մը հաստատած պիտի ըլլային, ինչպէս Բէյրի հնդիկներու սէրէ եւ հասուըն Թէկյըր Զինացիներու սէրէն մղուած միսիոնարութիւններ սկսան այդ երկիրներուն համար:

Բայց կարծես երբին չեն նկատեր որ համայնավարները չեն սիրեր եւ զանոնք Քրիստոսի շահելու համար ոչինչ կինեն: Իրենց բոնած դիրքէն զան անեղող, եւ երբէմն ալ որպէս մեղսակիցներ՝ Արեւմուտեան եկեղեցիներու դեկափարներէն ոմանք կը բաջալերեն համայնավարներու անհաւատութիւնը Անոնք կօգնեն համայնավարներուն որ բափանցեն եկեղեցիներէն ներս ու հոն

պատասխանատու պատօններու տիրանան, ինչպէս նույն աժխարիի մէջ: Արեւմուտի այդ եկեղեցականները համայնավարութեան վտանգը չեն ցուցներ Քրիստոնեաններուն:

Զսիրել համայնավարները եւ ոչինչ ընել զանոնք Քրիստոսի բերելու համար՝ (այս պատրուակավ թէ արտօնուած չեն, որպէս թէ առաջին Տրիստոնեանները Ներոնի արտօնութիւնը խնդրած էին Աւետարանը տարածելու.) կը նշանակէ չսիրել իրենց հօտը որովհետեւ երէ համայնավարները Քրիստոսի չափինք անոնք պիտի նուանեն Արեւմուտիը եւ ես ալ արծատափի պիտի խլեն Քրիստոնէութիւնը:

Պատմութեան տուած դասերը կ'անտեսուին.

Արաշին դարերուն հիւսիսային Ափրիկէի մէջ կար ծաղկած Քրիստոնէութիւն մը: Անկէ կոզմն Սր. Օգոստինոս, Սր. Արանասիոս եւ Տերտիլիանոս: Հիւսիսային Ափրիկէի Տրիստոնեանները մէկ պարտականութիւն զանց ըրին — Մահմետականները Քրիստոսի շափիլ: Նետեւանք, անոնք եփս. Ափրիկէ արշաւելով արձատախիլ ըրին Քրիստոնէութիւնը, եւ դարերէ ի վեր իրենց տիրապետութեան տակն են այս երկրամասերը, որոնք Քրիստոնեայ միտինարութեանց յորջորջումով դարձը անենար եղողներու օրջան, ու կը կոչուի:

Պատմութենէն դաս առնենք:

Բարեկարգութեան օրջանին Հուսի, Լուտերի եւ Կալվինի հետապնդած նպատակը եւրոպայի ժողովուրդներուն նպատակին եետ նոյնացած էր — բօրափել պապական լուծը, որ այդ ժամանակ բաղաքական եւ տնտեսական բանակալութիւն մըն էր: Նոյնպէս Եներկայիմ ժամանակ եկեղեցին համայնավարներու եւ իրենց զանական մէջ Աւետարանը տարածելու նպատակը կը նոյնանայ բոլոր ազատ ժողովուրդներու զոյատեւման նպաստող նպատակներու եետ:

Քաղաքական իշխանութիւն մը չկայ որ կարենայ դատապարտել համայնավարութիւնը: Համայնավարները ունին հիւլէական ոռումք, եւ իրենց վրայ յարձակիլ զինուրական միջոցներով պիտի նշանակէր սկսիլ նոր համայնավարեային պատերազմ մը որ հարիւր միլիոնաւոր զոհեր պիտի խլէր: Նաեւ օտան մը արեւմտեան պետական մարդիկ այնպէս զաղափարուած են որ չեն փափաքիր նոյնիսկ տապալել համայնավար վարիչները, այսպէս ալ արտայայտուած են յաճախ: Անոնք կուգեն Արեւմուտէն անեւացնել

բմբեցուցիչներու գործածութիւնը, խուլիզանութիւնը, Խլիրդը, բոհախղը, բայց ոչ համայնավարութիւնը՝ որ աւելի զոհեր խլած է քան բոլոր վերոյիշեալ ախտերը միասնաբար:

Սովետ հրապարակազիր Խլիա Էկրենպուրկ ըսած է թէ, երէ Սրալին իր ամբողջ կեանի ընթացքին իր անմեղ զոհերը համբեկ դուրս ուրիշ գործով չզբաղէր՝ իր ապրած կեանիք բաւ պիտի չըլլար այդ գործը լրացնելու: Համայնավար կուսակցութեան 20րդ համաժողովին Խրուտէվ այսպէս կըսէ. «Սրալին համարներով պատուաւոր ու անմեղ համայնավարներ սպանեց... 17 րդ համաժողովի մէջ կեղրոնական կոմիտէին թեկնածու եւ անդամ ընտրուած 139 անդամներէն 98 հատը ետքէն ձերբակալուեցան եւ զնդակահարուեցան. (այսինքն 70% ը):

Հիմա երեւակայեցէք թէ այն ինչե՞ր ըրաւ քրիստոնեաներուն:

Խրուտէվ ամբաստանեց Սրալինը, բայց ինքն ալ օարունակեց ընել նոյն բաները: 1959 էն իվեր Սովետ Ռուսիայի մէջ տակաւին բաց եղող եկեղեցիներուն կէսը գոցուեցաւ:

Չինաստանի մէջ Սրալինի օրշանէն աւելի վատ բարբարոսութեան ալիք ճը սկսած է: Ազատ եկեղեցական կեանք չկայ երրէվ: Ռուսաստանի եւ Ռումանիայի մէջ նոր ձերբակալութիւններ կըլլան. (Վերջին եկող լուրը կըսէ թէ Ռուսաստանի մէջ բազմարի քրիստոնեաններ ձերբակալուած են:)

Հազար միլիոնի հասնող բնակչութիւնով այս երկու երկիրներու մէջ ամբողջ նոր սերունդը ահաբեկչութիւնով ու խաբէութիւնով կը կրրուին ատել ամէն ինչ որ արեւմտեան է, մանաւանդ քրիստոնէութիւնը:

Սովորական երեւոյք է տեսնել Ռուսաստանի մէջ պետական պաշտօնեաներ որոնք եկեղեցիներուն դիմաց կեցած եկեղեցի եկող մանուկները կը բռնեն, կապտակեն եւ մէկդի կը երեն: Ահա անոնք այստան զգութեամբ եւ կանոնաւոր կերպով կը պատրաստեն Արեւմտեան քրիստոնէութեան ապագայ կործանիչները:

Համայնավարութիւնը տապալէլու կարող միայն մէկ ոյժ կայ, այդ նոյն ոյժն է որ քրիստոնեայ պետութիւններ հաստատեց եերանոս հռովմէական կայսրութեան տեղ. այն ոյժը՝ որ վայրազ Տեւոն եւ Վիժինկ ցեղերը քրիստոնէութեան շահելով՝ հաւատաննութեան արինահեղութիւնները դադրեցնելու միջոց ըրաւ զանոնք: Այն ոյժը Աւետարանի գօրութիւնն է որ կը ներկայացուի համայնավար երկիրներու մէջ զոյսութիւն ունեցող «Թագուն» եկեղեցին կողմէ:

Այս եկեղեցին պէտքերը հօգալ ու անոր օգնել միայն տառապող

եղբայրներու հետ միուրիւն մը զգալու հարց չէ, այլ կենաց եւ մահու հարց՝ ձեր երկրին ու ձեր եկեղեցիներուն համար: Անոնց պէտքերը հոգալ ազատ Քրիստոնեաներուն ի օահ ըլլալով մէկտեղ՝ պէտք է նաև ազատ կառավարութիւններուն Էաղաքականութիւնը ըլլայ:

«Թափուն» Եկեղեցին արդէն համայնավար ղեկավարներ օահած է Քրիստոսի: Ռումանիայի վարչապետ Կէօրիխու Տէյ դարձի եկաւ, մեղմերը խոստովանեցաւ եւ մեղաւոր ընթացքը բոլորովին փոխած ըլլալով մեռաւ: Համայնավարներու յատուկ պէտական պատօն վարող օատ զաղանի Քրիստոնեաներ կան: Ասոնք կրնան աւելնալ թիւով: Այն ատեն կարգ մը համայնավար երկիրներու Էաղաքականութեան մէջ իրական փոփոխութիւն կրնանք ակնկալել ոչ թիրօի եւ Կօմուլէայի փոփոխութիւնները որոնց յաջորդեց նոյն անզուր անաստուածական կուսակցութեան տիերարորութիւնը, հապավոփոխութիւն մը դէպի Քրիստոնէութիւն եւ ազատութիւն:

Ներկայիս բացառիկ պատեհութիւններ կան այս ուղղութեամբ:

Համայնավարները՝ որոնք օատ յանախ իրենց համօգումներուն մէջ անկեղծ են ինչպէս Քրիստոնեաները՝ իիմա մեծ տագնապի մէջէն կանցնին: անոնք իրօք կը հաւատային թէ համայնավարութիւնը ազգերու Եղբայրութիւն մը յառաջ բերէ. ընդեակառակը, իիմա կը տեսնեն թէ համայնավար երկիրներ իրարու հետ կը կոռւին ուուներու պէս:

Իսկապէս կը հաւատային թէ համայնավարութիւնը դրախտ մը պիտի ստեղծեր երկրի վրայ՝ հակադրելով զայն պատրանական երկնային դրախտի: Եւ իիմա իրենց ժողովուրիները անօրի են, եւ ցորենք պէտք է ներածուի դրամատիրական երկիրներէն:

Համայնավարները հաւատացած էին իրենց ղեկավարներուն: Իսկ իիմա իրենց թերթերուն մէջ կը կարդան թէ Մրալին զանգուածային մարդասպանութիւն ընող ոնրազործ իսկ Խրուչէկ պակասամիտ մէկն էր: Նոյն բաները կը վերազրեն իրենց ազգային երոս Ռահօսիի, Կէրօյի, Աննա Փառէքրի, Ռանենօվիչի, Եւային: Աւլ չեն հաւատար իրենց ղեկավարներուն անսխալականութեան անոնք կը նմանին առանց Պապի կարուիկներու:

Համայնավարներու սրտին մէջ դատարկութիւն մը կայ զոր միայն Քրիստոս կրնայ լեցնել: Մարդկային սիրտը բնականէն զԱստուած կը Փնտռէ: Անէն սրտի մէջ հոգեւոր դատարկութիւն մը կայ զոր միայն Քրիստոս կրնայ լեցնել: Աւետարանը կը պարունակէ սիրոյ գօրութիւնը որ համայնավարին ալ կոչ կընէ: Զայս փորձառարար տեսած եմ, եւ զիտեմ թէ ազդու է:

Քրիստոնեաները իրենց ու իրենց ընտանիքներուն համայնավարներէն կրած

Նախատինեն ու շարշարանեները ներած ու մոռցած են, ու կօգնեն առ կարենան՝ իրենց տագնապը փարատելով՝ զտնել Քրիստոսի դառնալու նամբան։ Զայս ընելու համար այն քրիստոնեաները կարօտ են մեր օժանդակութեան։

Միայն այս նպատակով չէ: Քրիստոնէական սէրը միւս տիեզերական է, որով քրիստոնեան չի կրնար աշառու ըլլալ։

Թիսուս ըստ թէ Աստուծոյ արեւը կը ծագի թէ բարիներուն եւ թէ շարերուն վրայ։ Նոյնը հօմարիս է քրիստոնէական սիրոյ նկատմամբ։

Արեւմտեան երկիրներու այն քրիստոնեայ ղեկավարները որոնք բարեկամութիւն ցոյց կուտան համայնավարներուն իրենց արարքը կարդարցնեն Թիսուսի սիրեցէ ձեր քենամիները խօսին յետեւելով։ Բայց Թիսուս երբէ՛ չի պատուիրեց որ միայն մեր քենամիները սիրենէ մոռնալով մեր եղբայրները։ Անոնք խրախնամիներ կը սարքեն՝ սէր ցուցնելու պիտակի տակ՝ այնպիսի մարդոց որոնց ձեռքերը քրիստոնեաներու արինով լեցուն են, փոխանակ անոնց հրամցնելու Քրիստոսի բարի լուրը։ Բայց համայնավարներու բանութեանց այն զոհերը մոռցուած են, զանոնք չեն սիրել։

Արեւմտեան Գերմանիոյ Աւետարանական եւ Կարողիկէ եկեղեցիները վերջին եօրը տարիներուն 125 միլիոն տոլար նուիրած են անօրիներուն համար։ Ամերիկայի քրիստոնեաները աւելին ըրած են։

Անօրիներ սառ են, բայց չեմ կրնար Քրիստոնեայ մարտիրոսներէն աւելի հացի կարօտ՝ կամ ազատ քրիստոնեաներու օգնութեան արժանի մարդիկ երեւակայել։ Երէ Գերմանիոյ, Մեծն Բրիտանիոյ, Ամերիկայի եւ Միանուինաւեան երկիրներու եկեղեցիները իրենց կարողութեան շափով հանգանակութիւն ընեն նպաստի համար, բոլոր կարօտեալներուն բաւ պիտի ըլլար, բայց հարկէ նախ քրիստոնեայ մարտիրոսներուն՝ ու անոնց բնուանիներուն պէտքերուն մատակարարել։

Այս ուղիով աշխատանք կը տարօւի՞ այսօր։

Ես քրիստոնեայ կազմակերպութիւններու վճարած գիրկազինով ազատուեցայ, եւ սա կը ցուցնէ թէ ուրիշ քրիստոնեաներ ալ կրնան նոյնակու ազատուիլ։ Բայց եւ այնպէս մեր երկրէն դուրսի քրիստոնեաներու կողմէ փրկազին վճարուելով ազատուած միակ անձն եմ, եւ իմ ազատումս Արեւմտեան քրիստոնեայ կազմակերպութիւններուն՝ ուրիսներն ալ ազատելու զործին մէ՛ անպարտանաշուրեան դատապարտութիւնը պիտի ըլլայ։

Առաջին քրիստոնեաները իրենք իրենց հարց տուին թէ նորակազմ եկեղեցին միայն հրեաներու՞ն համար էր Թէ ոչ եերանոսներուն ալ։ Հարցումին օհտակ պատասխանը գտան։ Նոյն հարցումը բառներորդ դարուն

կրկին երեւան կուզայ բայց ուրիշ ձեւի տակ: Քրիստոնէուրինը մի միայն Արեւմուտքի չի պատկանիր, ոչ ալ Քրիստոս միայն Ամերիկայի, Անգլիոյ և ուրիշ ժողովրդապետական երկիրներու չը պատկանիր: Երբ ան խաչուեցաւ Եր մէկ ձեռքը դէպի արեւելք՝ ու միւսը արեւմուտք տարածած էր: Անոր փափառն է ոչ միայն երեաներուն հապա հերանոսներուն ալ Թագաւոր ըլլալ. նոյնպէս ոչ թէ միայն արեւմտեան երկիրներուն՝ այլ նաև համայնավար երկիրներուն եւս Թագաւոր ըլլալ: Ծիսուս ըսաւ. «Գացէք բոլոր աշխարհ, ու աւետարանը ժարողեցէք բոլոր ստեղծուածներուն.»

Ան իր արիւնը տուաւ բոլորին համար, ուստի բոլորն ալ հարկ է որ լսեն Աւետարանը ու հաւատան:

Համայնավար երկիրներու մէջ Աւետարանը ժարողելու կը ժաշալերուինք երբ կը ուսնենք եռն Քրիստոնեայ եղողներուն մեծ սէրն ու եւանդը: Երբէք չեմ հանդիպած զաղջ ոուս Քրիստոնէի մը: իրենց երիտասարդուրեան համայնավար եղածներ կրնան Ծիսուսի բացառիկ աշակերտներ դառնալ:

Քրիստոս կը սիրէ համայնավարները եւ կուզէ զիրենք ազատել համայնավարուրենէ, ինչպէս որ Ան կը սիրէ բոլոր մեղաւորները ու կը ցանկայ զիրենք փրկել մեղքէ: Արեւմտեան եկեղեցիներու կարգ մը դեկալարներ այս տեսակէտը չեն բաժներ, ու անտարբեր են համայնավարուրեան հանդէպ: Ռուեմն փայփայած կը լլան զանենք ժաշալերելով մեղքը, կօգնեն անոնց որ յաղանակ տանին, ու այս կերպով համայնավարներու եւ անոնց զաներուն փրկուրեան արգելք կը հանդիսանան:

Ի՞նչ տեսայ Երբ ազատ արձակուեցայ

Երբ՝ բանտէն արձակուելէ յետոյ՝ կրկին կնոշս հետ էի, ինձի հարցուց թէ ապազայի ծրագիրներս ինչ էին. ըսի. «Իտէալս է եղողեւոր նզնաւորի կետնէ վարել.» Կինս ըսաւ թէ ինքն ալ եռյն զաղափարը ունեցած էր:

Երիտասարդուրեանս օրերուն օտա կորովի մէկն էի. բայց տարիներով բանտ ու մասնաւորաբար առանձին արգելափակում զիս այլափոխած էի խորիրդածող, խոկացող մարդու մը: Սրտիս բոլոր Փորորիկները հանդիպած էին: Համայնավարուրիւնը մտէիս նիւր իսկ չէի ըներ, ու զայն չէի տեսներ: Երկնաւոր Փեսայի ներկայուրիւնով կը երճուէի: Կաղօրէի մեզ շարչարողներուն համար ու կրնայի զիրենք բոլոր սրտով սիրել:

Ազատ արձակուիլս օտա ժիշ Յոյս ունէի. բայց Երբեմն կը խօրեէի թէ ինչ

պիտի ընելի երէ երրէք ազատուէի: Եւ մտէիս մէջ որու էր թէ ինչ պիտի ընելի — պիտի մէկուսանայի վայր մը ու օարունակէի բաղցր միուրիւն ըմբռօշնել երկնաւոր Փեսայիս հետ:

Աստուած «Ճօմարտուրիւնն» է, եւ Աստուածառնջը այդ «Ճօմարտուրեան մասին խօսող նօմարտուրիւնը:» Աստուածարանուրիւնը այն «Ճօմարտուրեան վրայով նօմարտուրիւնը խօսող նօմարտուրիւնն է»: Հիմնապատուրիւնը այն նօմարտուրիւնն է նօմարտուրեան մասին որ ճօմարտուրեան նօմարտուրիւնը կը յայտնէ:» Եւ մինչ քրիստոնեայ ժողովուրդները ճօմարտուրեան մասին արտայայտուած այսան նօմարտուրիւններով կապրին «Ճօմարտուրիւնը» չունին: Անօրի, ծեծուած եւ բմբեցուցիչներու ենրարկուած՝ մոռցած էինք աստուածարանուրիւնը եւ Աստուածառնջը: «Ճօմարտուրեան մասին տրուած նօմարտուրիւնները» մոռցած էինք, որով կապրէինք «Ճօմարտուրեան» մէջ: Գրուած է թէ «Որդին մարդոյ կուզայ այնպիսի ժամու մէջ՝ որ դուք չէք կարծեր... այնպիսի օր մը որ չէք զիտեր:» Ասկէ աւելին չէինք կրնար խորհիլ. Մեր շարշարանքներուն ամենամըին ժամուն եկաւ մեզի Որդին մարդոյ, մեր բանտի պատերուն տալով աղամանդի վայլ, ու լեցնելով մեր խցիկը լուսավ: Մեզմէ օտա հեռու՝ վարը՝ Փիզիքական մարզի մէջ կը զանուէին մեր խուսանգիչները:

Բայց մեր հոգիները կը ցնծային Տէրոշմով: Այս ուրախուրիիւնը պիտի չուզէի փոխել բազաւորական պալատի ուրախուրեան հետ:

Մէկու մը՝ կամ բանի մը դէմ պայքարի՞՞լ: Այսպիսի զաղափար միսկ խորր էր մտէիս: Արդար պատերազմ միսկ մղել չէի փափաէէր: մեծազոյն փափաս էր կառուցանել կենդանի տանարներ Քրիստոսի համար: Բանտէն դուրս եկայ այն Թոյսով թէ խոկումի խաղաղ տարիներ պիտի ունենամ:

Բայց ազատ արձակուած օրէս սկսեալ հանդիպեցայ բանտարկուրեան շարշարանքներս անցնող նոր տղեղ ձեւ մը համայնափառուրեան: Թաջորդաբար այցելեցի օտա մը եկեղեցիներու բարոգիչներն ու հովիները, եւ նոյնիսկ եպիսկոպոսներ, որոնք պարզօքէն խոստվանեցան մեծ վիշտով թէ իրենց ծուխին մէջ՝ զաղտնի ոստիկանուրեան հաւոյն՝ լրտեսուրիւն կընէին: Նարցուցի իրենց թէ լրտեսուրենէ երաժարելու յօժա՞ր էին ինքնիներին բանտարկուրեան վտանգին ենրարկելով: Բոլորն ալ «Ոչ» պատասխանեցին, եւ բացատրեցին թէ իրենց անձին զալիք վտանգի համար չէր որ կը վարանէին: Ինձի պատմեցին թէ իմ ձերբակալուրենէս առաջ զոյուրիւն չունեցող նոր օարժումներ յառաջ եկած էին ներկայ եկեղեցիներէն ներս, եւ թէ

լրտեսութենէ երաժարիլ պիտի նօանակէր իրենց հովուած եկեղեցիներուն Փակումը: —

Եւրաքանչիւր բաղակի մէջ կայ կառավարական ներկայացուցիչ մը ևսկելու համար կրօնական զործունէութեանց այդ անձը համայնավար զադունի ոստիկան մըն է: այն իրաւունք ունի իր մատ կանչելու որեւէ քահանայ կամ հովիւ որեւէ ժամանակ, եւ հարցնելու թէ ովքէր եկած էին եկեղեցի: մվ յանախակի հաղորդութիւն կառնէ, ովք ջերմեռանդ կրօնասէր է, ովք հոգիներ կը շահի, որոնք խոստովանութեան կը ներկայանան եւայլն: Երէ հովիւը չի պատասխանէ պատօնանկ կը լլայ եւ իր տեղը ուրիշ պատօնեայ մը կը կարգուի որ նախորդէն աւելի տեղեկութիւն կրնայ հաղորդել ոստիկանին: Երէ ելլող քարոզիչը փոխարինող չի զանուի (ինչ որ զրերէ անհաւանական է) այն պարագային ոստիկանութիւնը կը փափէ եկեղեցին:

Չատ մը հոգեւոր պատօնեաներ ոստիկանութիւնը տեղեակ կը պահէն եկեղեցիի անցուդարձերէն, ոմանք դժկամելով ու մաս մը ծածկելով, ոմանք սովորութիւն ըրած՝ առանց խղճաբարուելու. կան ալ ուրիշներ որոնք մեծ եռանդով կը նէին այդ զործը՝ նոյնիսկ պահանջուածէն աւելի տեղեկութիւն տալով:

Քրիստոնեայ Մարտիրոսներու անշափահաս զաւակներէն լսած իմ խոստովանութիւններ թէ ինչպէս զիրենք կստիպէին տեղեկութիւններ տալու այն մարդասէր ընտանիքներու մասին որոնք զիրենք որդեգրած էին: Երէ մերժէին տեղեկութիւն տալ դպրոցէն զրկուելու վտանգ կար իրենց:

Մկրտչականներու համաժողով մը այցելեցի: Կարմիր դրօսի հովանիին տակ զումարուող այս ժողովին համար «ընտրուած դեկադարներ» համայնավարները որուած էին:

Ալ հասկցած էի թէ պատօնական եկեղեցիներու դեկադարները համայնավար կուսակցութեան կողմէ կարուուէին. ու տեսայ թէ Ծիսուսի խոսէրը — (Ու երբ տեսնէք արեւմուտքին պղծութիւնը որ արժան չեղած տեղը կը կինայ) ինչ կը նօանակեն:

Լեւ և զէս հովիւններ ու քարոզիչներ միւս եղած են: Բայց նիմա, եկեղեցւոյ պատմութեան մէջ առաջին անգամ ըլլալով ուխտեալ անաստուած կուսակցութիւն մը՝ որ կրօնէր արմատախիլ ընելու իր մտադրութիւնը հոչակած է՝ կարօսէ թէ մվ պիտի վարէ եկեղեցին զործները: Ի՞նչ նպատակի համար: Անօւստ կրօնէր արմատաքի խլելու համար:

Լենին կը զրէ. «Ամէն մէկ կրօնական զաղաբար, ամէն մէկ զաղաբար Աստուծոյ վրայով, նոյնիսկ Աստուած խորհուրդը եւտաքրքրութեամբ նկատի

ամենավտանգաւոր տեսակէ աճրացատրելի պղծուրիւն է: Միլիոնաւոր մեղքեր, պիղծ արարքներ, զազանային ոնիրներ եւ ֆիզիքական ախտեր նուազ վանագաւոր են բան Աստուծոյ մը խարէական հոգեւոր զաղաբարը:»

Սովետական օրջաններու բոլոր համայնավար կուսակցութիւնները Լենինի հետեւորդ են: Անոնց համար կրօնքը խլիրդէն, բոհախտէն ու ֆրանկախտէն աւելի վատ բան մըն է: Եւ անոնք կորուեն թէ կրօնական դեկավարները որոնք պէտք է ըլլահ: Եւ այդ կուսակցուրեան հետ է որ կը զործակցին՝ հիշ թէ շատ համակերպելով՝ բոլոր պատօնապէս նանցուած եկեղեցիներուն առաջնորդները:

Ականատես եղած եմ թէ ինչպէս մանուկներն ու պատանիները անասուածուրեան զաղաբարներով կը բունաւորեն, որուն հակազդելու ամենադայզն կարելիսրիւնը չունի պատօնական եկեղեցին: Մեր մայրաքաղաք Պուլքէի եկեղեցիներէն եւ ոչ մէկը ունի երիտասարդներու յատուկ պատօնուել՝ կամ մանուկներու կիրակնօրեայ դպրոցը: Քրիստոնեայ հաւատացեալներու զաւակները ատելուրեան դպրոցին մէջ կը կրրուին:

Այս բոլորը տեսնելէ յետոյ համայնավարուրիւնը ատեցի, ինչ որ չէի ըրած իրենց տուած չարշանեներուն ենրարկուած ժամանակս:

Ատեցի զայն, մշ թէ ինձի հասցուցած չարիքներուն պատճառով, բայց անոր համար որ Աստուծոյ փառէին ու Քրիստոսի անուան արատ կը բերէ եւ կանչիրաւէ իր զերիչխանուրեան տակ զտնուող հազար միլիոն հոգիները:

Երկրին ամէն կողմէն զեղջուկներ ինձի կուզային ու կը պատմէին թէ կոլխոզի դրուրիւնը ինչպէս էր: Կըսէին թէ իրենց նախկին անձնական արտերուն ու այգիներուն մէջ աշխատող անօրի ստրուկներ էին: Հաց չունէին. իրենց զաւակները կարէ զրկուած էին եւ պատու չէին տեսներ — եւ այս ամէնը՝ կար եւ մեղք հոսող հին Քանանու երկրին չափ բնական արտադրուրիւններով հարուստ երկրի մը մէջ:

Նդրայրներ ինձի խոստվանեցան թէ համայնավար թէժիմը զիրենք բոլորը զողեր ու ստախօսներ դարձուցած էր: Անօրուրենէ մղուած կը ստիպուէին զողնալ իրենց արտէն՝ որ եիմա հաւատնատեսուրեան կը պատկանէր, եւ վերջն սուսով մը ծածկել իրենց ըրած զողուրիւնը:

Աշխատաւորներ կը պատմէին ինձի զործարաններու մէջ տիրող սարսափի մասին եւ աշխատաւորի չարաշար շահազործումը, ինչ որ դրամատէրներ չեն կրցած իսկ երեւակայել: Աշխատաւորները զործադուլի իրաւունք չունէին:

Մտաւորականներ իրենց ներքին համոզման հակառակ պէտք էր վարդապէտէին թէ ստուած չկայ:

Աւշարի բնակչութեան մէկ երրորդին կեանէը եղծանուած ու փնացուած է:

Դեռատի աղջիկներ զանգատ կը յայտնէին թէ զիրենք համայնավար երիտասարդաց կազմակերպութիւնը կտամբած' ու իրենց սպանալիք ըրած է, ժանի որ հաւատացեալ քրիստոնեայ տղայ մը համբուրած են. յետոյ իրենց ուրիշ մանջերու անուններ տօւած են, ու զանոնք համբուրելու արտօնութիւն:

Ամէն բան անյուսօրէն անբնական եւ տգեղ էր:

Ասոնցմէ զատ հանդիպեցայ «Թաքուն» Եկեղեցիի նախկին պատերազմակիցներուս որոնցմէ ոճանք կրցած էին ազատ մնալ, իսկ ուրիշները բանտարկուած եւ իրենց ազատութիւնը վերազտած' պայքարը կը շարունակէին: Ինձի եւս կոչ ըրին որ իրենց պատերազմակից ըլլամ: Իրենց զաղնի ժողովներուն կը յանախէի, ուր ձեռնազիր եղուոր երզեր կերպէին: Թիսեցի Մեծն Սր. Անառնիոսը որ երեսուն տարի անապատին մէջ ծանապահութեամբ եւ աղօրէով կը պարապէր: Բայց երբ լսեց Սր. Արամասի եւ Արիսոսի միջեւ եղած վէճը ուր Քրիստոսի աստուածութիւնը խնդրոյ առարկայ էր, բողուց իր խոկումի կեանէը ու եկաւ Աղեքսանդրիա՝ նօմարտութեան յաղրանակին իր բաժինը բերելու:

Ես ալ որուեցի ընել ինչ որ բոլոր քրիստոնեաները պէտք է ընեն, այսինքն հետեւիլ Քրիստոսի՝ Պողոս Առաքեալի ու բոլոր մեծ սուրբերու օրինակին՝ իրածարելով մեկուսանալու ծրագրէս ու նետուիլ պայքարին մէջ:

Ի՞նչպիսի պայքար պիտի ըլլար այս:

Բանտարկուած քրիստոնեաները միւտ աղօրած են իրենց թօնամիներուն համար տալով անոնց միաժամանակ լաւագոյն վկայութիւնը: Մեր սրտին մեծ փափաքը եղած է անոնց փրկութիւնը, եւ մեծ ցնծութիւնով ողջունած ենք երբ անոնցմէ դարձի եկողներ եղած են:

Բայց ես վատ համայնավար դրութիւնը կատէի ու փափախ էր զօրացնել «Թաքուն» Եկեղեցին — միակ ոյժը որ Աւետարանին միշոցով կրնայ տապալել այս ահուելի բռնակալութիւնը.

Միայն Ռումանիայի մասին չէ որ կը խորհէի, հապա ամբողջ համայնավար աշխարհին ալ:

Բայց Արեւմուտի մէջ մեծ անտարբերութիւն տեսայ:

Աւշարի ամէն կողմէն հեղինակներ բողով վերցուցին երբ երկու համայնավար մատենազբեր Սինէավսի եւ Դանիէլ իրենց կուսակիցներու կողմէ բանտարկութեան դատապարտուեցան: Բայց երբ իրենց հաւատին

համար բանտարկուած հաւատակիցներու մասին լսեն՝ բօղոքի ձայն մը չեն բարձրացներ, նոյնիսկ Եկեղեցիները:

Որու՞ն հօգն էր Եղբայր Թուղիչքը որ բանտարկուեցաւ «բռնաւոր» Քրիստոնէական զրութիւններ ցրուած ըլլալուն համար. (Տօք. Թօրիի զրեոյքները եւ Ս. զրոց մասեր ցրուելը ոնիր հառուեցին): Ո՞վ տեղեակ եղաւ երբ Եղբայր Փօքօվիկ բանտարկուեցաւ զրուած էարոգներ ցրուած ըլլալուն համար: Ո՞վ իմացաւ երբ Երբայցի Քրիստոնեայ Կրինվալտ նոյն յանցանեով բանտարկուեցաւ եւ որուն փոքրիկ որդին իրմէ խլուեցաւ ցկանս չցուցուելու պայմանաւ:

Կը յիշեմ ինչպէս սզացի երբ զիս Միհայէ, իմ որդին զատեցին: Ու ես կը տառապիմ Եղբայր Կրինվալտի՝ Իվանէնօյի, 118Եքարէրինա Վէլագինայի, Կէօրիկ Վիքագինի, Տէր եւ Տիկին Փիլար եւ Լարվիայի ու այլ տատերուն եետ — անուններ Խաներորդ դարու սուրբերու եւ հաւատի հերոսներու: Խանարեկնով կը համբուրեմ անոնց ողբաները ինչպէս եին օրերու Քրիստոնեաները՝ զազաններու առջեւ նետուելու համար քուող հաւատացեալներուն ողբաները համբուրեցին:

Արեւմտեան Եկեղեցիներու կարգ մը դեկավաբներուն նիւր չեն այդ տառապողները: Այս մարտիրոսացող հաւատացեալներուն անունները անոնց աղօրքի ցանկին վրայ չեն: Երբ այս հաւատացեալները կը խուտանգուէին ու կը դատապարտուէին, մուս Մկրտչական եւ Օքրոտոս կրօնաւորներ որոնք շարախօսած ու մատնած էին զիրենք, մեծ պատիւներով ընդունուեցան Նոր Տէլեիի, Ժընէվի՝ եւ այլ միջեկեղեցական 119 ժողովներու մէջ այդ կրօնաւորները յայտարարեցին թէ մուսաստանի մէջ կատարեալ կրօնական ազատուրին կայ:

Եկեղեցիներու հանաւխարհային խորհուրդի առաջնորդներէն մէկը կրօնական ազատուրեան լուրը տուող Պալէկվիկ արքեպիսկոպոս Նիկումիը համբուրեց, յետոյ՝ Եկեղեցիներու Համաօխարհային խորհուրդի խարէական անունով մեծ խնծոյք ըրին, մինչ անդին սուրբերը բանտին մէջ չմաքրուած աղիք ու կաղամբ կուտէին ինչպէս ես կերած էի Տէր Յիսուսի անունով:

Այս կացուրինը պէտք չէր օարունակեր: «Թաքուն» Եկեղեցին որուեց որ երկիրը ձգեմ երէ համբայ բացուի, եւ տեղեկացնեմ ձեզի Քրիստոնեաներուն թէ ինչ կանցնի կը զառնայ (Երկարէ գարազոյրին ետեւը):

Որուած եմ երապարակաւ նննադատել համայնավարուրիւնը քեպէտեւ կը սիրեմ համայնավարները: Համոզուած եմ թէ սիալ է լոկ Աւետարան Էարոզել առանց նննադատելու համայնավարուրիւնը:

Ոմանք ինձի կը սեն որ «զուտ Աւետարանը» հարողեմ: Այս ինձի կը յիշեցնէ համայնավար զադնի ոստիկանութեան երահանգը որ Քրիստոս քարոզեմ, բայց ակնարկութիւն չընեմ համայնավարութեան: Արդեօ սա իրողութիւն է թէ անոնք որ «զուտ Աւետարան» հարողելու կողմնակից են՝ ներօնջուած են համայնավար զադնիոստիկանութիւնը ներօնջող հոգիէն:

Ձեմ զիտեր թէ սա սյսպէս ըսած «զուտ Աւետարանը» ինչ է: Ցովիաննէս Մկրտչի հարոզութիւնը գո՞ւտ, հարազա՞տ էր: Միայն Ապահարեցէք, վասն զի երկինքի բազաւորութիւն մօտեցած է շըսաւ. հապա գնաց Ներովդէսին ու ըսաւ, Դուն, Ներովդէս, զէս մարդ ես: Վերացական հարոզութիւնով շբաւականացաւ, եւ զլխատուեցաւ: Ցիսու «զուտ» լերան հարօզը շտուաւ, այլ նաեւ՝ ներկայ կարգ մը եկեղեցականներու խօսով՝ ժխտական հարող ալ տուաւ: «Վայ ձեզի դպիրներ ու փարիսեցիններ, կեղծաւորներ... իմերու ծնունդներ.» Այս եւ նման «ոչ զուտ» հարոզութեան պատճառաւ Զինք խաչեցին: Փարեսեցինները լերան հարօզին առարկութիւն պիտի չէնէին:

Մեղքը պէտք է կոչել իր անունովը: այս աօխարիի ներկայ մեծազոյն մեղքը համայնավարութիւնն է: Որեւէ Աւետարան որ զայն չի դատապարտեր մահուր եւ «զուտ Աւետարան» չէ: «Թաքուն» Եկեղեցին զայն կը դատապարտէ վտանգի ենթարկելով իր ազատութիւնը եւ կեանքը: Անոնցմէտ աւելի շափաւոր լեզու զործածողները պէտք է լոե՞ն Արեւմուտի մէջ:

Որոշած եմ դատապարտել համայնավարութիւնը, բայց ոչ այն առումով որ կընեն սովորաբար «Հակակ-համայնավար» կոչուղղները. Հիրլէր ալ եակա-համայնավար էր, բայց բռնակալ մըն էր: Մենք կատենք, բայց մեղաւորը կը սիրենք:

Ինչո՞ւ կը Տառապիմ Արեւմուտի մէջ

Արեւմուտի մէջ կը տառապիմ համայնավար երկիրներու մէջ եղածէն աւելի: Տառապանիս մէկ մասը կուզայ Թաքուն Եկեղեցիի անդամնելի զեղեցկութեան կարօտէս, այն Եկեղեցին որուն համար իրական է սա լատիններէն առածը — Nudis nudum Christi sequi (մերկ հետեւ մերկ Քրիստոսի):

Համայնավարներու տիրած տեղը Որդին Մարդոյ եւ իր հետեւորդները տեղ մը չունին իրենց զլուխը դնելու: Հոն քրիստոնեանները տուն չեն օիներ: Եւ ինչո՞ւ օինեն, չանի որ ծերբակալուելու պարազային անմիջապէս կը բռնազրաւուի տունը: Նոր տուն մը ունենալ համայնավարներուն մեծազոյն դրդապատճառը կուտայ որ առնուտէրը բանտարկեն՝ տունը ձեռք ձգելու

ցանկութենէն մղուած: Հոն հայրդ չես բաղեր, ոչ ալ Քրիստոսի հետեւելէ տուաջ հրաժեօտ կառնես ընտանիքէդ: Ո՞վ է բու մայրդ, եղբայրդ, եղյրդ: Այս տեսակէտով Թիսուսի պէս ես: Մայր եւ եղբայր են բեզի անոնք որ Աստուծոյ կամքը կը կատարեն: Բնական կապերը կրնա՞ն արժէք մը ներկայացնել երբ այնքան յանախ կը պատահի որ հարսը կը մատնէ փեսան, զաւակներ՝ իրենց ծնողիք, եւ կիներ՝ իրենց ամուսինները: Ինչ որ կը մնայ վստահելի՛ եղդեւոր կապն է:

«Թաքուն» Եկեղեցին աղքատ ու տառապող Եկեղեցի մըն է, բայց զաղշ անդամներ չունի: Անոր հոգեւոր պատուամունքը 1900 տարիներ առաջուայ տուաշին Եկեղեցիին պատուամունքին կը նմանի: Քարոզիչը խնամքով պատրաստուած աստուածաբանուրիւն մը չունի: Քարոզչական մերօտի հետեւող չէ, ինչպէս Պետրոս Առաքեալ չէր: Աստուածաբանուրեան փրօփէսէօր մը Հոգեզալուստի օրը Պետրոս Առաքեալի տուած քարոզին օտացած նիս մը պիտի տար:

Համայնավար Երկիրներու մէջ Աստուածառունց հազուազիւտ ըլլալուն համար սուրբզրային համարներ օտաց ծանօթ չեն: Ասկից զատ, հաւանական է որ Քարոզիչը տարիներօք քանտ մնացած է առանց Աստուածառունցի:

Երբ հաւատացեալներ կը դաւանին հաւատք առ Հայր աստուած, անոր ետին սզայացունց պատահարներ կան: Բանտին մէջ անոնք ամէն օր այս ամենակարսող Հօրմէն խնդրած են հաց, եւ հացի փոխարէն ստացած են կաղամք, եւ անունը տպէլու անյարմար աղտեղուրիւն: Այսու հանդերձ անոնք տակաւին կը հաւատան թէ Աստուած զիրենք սիրող Հայր է: Անոնք Յորին պէս դեռ Աստուծոյ կը վստահէին եթէ նոյնիսկ Ան սպաններ զիրենք: Անոնք Թիսուսի պէս են, որ զԱստուած «Հայր» կոչեց երբ խաչին վրայ երեւուրապէս լուսած էր:

Ան որ «Թաքուն» Եկեղեցիին հոգեւոր զեղեցկուրիւնը տեսած է ալ չի կրնար զոհացում զտնել Արեւմտեան կարգ մը Եկեղեցիներէն որոնք դատարկուրեան մարմնացումն են:

Համայնավար բանտի մէջ կրած տառապաններէս աւելին կը կրեմ Արեւմուտքի մէջ երբ կը տեսնեմ արեւմտեան բաղաբակրուրիւն մը որ եղօվապէի մէջ է:

Օսուալտ Շփէնկլը իր «Անկում Արեւմուտքի» Երկասիրուրեան մէջ կը զբէ.

« Դուն մեռնելու վրայ ես: Քու վրադ կը նօմարեմ բայժայումի յատկանօական բոլոր նօանները: Կրնամ ապացուցանել թէ բու մեծ

հարստութիւնդ եւ քու մեծ շխաւորութիւնդ, քու դրամատիրութիւնդ եւ քու ընկերվարութիւնդ, քու պատերազմներդ ու քու յեղափոխութիւններդ, քու անաստուածութիւնդ եւ քու յոռետեսութիւնդ ու ժնականութիւնդ, քու անբարոյութիւնդ, քու հայքայուած ամսուսութիւններդ, քու յղուրեան սահմանափակումներդ, այս է որ քու արիւնդ կը քամէ տակէն, եւ քեզ կը սպաննէ զագարէն ուղեղդ հարուածելով: Կարելի է քեզի ապացուցանել թէ այս բաները իին պետութիւններու — Աղեխանդրիայի, Յունաստանի և ջղազար Հռովմի — մահուան վիճուը սրուող տարուն յատկանիւններն էին:»

Այս գրուեցաւ 1926 ին : Անկէ ի վեր ուամկավարութիւն եւ հաղաքակրութիւն արդէն մեռած է Եւրոպայի կիսուն մէջ, եւ մինչեւ Թուպա. Միւս արեւմտեան երկիրները քունի մէջ են:

Ոյժ մը կայ սակայն որ չի ենանար, սա համայնավարներուն ոյժն է: Թէպէտեւ Արեւելի մէջ համայնավարները յօւսախար եղած՝ եւ իրենց երազները ողը ցնդած են, արեւմուտէի մէջ իրենց ներկայութիւնը մահարել է: Արեւմուտէի համայնավարները պարզապէս կը մերժեն հաւատալ համայնավար երկիրներէն եկած անզրութեանց, քուառութեան, եւ հալածանեներու սեւ լուրերուն: Իրենց հաւատէր կը տարածեն յամա եռանդով, ամենուրեկ, քարձր դասակարգի հիւրասրահներուն մէջ, մտաւորականներու ակումբներուն մէջ, զօլէններու աղքատ քաղերու եւ եկեղեցիներու մէջ: Մենք քիստոնեաներս լման հօմարտութիւնը կէս սրտով կը պատպանենք, իսկ անմէ սուտ մը՝ ամբողջ սրտով:

Արեւմուտէի աստուածաբաններն ալ այս միջոցին կը վիճարանին շնչին հարցերու վրայ:

Հոս յիշենք դրուաց մը Օսմանեան պատմութենէն: Երբ Ֆարիի Սուլթան Մուհամէտ Բ. իր բանակները 1453 ին Կոստանդնուպոլիսը պաշարած էին եւ ապագայ դարերու համար Պալքանեան երկիրներու բախուր պիտի որոշուէր, տեղորոյն եկեղեցական խորհուրդը վէճի մէջ էր հետեւեալ նիւթերու ուրբաջ, Ար. Կոյսին աշէրը ի՞նչ զոյն էին, երեսակները ո՞ր սեփ կը պատկանին. ի՞նչ կը պատահի երբ նաև մը օրինուած ջուրին մէջ իյնայ: Ճանենք կը սրբանա՞յ թէ ջուրը կը պղծուի: Այս կրնայ աւանդութիւն մըլլալ, բայց այդ օրուայ վիճակը կը պատկերացնէ: Բայց ուրով կարդա այսօրուայ եկեղեցական պարպերաբերերը եւ պիտի տեսնես թէ նոյն տեսակ հարցերու վիճարանութիւնով լեցուն են անոնք: Համայնավարութեան վտանգին՝ եւ Թաքուն եկեղեցիին շարշարաններուն մասին զրերէ յիշատակութիւն չկայ անոնց մէջ: Բայց անոնք խնողուած են աստուածաբանական անվերջ վէներով,

ծիսական հարցերով, ոչէական խնդիրներով:

Մրաիի մը մէջ ընկերային հաւաքոյր մը կար: Ներկաներէն մէկը հարցուց, «Երէ ընկղմող նաւու մը վրայ ըլլայիր եւ կարելիուրիւնը ունենայիր անմարդաբնակ կղզի մը ելլել, նաւուն զրադարանէն ո՞ր մէկ զիրքը պիտի ուզէիր հետո տանիլ:» Մէկը ըսաւ, «Աստուածառւնշը» միւսը՝ «Շէյխսփիրի Գործերը». Բայց հեղինակ մը ժիտակ պատասխանը տալով ըսաւ, Ես պիտի ընտրէի զիրք մը որ ինձի կրնար նաեւ ցինելը սորվեցնել որպէս զի ապահով եզերք մը հասնիմ ուր ուզած կարդալու ազատ պիտի ըլլամ:»

Բոլոր յարանուանուրիւններուն եւ աստուածաբանուրիւններուն ազատուրիւն ապահովել՝ ու վիօտ սգալ ուր որ այդ ազատուրիւնը խլուած է համայնավար հալածաններու պատճառաւ՝ աւելի կարեւոր է՝ քան աստուածաբանական մէկ տեսակէտի վրայ պնդելը:

«Ճշմարտուրիւնը ազատ կօթնէ» ըսաւ Թիսուս. բայց, պէտք է ըսենք թէ «ազատուրիւնը, միմիայն ազատուրիւնը կրնայ տալ ճշմարտուրիւնը:» Ան, փոխանակ կռուելու ոչ էական բաներու վրայ, հարկէ որ ազատուրիւն ապահովելու համար մղուած այս պայքարին մէջ միանանք համայնավար բրնակալուրեան դէմ:

Ես կը տառապիմ նաեւ բաժնելով երկարէ վարագոյրին ետեւը զտնուող եկեղեցիին յարանուն տառապանները, գորոնք կրնամ մտադատիքել, քանի որ ես ալ անոնց մէջէն անցած եմ:

1966. Յունիս ամսուն նոգիստրիա եւ Տէրէվէնսայս ճիզն Սովետ քերքերը Ծուս Մկրտչականները ամբաստանեցին ըսելով թէ անօնք իրենց անդամներուն կը սորվեցնեն մանուկներ զոհել մեղքերու ժաւուրին կատարելու նպատակով. Ամբաստանուրիւն մը որ իինուց ի վեր Կըլլար երեսներուն դէմ, որոնց համար մարդասպանուրիւնը իբրեւ թէ ծէսի մէկ մասը եղած ըլլայ:

Բայց ես զիտեմ այս բանին նւանակուրիւնը: 1959 ին Լազարովիչի անօնք մէկուն եետ Քլուն Էաղաքի բանտն էինք: Մարդը ամբաստանուած էր աղջիկ մը սպաննած ըլլալու յանցանենվ: Երեսուն տարեկան Լազարովիչի մազերը մէկ զիւերուան մէջ ներմկեցան իր կրած շարշարաններուն հետեւանենվ. եւ ծեր մարդու երեւոյր առած էր: Ձևէի մատներուն եղանգները արմատէն հաւուած էին զինք ստիպելու համար որ խռառավանի չգործած ոնիրը: Մէկ տարի խռառագուելէ վերջ հաստատուեցաւ թէ անմեղ է, ու ազատ արծակուեցաւ, բայց ազատուրիւնը ալ նւանակուրիւն չսնէր իրեն համար: Առ յաւէտ կործանուած մարդ մըն էր:

Ուրիշներ յօղուած մը կը կարդան ու կը ծիծաղին ստվետ մամաւլի Մկրտչականներու դէմ զրած ապուր ամբաստանուրիւններուն վրայ: Բայց ես լաւ զիտեմ թէ ամբաստանեալին համար ինչ կը նշանակէ այդ զրպարտուրիւնը:

Սարսափելի բան է Արեւմուտք գտնուիլ եւ յարատեւ աչքի առջեւ բերել այդ տեսաբանները:

Տալուկայի (Ռուսաստան) արքեպիսկոպոս Եկրմօկէնը ու՞ր է հիմա, եւ ու՞ր են այն միւս եօրը Եպիսկոպոսները որոնք Սովետ բէժիմի եետ սերտ զործակցուրեան դէմ բողոք վերցուցին, պատրիարք Ալէքսէի և արքեպիսկոպոս Նիկոտիմի տեանուրեան արժանանալով, բանի որ համայնավարներու ձեռներուն մէջ զործիններ են տանեն: Եթէ Ռումանիայի մէջ բողոք վերցուցած Եպիսկոպոսները բանտին մէջ իմ մօտիկս մեռած չըլլային, այդ աստուածավախ Ռուս Եպիսկոպոսներուն մասին այդքան մտահոգուած պիտի չըլլայի:

Նիկոլա Լելիման ու Կլէպ Եաբունին Եկեղեցականները Պատրիարքին կողմէ պատիմի ենրարկուեցան բանի որ Եկեղիցիին աւելի ազատուրիւն ընորհուիլը խնդրած էին: Արեւմուտքը հարցին այսքան մասէն միայն տեղեակ է:

Բայց ես հայր Իոան Վլատիմիր էօրիցիի հետ բանտին մէջ էի, Ռումանիա, իրեն նոյն բանը պատահեցաւ, դուրսէն դիտելով կը կարծենք թէ լոկ Եկեղեցական պատիմ մը տրուեցաւ իրենց: Բայց մեր պետուրենէն վաւերացուած Եկեղեցիններուն պետուրեան կողմէ նշանակուած Եկեղեցակ են պաշտօնեանները համայնավար Երկիրներու զադոնի ոստիկանուրեան հետ ձեռք ձեռքի տուած կը զործեն: Եկեղեցականին պատիմի ենրարկածը՝ ոստիկանուրիւնը աւելի ազդու պատիմի — չարչարանէի, ծեծերու եւ բմբեցուցիններու կենրարկէ — բանտին մէջ:

Համայնավար բանտերու մէջ հալածուող ու չարչարուազններու մասին խորիի սարսուր կուտայ ինծիր. կը դողամ խօրելու թէ անվերջ տանցանք վիճակուած է անոնց: Կը դողամ արեւմտեան Երկիրներու Քրիստոնեաններուն որոնք օգնուրեան ձեռք չեն կարկառեր իրենց հալածուած եղրայրներուն:

Ինծի անհունապէս աւելի փափաէլի պիտի ըլլար իմ այզիիս զեղեցկուրիւնը պահպանել ու ձեռնամուխ չըլլալ այս հսկայ պայքարին: Պիտի նախնարէի լուռ անկիւն մը մեկուսանալ եւ հսնգչիլ: Բայց սա անկարելի է: Համայնավարուրիւնը սեմին վրայ է: Եթը համայնավարները Թիպէր արշաւեցին միմիայն հոգեւոր հարցերով զբաղւողները բնաշինչ ըրին:

Իմ երկրիս մէջ նոյնպէս ըրին ամէն անոնց որոնք նիւրական զործ չէին ըներ: Եկեղեցիներըն ու վանեկը փակեցին բացի մի հանի հատէ որ այցելու օտարքները խարեն: Այն խաղաղութիւնը եւ հանգիստը որոնց կը տենջամ՝ իրականութենէփախչելու պիտի ձառայէր, բայփ եղագիս ալ վտանք պիտի սպառնար:

Պէտք է մղեմ այս պայքարը բէպէտեւ ինծի համար շատ վտանգաւոր է: Երէ անհետանամ կրնաք վտանք ըլլալ որ համայնավարները զիս առեւանգած են: 1948 ին զիս փողոցէն իլելով բանտարկեցին կեղծ անունի մը տակ: Այդ օրուայ մէր պետական բարտուղարուին Աննա Փառւէլը Շուէտի դեսպանին այսպէս կ'ըսէ. «Օհ, Վուրմարանա Քօփէնհակընի փողոցները կը ճըջի հիմա:» Շուէտի դեսպան Պր. Փարրիք Փօն Ռոյքրըսվէրտէ զրպանին մէջ ունէր այն նամակը զոր եւ Ռումանական բանտէս ծածուկ միջոցներով իրեն ուղարկած էի. հասկցած էր որ համայնավարները ստած էին: Դէպէտը կրնան կրկնուիլ: Երէ սպաննուիմ, սպանիչս համայնավարներու կողմէ որուուած պիտի ըլլայ: Զիայ ուրիշ ուրիշ որեւէ մէկը որ զիս սպաննելու դրդապատճառ մը ունենայ: Երէ բարոյականիս մասին վարկարեկիչ բամբասանէ լսէք թէ զող եմ, սողոմական մեղքի մէջ եմ, ոնացող՝ ժաղաքանօրէն կասկածելի կամ ստախոս, զաղնի ոստիկանութեան սպաննակին զործադրութիւնն է որ կ'ըսէին «Քէզ բարոյապէս պիտի կործաննեն:»

Քաջատեղեակ աղբիւրէ մը կ'իմանամ թէ Ռումանական համայնավարները որուուած են զիս սպաննել երր Միացեալ Նահանգներու ծերակոյտին առջեւ վկայութիւնն տուի: Անոնք պիտի շանան զիս Փիզիքապէս կամ բարոյապէս սպաննել: Գաղնի նամակներով պիտի սպաննան ինծի, ահարեկելով Ռումանիա գտնուող բարեկամներու: Այս ընելու ազդու միջոցներ ալ ունին անոնք:

Բայց կարող չեմ լոել: Եւ ձեր պարտականութիւնն է հանդարս միտով քննել ինչ որ կ'ըսէմ: Երէ նոյնիսկ կը խորիիք թէ կրած տառապանեներուս եեւեւանենով հալածուածի բարդոյրէ կը տառապի՞ն դուք պէտք է հարց տաք թէ ինչ է այդ սոսկալի համայնավարութեան ոյժը որ իր ժաղաքացիները այսպիսի բարդոյրներով կը տառապեցնէ: Ինչ է այն ոյժը որ արեւելեան Գերմանացիները կը մղէ՝ նոյնիսկ մանուկ մը զետին փորող բրաքրորի մէջ տած փօքարելերը կոտրտելով արեւմուտք անցնիլ՝ ընտանեօք զնդակահարուելու վտանգին ենքարկելով ինեղիննին:

Արեւմուտքը խոր հունի մէջ է ու պէտք է զայն արբեցնել:

* * *

Տառապող մարդիկ էաւուրեան նոխազ մը կը փնտոեն, մէկը որուն վրայ կրնան ղնել յանցանէք: Այսպիսի մէկը զտնել մէծապէս կը բերեցնէ քեզը բայց ես էաւուրեան նոխազ չեմ կրնար փնտոել:

Յանցանէք չեմ կրնար ղնել արեւմտեան կարգ մը եկեղեցականներու վրայ որոնէ համայնավարուրեան կը համակերպին: Զարիէք անոնցմէ չի զար: Այդ եկեղեցականները զոհերն են չարիէի մը որ շատ աւելի հին է: Երենէ չստեղծեցին եկեղեցիէն ներս տիրող այս խառնակ կացուրիւնը: զայն հոն գտան:

Արեւմուտք զալէս իվեր շատ մը աստուածաբանական նեմարաններ այցելեցի: Հոն դասախոսուրիւններ լսեցի զանգակներու պատմուրեան՝ եւ արարողական երգերու մասին. շատոնց անզործածելի դարձած կանոնական օրէնքներու՝ կամ եկեղեցական տիսիֆլինի վրայ: Աստուածաբանականի ուսանողներու հանդիպեցայ որոնէ կը սորվէին թէ Ս.Գրոց տուած ստեղծագործուրեան պատմուրիւնը շիտակ չէ. ոչ ալ Աղամ, ջրեղեղը եւ Մոփսէսի երաժնները իրական են. թէ զրուած մարզարկուրիւնները դէպէնքը պատահելէ յետոյ զրի առնուեցան. թէ կուսական ծնունդը եւ Յիսուսի յարուրիւնը առասպեկ են. թէ անոր ուսկորները զերեզմանի մը անկիւնը մնացած են. թէ Առաքեալներուն բուղբերը հարազատ չեն. Յայտնուրեան զիրէք ինելազարի մը զարծն է, բայց այլապէս Աստուածառունը Սուրբ Գիրքն է. (Անհ Աստուածառուն մը որ համայնավար թէրք մը աւելի սուտեր կը պարունակէ):

Ներկայ օրերու եկեղեցականները վերոյիշեալ բաները սորվեցան երբ աստուածաբանական նեմարան կը յանախին: Անոնք այս մթնոլորտին մէջ կապրին այսօր: Ինչու՞ հնազանդին Տէրոց մը որուն մասին այսէան արտառոց բաներ կ'ըսուին: Ինչու՞ հաւատարիմ մնան եկեղեցին մը ուր ազատօրէն կրնայ քարոզուիլ թէ Աստուած մեռած է:

Այս կրօնապէտները պատօնական եկեղեցիի դէկավարներ են, ոչ թէ Քրիստոսի հարսին: Անեկամքներ են այնախի եկեղեցիի մը մէջ ուր շատեր շատոնց մատնած են իրենց Տէրոց: Երբ ասոնք հանդիպին մարտիրոս «Թաքուն» եկեղեցիի մէկ անդամին, անոր կը նային որպէս արտառոց անձի մը:

Երկրորդ՝ արդար չէ մարդիկ դատել նկատի առնելով անոնց կեցուածէին մէկ մասը միայն: Եթէ այսուկ ընենք պիտի նմանինէ փարիսեցիներուն որոնց դատումով Յիսուս ցէս էր Էանի որ Նաբարի մասին իրենց ունեցած կանոնները չէր յարգեր: Այս բանը զիրենէ արզիլեց տեսնելէ այն ինչ որ

գնահատելի էր Ծիսուսի կեանքին մէջ՝ նոյնիսկ իրենց աշխով դիտելով:

Այն նոյն եկեղեցական տոաշնօրդները որոնք համայնավարութեան նկատմամբ սխալ զաղափարուած են՝ կրնան ուրիշ ռատ բաներու մէջ անձնապէս անկեղծ ըլլալ: Եւ կրնան փոխուիլ նոյնիսկ այն կէտերուն մէջ ուր սխալած են:

Անզամ մը Օրրոտոս մէրբարոլիտին եւս կը տեսնուէի Ռումանիա եղած միջոցիս. այս կղերականը համայնավարներու մարդն էր եւ իր հօտին դէմ կը զորձէր: Իր ձեռքը ձեռէերու մէջ բռնելով իրեն պատմեցի անառակ որդիին պատմութիւնը: Իր պարտէզին մէջն էինք եւ ժամանակը երեկոյ էր: Հսի իրեն. «Տեմ, ինչ մեծ սիրով վընդունի! Աստուած դարձող մեղաւորը: Սիրով կ'ընդունի նոյնիսկ եպիսկոպոս մը երէ ան ապաշխարէ:» Իրեն հոգեւոր երգեր երգեցի: Եւ այս մարդը դարձի եկաւ:

Պատիկ խցիկի մը մէջ Օրրոտոս քահանայի մը եւս բանտարկուած էի: Յուսալով թէ ազատ կ'արձակուի՛ սկսաւ անաստուած դասախոսութիւններ զրել: Զինք տարհամոզեցի, որով իր բոլոր զրածները պատուց զրերէ անկարելի դարձնելով իր բանտէն արձակումը:

Սրտի վրայ ննող բեղը բերեցնելու համար ոչ մէկը կրնամ բռնել իրը բաւորեան նոխազ:

* * *

Ուրիշ ցաւ մը ունիմ: Մտերիմ բարեկամներու իսկ սխալ կը հասկնան զիս: Ունանք զիս կամքաստանեն ըսելով թէ համայնավարներու հանդէպ դառնութիւն եւ ընդվզում աւելիմ, ինչ որ հօմարտութեան հակառակ կը զանեմ:

Մովսիսականութեան մասին զրող, Քլու Մօնրզիօր կ'ըսէ թէ Ծիսուսի դիրքը դպիրներու եւ Փարիսեցիներու հանդէպ. եւ զանոնք երապարակաւ պարսաւելը հակառակ է այն սիրոյ օրէնքին զրը ինչ զրաւ ըսելով որ սիրենք մեր քօնամիները ու աղօրենք անոնց համար որ մեզ կանիծեն: Նմանապէս Տօք. Մարիիզ' Լուսոնի Ս. Պոլոս մայր տաճարին հանգստեան կոչուած երիցաւերը կը հետեւցէ թէ Ծիսուսի դիրքը անկապակից ու աններդաշնակ է. ու զայն կը վերազրէ Անոր մատաւորական մը շըլլալուն:

Ծիսուսի մասին Մօնրէֆիօրի տոած տպաւորութիւնը սխալ էր: Ծիսուս կը սիրէր Փարիսեցիները թէպէտեւ զանոնք երապարակաւ պարսաւեց. եւ ես այ կը սիրեմ համայնավարները ինչպէս նաեւ եկեղեցիներուն մէջ իրենց զործին եղողները, թէպէտեւ զանոնք կը պախարակեմ:

Ինձի անդադար Կ'ըսեն, «Ճողոցիր համայնավարները. Խոգեւոր զարծ ընելու նուիրուէ միայն»:

Նացիական օրջանին տառապած Քրիստոնեայ մը տեսայ: Ինձի ըստ քէ այնքան տաեն որ ես Քրիստոսի մասին վկայեմ՝ իմ կողմիս պիտի կենայ, «Բայց համայնավարութեան հակառակ մէկ բառ խոկ պէտք չէ ըստ» ըստ ինձի: Իրեն հարց տուի քէ իրիէրականութեան դէմ պայքարող Քրիստոնեաները սխալա՞ծ էին, եւ պէտք էր որ միայն Աստուածառունչը բարողէին առանց բռնակալին դէմ արտայայտուելու: Իր պատասխանը եղաւ, «Բայց Նիրլէր վեց միլիոն հրեայ շարդեց. մարդ ստիպուած էր իրեն դէմ խօսիլ»: Իրեն ըսի. «Համայնավարութիւնը բնաշնչեց երեսուն միլիոն Ռուս, միլիոնաւոր Զինացիներ եւ ուրիսներ: Անուուս հրեաներ ալ շարդեց: Բողոք բարձրացնենք միայն երբ հրեանե՞ր սպաննուին, ու լունենք երբ Ռուսեր շարդուին:» ըստ խօսակիցս, «Այդ բոլորովին տարբեր հարց է.» Եւ բացարդութիւն մը չտուաւ:

Թէ իիրլէրէ եւ քէ համայնավարութեան օրջաններուն ոստիկանութեան կողմէ ծեծուած եմ. տարբերութիւն չեմ տեսած: Երկուէն ալ խիստ ցաւ պատճառած են:

Քրիստոնէութիւնը պէտք է պայքարի օտա մը մեղմերու դէմ, ոչ քէ միայն համայնավարութեան դէմ: Մեզ զրաւող նիւրը այս չէ միայն:

Բայց ներկայիս՝ Քրիստոնէութեան մեծազոյն քննամին, ու ամենավանգաւորը համայնավարութիւնն է: Եւ բոլորս պէտք է միանանք անոր դէմ:

Նորէն կուգեմ կրկնել քէ մարդուն նօսանակէտը Քրիստոսանման ըլլալ է. համայնավարներուն զլիաւոր նպատակն է արգելվ ըլլալ ասոր: Անօնք ամէն բանէ առաջ հակակրօն են: Կը հաւատան քէ մահէն յետոյ մարդ կը վերածուի աղի եւ հաներու, այլ ոչինչ: Իրենց միակ փափառքն է որ կեանելը ապրուի նիւրի մակարդակին վրայ:

Իրենց համար կայ միայն ամբոխը — մասանք իրենց գործածած բառը նոր կտակարանի մէջ յիշուած դեւահարին բառն է. Երբ իր անունը հարցուեցաւ, «Մենք լեզկոն ենք», պատասխանեց մարդը: Անձնականութիւնը — մարդկութեան Աստուծմէ տրուած մեծազոյն պարզեւը — պէտք է փօրուի: Մարդ մը բանտարկեցին՝ բովը Ալֆրէս Ատլէրի «Անհատական հոգեբանութիւն»ը գտնուած ըլլալուն համար: Ոստիկանները բացազնչեցին, Ահ, անհատական, միւս անհատական, ինչ՞ու չըլլայ հաւաքական:

Թիսուս կուգէ որ ըլլանք անձնականութիւն. ուրեմն մեր եւ

համայնավարութեան միջեւ համաձայնութեան կարելիուրիւն չիկայ: Համայնավարները զայս զիտեն. իրենց <Գիտուրիւն եւ կրօնէ> թերրը կը գրէ. «կրօնէր համածայն չէ համայնավարութեան, անոր հակարակ է ան: Համայնավար կուսակցութեան ծրագիր-կանոնագիրը մահացու հարուած մըն է կրօնէին. ծրագիր մը որուն նպատակն է ստեղծել անաստուած ընկերութիւն մը ուր մարդիկ կրօնէի լուծէն յաւէտ ծերրազատուած պիտի ըլլան:»

Քրիստոնէութիւնը կրնա՞յ համազոյ ըլլալ համայնավարութեան հետ: Համայնավարները այս հարցումին կը պատասխանեն, «համայնավարութիւնը մահացու հարուած մըն է կրօնէին:»

Գլուխ Ե.

Հիմա կուզեմ նորէն խօսիլ «Թաքուն» եկեղեցիի մասին: Ան Կաշխատի շատ իրրին պայմաններու տակ: Բոլոր համայնավար երկիրներու պետական կրօնէր անաստուածութիւնն է: Անոնք տարեց մարդոց հաւատէին որու չափով ազատութիւն կը բոյլատրէն, բայց մանուկներ եւ երիտասարդներ պէտք չէ հաւատան: Այս երկիրներու մէջ հաղորդակցութեան միջոցները — ծայնասփիւռ, հեռատեսիլ, օարժանկար, բատրոն, մամուլ, երատարակչատուն — մէկ նպատակ կը հետապնդէն, այն է՛ ջնջել Աստուծոյ վրայ եղած հաւատէր:

«Թաքուն» եկեղեցին շատ նղնին միջոցներ ունի դիմադրելու անբողջատիրական պետութեան հսկայ ոյժերուն: Ռուսաստանի «Թաքուն» եկեղեցին պատօնեանները աստուածաբանական ուսում առած չեն: Հովիւներ ալ կան որոնք լման Աստուածաւուն մը չեն կարդացած:

Ձեզի պատմեմ թէ աննոցմէ շատեր ինչպէս ձեռնադրուած են: Երիտասարդ Ռուսի մը հանդիպեցանք որ զաղտնի հոգեւոր պատօնեայ էր: Հարցուցի թէ ով ձեռնադրած էր զիմէլը: Լսու «ճանչցուած եպիսկոպոս մը չկար որ մեզ ձեռնադրէր: Պետութեան կողմէ ճանչցուած եպիսկոպոսներ համայնավար կուսակցութեան չփականացած որեւէ անձը չեն ձեռնադրէր: Ուստի մեր մէշէն տասը երիտասարդ հաւատացեալներ զացինք մարտիրոսի մահով նջած եպիսկոպոսի մը զերեզմանը: Մեզմէ երկուէր մեր ձեռները սիրմահարին վրայ դրինք: Միւսները մեր բոլորտիկը օրջանակ մը կազմեցին, ու միասնաբար աղօրեցինք որ Սբ. Հոգին մեզ ձեռնադրէ: Վստահ էինք թէ Յիսուսի խոցուուած ձեռներովը ձեռնադրուեցանք:

Ին կարծիքով այս երիտասարդին ձեռնադրութիւնը ընդունելի է Աստուծոյ առջեւ:

Այսպէս ձեռնադրուած՝ աստուածաբանական ուսումէ զուրկ՝ եւ յանախ Աստուածաօւնչը հազիւ նանցող մարդիկ են որ Քրիստոսի գործը յառաջ կը տանին:

Այսպէս էր նաեւ առաջին դարերու եկեղեցին; Քրիստոսի համար աշխարհը տակն ու վրայ ընողները ո՞ր աստուածաբանական նեմարանի մէջ կրրուած էին; Արդեօք բոլորն ալ կարդալ զիտէ՞ին: Եւ ո՞ւրկէ կրնային Աստուածաօւնչ զտնել: Աստուած կը խօսէր իրենց:

«Թաքուն» եկեղեցիի հաւատացեալներս տանար չունինք, բայց ո՞ր մէկ տանարի զմբէրը կը զերազանցէ երկնակամարի զեղեցկութիւնը զոր է կը դիտէինք պատամունքի համար անտաներու մէջ մեր հաւառուած պահուն: Երգեենին տեղ ունինք բոչուններու նոուղիւնը. խունկի փոխարէն՝ ծաղիկներու բոյրը: Եւ բանտէն նոր արձակուած մարտիրոսին ցնցոտին աւելի տպաւորիչ էր քան ժահանայական ուրջառը: Մոմերու փոխարէն ունինք լուսինն ու աստղերը զորոնք վառող ժամկոչները հրետակներն էին:

Այս եկեղեցիին զեղեցկութիւնը երբէք կարող չեն նկարազբել:

Ցանախ, զաղտնի պաօտամունքէ մը վերջ քրիստոնեանները կը ձերբակալուին եւ բանտ կառաջնորդուին: Հոն իրենց ձեռքերուն կապուած ըլրանները անոնք սիրով կը կրեն ինչպէս հարս մը պիտի կրէր իր սիրելինն ստացած մէկ զարդեկէնը: Բանտին մէջ չուրերը խաղաղ են: Հոն կ'ընդունին իր համբոյրը եւ ողջազուրում, ու պիտի չուզես բազաւոններու եւս փոխել տեղի: «Ճօմարտապէս ցնծացող քրիստոնեաններ տեսած եմ միմիան Աստուածաօւնչին» «Թաքուն» եկեղեցիին եւ բանտին մէջ:

«Թաքուն» եկեղեցին նեռուած է, բայց ունի նաեւ բարեկամներ — նոյնիսկ զաղտնի ստոիկանուրեան եւ պետական պատօնեաններուն մէջ: Երբեմն այս ծածուկ հաւատացեալները «Թաքուն» եկեղեցիին կը պատվանեն:

Վերջերս ուստական բերբերը զանգատեցան թէ «արտաքուստ ոչ-հաւատացեալ»ներու բիւր կ'անել. ըստ կուզեն թէ անհամար այլեր ու կիններ որոնք պետական պատօնեաններու շարքերէն էին (քարոզչուրեան եւ այլ նիւդերուն մէջ) թէպէտի արտաքուստ համայնավար՝ բայց ներքնասկս ծածուկ հաւատացեալներ էին ու անդամներ «Թաքուն» եկեղեցիին:

Համայնավար մամուլը երիտասարդուեիի մը մասին կ'ըսէ. «Քարոզչուրեան բաժինին պատկանող այս տիկինը զործէն ելլեւով տուն կերրար ու կը սպասէր որ իր ամուսինն ալ տուն դառնայ զործէն: Ընթալէ յետոյ ինք եւ ամուսինը իրենց օկնինին միւս յարկաբաժիններէն երկսեռ

Երիտասարդութիւնը՝ հրաւիրելով՝ ծածկաբար՝ Սր. Գրոց սերտողութիւն ու աղօրածողով կ'ընէին»: Ասոր նման դէպէեր հազարներով կը պատահին համայնավար աշխարհին մէջ, ուր այս գոյզին նման տասնեակ հազարաւոր «արտաքուստ ոչ-հաւատացեալ» ձեւացողներ կան: Ասոնք աւելի իմաստութիւն կը սեպեն չյաճախել < ցուցադրութեան> եկեղեցիները ուր դիտող աշէեր եւ ծանծաղ բարող մը կայ Աւետարանին: Ռւստի կը պահեն իրենց պատօնին հեղինակաւոր դիրքը, ու անկէ կը վկայէն Քրիստոսի համար լուր եւ ազդու կերպով:

«Թագուն», հաւատարիմ եկեղեցին ասոնց նման հազարաւոր անդամներ ունի այդպիսի տեղեր. Անոնք զաղտնի պատամունքներ կունենան մատաններու, ծեղնայարկերու, սենեակներու եւ խոնարի բնակարաններու մէջ:

Ռուսաստանի մէջ մանկամկրտութեան կամ չափահաներու մկրտութեան համար բեր ու դէմ տուած ապացոյցները ալ մէկը չի յիւեր: Հոն նախա-հազարամեայ կամ յետ-հազարամեայ վարդապետութեան հատեւողներ չկան: Մարզաքութիւնները մէկնելու կարող չեն եւ անոնց մասին բանավէն չեն ունենար, բայց ինձի յաճախ գարմանք կը պատճառէր թէ անոնք ինչպէս յաջողապէս Աստուծոյ գոյութիւնը կրնային փաստել անաստուածներուն: Անաստուածներուն սա պարզ պատասխանը կուտային: «Եթէ խննոյք մը հրաւիրուէիք ուր նոխ սեղան պատրաստուած է, պիտի հաւատայօիք թէ այդ համադամ նաևերը եփող մը չկայ: Բնուրիւնն ալ մեզի համար պատրաստուած խննոյք մըն է: Հոն ունին ոսկեխնձոր ու դեղձ, եւ խնձոր, ու կար եւ մեղք: Մարդկութեան համար ո՞վ պատրաստուած է այս բոլորը: Բնուրիւնը կոյր է. եթէ Աստուծոյ մը գոյութիւնը չէ բնդունիր, ինչպէս կրնաք բացատրել թէ կոյր բնուրիւնը յաջողած է պատրաստել նիւդ այն բաները որոնց պէտք ունինք, եւ առատօրէն ու բազմաւուսակ:»

Անոնք կրնան փաստել նաև թէ յախանական կեանք կայ: Անաստուածի մը հետ աղերսանով խօսող հաւատացեալի մը հանդիպեցայ որ կըսեր. «Ենքաղինք թէ մօրը ծոցին մէշ պատրաստուոյ սաղմին կրնայինք խօսիլ եւ ըսել թէ իր սաղմնային կեանի գրանք սատ կարն է, եւ անոր պիտի յաջորդէ իրական, երկայն կեանք մը: Ի՞նչ պիտի պատասխանէր սաղմը: Ան պիտի տար այն պատասխանը գոր դաւ անաստուածներդ մեզի կուտաք երք ձեզի վկայենք դրախտի եւ դժոխի մասին: Սազմը պիտի ըսեր թէ մօր ծոցին մէջ իր ապրած կեանը միակ կեանն է, եւ ատկէ գուրս ամէն ինչ կրօնական յիմարութիւն է: Բայց եթէ սազմը կարող ըլլար խորիելու, պիտի ըսեր ինքնիրեն. <Ահա բազուկներ> կ'անին վրաս, որոնց պէտք չունինք: Ինչո՞ւ

բազուկներ. հաւանօրէն գոյուրեան ապագայ մէկ օրշանին համար են անօնք, որպէս զի գործեն: Վրաս կանին սրունեներ ու ոտեր, բայց հոս գանոնն կուրծիս կողմը ծալլած բռնելու են: Ինչո՞ւ կանին այս սրունք ու ոտերը: Թերեւս լայն աշխարհ մը պիտի ելլեմ ուր բալել պէտք պիտի ըլլայ: Աչեր կը գոյանան, թէպէտեւ հոս օրջապատուած եմ բանձր խաւարով ու պէտք չունիմ անոնց: Ինչու՞ աշէր կունենամ, հաւանօրէն լոյսի եւ երանցներու աշխարհ մը պիտի յաջորդէ խաւարիս: «Ռւստի, երէ սաղմը իր անումին նկատմամբ խորերդածելու կարող ըլլար, մօրը արզանդէն դուրս կեանէի մը մասին պիտի զիտնար առանց տեսած ըլլալու այդ կեանքը: Նոյնպէս ալ մենք: Այնքան ատեն որ երիտասարդ ենք, ոյժ ունինք, բայց զայն ուղիղ կերպով գործածելու խելքը չունինք: Երբ, տարիներ անցնելով մենք զիտուրիւնով ու իմաստուրիւնով կանինք, ահա մեռելակարք կուզայ ու մեզ գերեզման կը փոխադրէ: Ի՞նչ հարկ կար զիտուրիւնով եւ իմաստուրիւնով զարգանալու երբ ալ պիտի չկարենանք օգտագործել զանոնք: Սաղմին վրայ ինչո՞ւ բազուկներ, սրունեներ ու աշէր կը գոյանան: Բոլորը զալիքին համար են: Մեզի համար պարզան նոյնն է հոս: Կը զարգանանք փորձառուրիւնով, զիտուրիւնով եւ իմաստուրիւնով զալիքին համար : Մենք կը պատրաստուինք ծառայելու մահուան յաջորդող բարձրագոյն մակարդակի վրայ:»

Համայնավարներու պատօնական վարդապետուրիւնն է թէ Յիսուս երբեք գոյուրիսն չէ ունեցած: «Թաքուն» եկեղեցիին գործիչները շատ դիւրաւ կը պատասխանեն ասոր.» Ի՞նչ է զրպանիդ մէջի թէրքը: Այսօրուան» թէ երէկուան Փրավուան է, հանիս տուր որ աշէէ անցընեն: Ա՛հ, Յօնուար 14, 1964. Երբէն» ի վեր 1964: Այն Մէկէն որ գոյուրիսն չունէր կամ որեւէ դեր չխաղաց: Կ'ըսես թէ Ան գոյուրիսն չէ ունեցած երբեք, բայց բուականդ իր ծնունդէն կը հաւուէս: Իրմէ առաջ ժամանակ զոյ էր. բայց երբ ինչ եկաւ մարդկուրեան անանկ բռնեցաւ որ անկէ առաջ եղած ամէն բան սին էր, եւ թէ Անօր զալովը սկսաւ իրական ժամանակը: Քու համայնավար օրաբերդ փաստ մըն է թէ Յիսուս առասպել մը չէ:»

Արեւմուտիքի մէջ բարօգիշներ կ'ենքաղըն որ եկեղեցի յանախողներուն ամէնն ալ քրիստոնէական հաւատէի զլիաւոր կէտէրուն օտւրջ համոզուած են, (անօռւած չեն): Բայց Երկարէ Վարագոյրին ետեւը բարօգիշներ իրենց նորադարձներուն կուտան շատ հաստատ եին, թէպէտեւ այս գործը ընելու պատրաստուրիւն չեն ունեցած:

«Թաքուն» եկեղեցիին ու պատօնական եկեղեցիին միջեւ որու բաժանող պատ մը չկայ. կարելի չէ որուել թէ քրիստոնէուրեան ամրացը եղաղ

«Թաքուն» եկեղեցին ուր կը վերջանայ եւ պատօնական եկեղեցին ուր կը սկսի: Անոնք միախառնուած են: Պատօնական եկեղեցիներու շատ մը հովիւներ իրենց զործին զուգնրաց թաքուն հոգեւոր զործ յառաջ կը տանին համայնավարներու իրենց համար որուած սահմաններէն շատ աւելի դուրս ելլելով:

Պատօնական եկեղեցին — համայնավարներու զործակցող եկեղեցին — երկայն պատմութիւն մը ունի:

Ան ծնունդ առաւ Ռուս ընկերվարական յեղափոխութեան սկսած ատեն: «Կենդանի եկեղեցին» անունով սկսուած այս շարժման զլուխը կը կենար Սերգիոս անուն քահանա:

Այն օրերուն «Կենդանի եկեղեցին»Մոսկովայի մէջ երապարակաւ այսպէս յայտարարեց. «Մեր նպատակը եկեղեցին վերականգնել չէ, այլ զայն ջնջել, եւ ամէն կրօնէ արմատախիլ ընել:» Խ'նչ զեղեցիկ ծրագիր եկեղեցիին համար:

Ամէն երկրի մէջ ալ նման Սերգիոսներ եղած են: Հունգարիայի Կարոլիկներուն մէջէն Հայր Պալողն էր.ինք եւ մի քանի բողոքական եկեղեցականներ օգնեցին համայնավարներուն մինչեւ որ ամբողջ երկիրը անոնց իշխանութեան տակ անցաւ:

Ռումանիաի մէջ համայնավարները իրենց յաջողութիւնը կը պարտին Օրբուտու քահանայ Պուրտուսիայի օգնութեան, որ նախին ֆաշիսր մը՝ լլալով իր նոր վարպետները — <կարմիրները> — հանեցնելու և անցեալը քաւելու համեր անոնցմէ աւելի <կարմիր> եղած էր: Այս քահանան համայնավար կառավարութեան նոր հիմնուելու առենք՝ Սովետ պէտական քարտուղար Վիսինսկիի հօֆ կայնած էր եւ զոհունակութեան ժպիտ մը ուներ դէմքին վրայ երբ պէտական քարտուղարը կը յայտարարէր. «Այս կառավարութիւնը երկրաւոր դրախտ մը պիտի կարուցանէ, ու ալ պէտք պիտի չանենանք երկնային դրախտի մը:»

Գալով Ռուսաստանի արքեպիսկոպոս Նիկոտիմի, սա ծանօթ իրողութիւն է թէ ան իր կառավարութեան իրը լրտես ծառայող մէկն է: Հազարապէս Տէրիալին, Ռուս Գաղնի ոստիկանութեան շարժերէն փախած մէկը, վկայեց թէ Նիկոտիմ իրենց զործակատարն էր:

Այս է կացութիւնը բոլոր յարանուանութիւններէն ներս: Ներկայիս Ռումանիայի Մկրտչականներուն պետք բռնի հօվիտ որուուեցաւ, եւ հօմարիտ քրիստոնեանարը մէրժուէցան: Ռուսաստանի Մկրտչական դէկավարները նոյն դիրէր բռնած են: Չարաբապահներու Ռումանիայի նախազարդ, Թաջիսի, ինձի յայտնեց թէ՝ իշխանութեան դէկը իրենց ձեռքը անցած օրէն սկսեալ

Թումանիայի զաղնի ոստիկանութեան ծառայած է իրը լրտես:

Փոխանակ բօլոր եկեղեցիներն ալ զցելու՝ (թէպէտեւ հազարաւորները գոցեցին), խօրամանկուրեամբ որուեցին քանի մը «նմոյշ» պատօնական եկեղեցիները բաց պահելու ու այդ կերպով դիտել, նանչնալ եկեղեցի եկող քրիստոնեաները, ու վերջապէս կործանել զիրենք ալ' եկեղեցիներն ալ: Եկեղեցին երեւոյքը պահելով կրնային զայն իրենց նպատակին ծառայեցնել եւ իրենց երկիրը այցելող օտարները խարել: Այս եկեղեցիներէն մէկն ալ ինձի տրամադրելու առաջարկ ըրին պայմանաւոր, իրբեւ հովիւ, եկեղեցիիս անդամներուն մասին տեղեկուրին տանի զանի ոստիկանուրեան: Կերեւոյ թէ արեւուտին մէջ օտառն վարժուած են. Սեւ եւ Ճերմակ միասնաբար ներկայացնելու, մէկու մը կամ ուրիշ մը հառւատայու միաժամանակ իմաստը առանց հասկնալու: Բայց «Թաքուն» եկեղեցին երբէմ չընդունիր «նմոյշի» համար պահուած բաց եկեղեցին որպէս փոխանակուրին: այն աւետարանցուրեան որ նպատակ մ'ունի, ազդու է, եւ ըլլալու է «ամէն արարածի» — երիտասարդուրինը ներառեալ:

Բայց պատօնական եկեղեցիներուն մէջ իրական հոգեւոր կեանք կայ ի հինուկս դաւանան դեկաֆարներու զործոնէուրեան: (Այս տպաւորուրիւնը տուծ են թէ Արեւուտին օտառ մը եկեղեցիներուն մէջ կացուրինը նոյն է ուր ժողովուրդը հաւատարիմ է հակառակ անոր որ վերին առաջնորդները չեն:

Օրրոտոքս արարողուրիւններ անփոփոխ մնացած են եւ ժողովուրդին սիրտը կը յագեցնեն, երէ նոյնիսկ քարոզներու մէջ համայնավարները փաղաքօն: Լուտերականներ, երիցականներ եւ ուրիշ բողոքական եկեղեցիներ հոգեւոր եին երգերը կ'երգեն: Նաեւ, լրաբեր քարոզիչներուն պատզամները պէտք է սուրբ զրային բան մը պարունակեն: Մարդիկ դարձի կուզան իրենց մատնիչ նանցած անծին ազդեցուրինով, ու զիտեն թէ իրենց դարձը զաղնի ոստիկանուրեան պիտի մատնէ, եւ պէտք է իրենց հաւատեց ծածկեն անկէ որ իր ապականած քարոզովը այդ հաւատէը արքնցուց իրեն մէջ: Այս մեծ երաշէն է Աստուծոյ, որուն մասին. Ղեւացուց ԺԱ. զլուխը կը զրէ այլաբանական լեզուով: «Բայց երէ անոնց դին ցանուելու սերմին մը վրայ իյնայ, մաքուր պիտի ըլլայն.»

Արդար զտնուելու համար պէտք է ըսել թէ պատօնական եկեղեցիի պատօնեաններուն ոչ ամէնը համայնավար են, ոչ ալ զիխաւոր եկեղեցականներուն ամէնը:

«Թագուն» եկեղեցիին անդամները օտառ երեւելի են պատօնական եկեղեցիին մէջ, (բացի մի քանիները որոնք ծածուկ մնալու ստիպուած են:)

Անոնք կը շահան ցուցնել թէ Քրիստոնէութիւնը տկար բան մը չէ, այլ մարտնչող հաւատք մը: Երբ Ռումանիայի Վլատիմիրէօրի վանքը զացելու համար զադի ոստիկաններ եկան (ինչպէս որ պատահեցաւ Ռուսաստանի օտանքը վայրէրու մէջ), օտանքուարութեան բաղդիեցան: Կարգ մը համայնավարներ կրօնէը արզիլել փորձելու ռնիրին համար իրենց կեանքը վրայ տուին:

Բայց պատօնական եկեղեցիներ հետզիետէ կը նուազին: Կասկածելի է որ ամբողջ Սովութ միութեան մէջ եինզ կամ վեց հազար եկեղեցի մնացած ըլլայ: (Միացեալ նահանգները նոյնչափ բնակչութեան համար ունին երեք հարիւր հազար եկեղեցի): Եւ «Եկեղեցի» կոչուածներն ալ փոքրիկ սենեակներ են եւ ոչ թէ այն ինչ որ կը խորիինք:

Օտար այցելուներ Մոսկովայի մէջ հաւատացեալներով խնողուած եկեղեցի մը կը տեսնեն, (այդ միակ Բողոքական եկեղեցին է Մոսկովայի) եւ դիտել կուտան թէ ի՞նչ ազատութիւն կայ հոն. «Նոյնիսկ եկեղեցիները կը յորդին,» կը տեղեկացրեն: Չեն կրնար տեսնել եօրը միլիոն հոգիի մէկ Բողոքական եկեղեցի յատկացնելու ողբերգութիւնը: Մէկ սենեակէ բաղկացող եկեղեցիներն ալ Սովութ Միութեան ժողովութիւնի 80%ին անմատչելի հեռաւորութիւններու վրայ կը գտնուին: Այդ բազմութիւնները կամ պէտք է անտեսուին եւ կամ բազուին եկեղեցույն կերպովը աւետարանել անոնց (Աւետարան պէտք է հասցընել) ծածուկ միջցոներով. ուրիշ ընտրութիւն չունին:

Երկրի մը մէջ համայնավարութիւնը ինչ շափով որ յառաջանայ նոյն շափով զադանի զործունէութեան պէտք է դիմէ եկեղեցին:

Երբ պատօնական եկեղեցիները փակուն անոնց տեղը կը գրաւեն հակակրօն կազմակերպութիւնները:

«Թաքուն» Եկեղեցին ինչպէս

«սնունդ կառնէ» անաստուած զրականութենէ.

Բայց «Թաքուն» Եկեղեցին զիտէ ասոնք եւս օգտագործել: Նախ, ան կը մեանի անաստուած զրականութիւնով, ինչպէս որ Եղիա կերակրուեցաւ ազուաններու կողմէ: Անաստուածները օտանք մեծ նարտարութիւն եւ եռանդ ցոյց կուտան Ս.Գրոց համարները ծաղրելու մէջ:

Անոնք երատարակեցին զիրքիք «Զաւետական Աստուածաւունչ» եւ «Հաւատացեալներու եւ Անհաւատներու Աստուածաւունչը» խորագրով: Հոն կը շահան ցուցնել թէ որդան անիմաստ են Ս.Գրոց համարները, եւ այս

իմաստելու համար մեծ բուռվ համարներ կը տպեն Աստուածառւնչէն: Ինչքան ուրախ էինք այս գործին համար: Քննադատուրիսները այնքան անտրամաբանական էին որ մշ մէկ ընթերցող լրջօրէն նկատի կառներ զանոնք: Բայց այդ զիրքէն միլիոնաւոր օրինակ տպուեցաւ — լի Ս. Գրոց հիանալիօրէն գեղեցիկ համարներսի, ևոզ չէ թէ համայնավարները զանոնք տպած ըլլան հեզօրէն: Դարեր առաջ հաւատաքննական ատեաններուն խարոյիի ցիցին կապելով այրելու տապարտած «հերետիկոսներուն» ծիծաղաւործ ձեւերով զգեստներ կը հազուեցնէին, որոնց վրայ զժոխվի կրակի բոցեր եւ դեւեր նկարուած կ'ըլլային: Այսպէս ալ Աստուածառւնչի համարները կը մնան հաւատարիմ երէ մէջբերում ընողը ըլլայ նոյնիսկ Սատանան:

Համայնավար երատարակչառունը շատ զոհ էր եր հազարաւոր նամակներ խնդրանք կը ներկայացնէին որ անաստուած այդ զիրքերը՝ որոնք Ս. Գրոց համարներու մէջբերում ունեին՝ վերստին տպուին որպէս զի կարենային ծաղրանքի նուր ընել զանոնք: Անոնք չէին զիտեր թէ այդ նամակները «Թագունք» նկեղեցին կուզային, որոնց համար կարելի չէր ուրիշ կերպավ Ս. Գիրքեր ձեռք ձգել:

Գիտէինք նաեւ անաստուածական հաւաքոյրներէն օգոստիլ: Համայնավարուրեան փրօֆէսոր մը ժաղովի մը մէջ ցուցուց թէ Յիսուս սոսկ կախարդ մըն էր: Այս փրօֆէսօրին առցեւ փարչ մը լեցուն ցուր կար: Մէջը փոսի մը նետեց ու ցուրը կարմիր գոյն առաւ: «ահա ամբողջ երաշքը Յիսուս իր քեւին մէջ պահած էր ասոր պէս փոսի մը, եւ յետոյ այնպէս ձեւացուց թէ ցուրը զինիի փոխած էր երաշալի կերպով մը: Բայց Յիսուսն աւելին կրնամ ընել ես, կրնամ զինին վերստին ցուրի փոխել,» բացարեց ան: յետոյ ուրիշ փոսի մը նետեց հեղուկին մէջ որ ներմկցաւ: Յետոյ ուրիշ փոսի մը՝ եւ ցուրը կարմիր գոյն առաւ:

Քրիստոնեայ մը ոտքի կայնելով ըսաւ, «ընկեր փրօֆէսօր, ձեր այս բանը ընելու կարողուրիւնը մեզ ապէցուց: Միայն կ'ուզէինք մէկ բան եւս խնդրել ձեզմէ. հանեցէն մի քիչ խմել ձեր զինիէն:» Փրօֆէսօրը պատասխանեց, «Այդ չեմ կրնար ընել: Փոսին բոյն մըն էր:» Քրիստոնեան ըսաւ: «Այս է ամբողջ տարբերութիւն ձեր եւ Յիսուսի միջեւ: Ան, իր զինիով ուրախուրիւն տուած էր մեզի երկու հազար տարիներէ ի վեր, մինչդեռ դուք մեզ կը բունաւորէ ձեր զինիով:» Քրիստոնեան բանտարկուեցաւ, բայց միջադէպին լուրը շատ հեռուներ հասաւ զօրացնելով հաւատիք:

Մենք տկար՝ փոսր Դաւիթներ ենք, բայց անաստուածուրեան Գողիարներէն

աւելի զօրաւոր ենք, որովհետեւ Աստուած մեր կողմն է: Ճշմարտութիւնը մեզի կը պատկանի:

Անգամ մը համայնավար դասախոս մը անաստուածութիւն կը բարոգեր: Գործարանին բոլոր աշխատաւորները՝ (որոնց մէջ շատ մը քրիստոնեայ հաւատացեալներ ալ կային) ստիպողաբար ներկայ պէտք է ըլլային: Բոլորն ալ լուր նստած՝ Աստուածոյ դէմ եւ Քրիստոսի հաւատալու անխելքութեան մասին փաստեր մտիկ կ'ընեին: Դասախոսը շարունակեց ապացուցանել թէ ոչ հոգեւոր աշխարհ, ոչ Աստուած, ոչ Քրիստոս, ոչ ալ հանդերձեալ կեանք կայ. թէ մարդ միայն նիւր է ու հոգի չունի: Կրկին ու կրկին սեւսեց թէ միայն նիւրը զոյուրիւն ունի:

Քրիստոնեայ մը ոտքի կայնելով բան մը խօսելու արտօնութիւն խնդրեց: Արտօնութիւն տրուեցաւ: Քրիստոնեան իր ծալաբոռը վերցնելով զետին նետեց: Քիչ մը կեցաւ ու արողին նայեցաւ: Ապա համայնավար դասախոսին մօտենալով ապտակ մը տուաւ անոր: Դասախոսը կատդեցաւ, եւ լուտանեներ բաֆելով ապտակողին հասցէին՝ կանչեց համայնավար ընկերներ որ քրիստոնեան ձերրակալեն: Եւ հարցուց անոր. «ինչպէս կը յանդգնիս ինձի ապտակ զարնել: Ինչ է պատճառը:»

Քրիստոնեան ըստ. «Ճիշդ իմա փաստեցիք որ դուք ստախոս մըն էք: Հսկի թէ ամէն ինչ նիւր է... եւ ուրիշ ոչինչ: Արոռը վերցնելով զետին նետեցի, ան ճշմարտապէս նիւր է. արոռը շրարկացաւ, ոն միայն նիւր է: Եթք ձեզի ապտակ մը տուի ձեր վրայ հակազդեցուրիւնը արօղինեն տարբեր էք: Նիւրը չի բարկանար, բայց դուք բարկացաք: Ուրեմն ընկեր փրօփէսէօր, դուք սիալած էք: Մարդ նիւրէ աւելի է: Մենք հոգեւոր էակներ ենք:»

Այս եւ նման շատ մը պարագաներուն «Թագուն» եկեղեցիին պարզ Քրիստոնեաները եերքած են շատ ինամենով պատրաստուած անաստուածական ապացոյցներ:

Բանտին մէջ քաղաքական սպան կուտօրէն ինձի հարցուց թէ որքա՞ն ատէն պիտի շարունակէի իմ անտրամարտանական կրօնէիս մէջ: Հսի իրեն, «եանդիպած եմ անհամար անաստուածներու որոնք իրենց մահուան անկողինին մէջ զղջում յայտնեցին անաստուած ըլլալնուն համար. եւ Քրիստոսի դիմեցին: Կրնա՞ս երեւակայել թէ Քրիստոնեայ մը մահուան ժամուն զղջայ Քրիստոնեայ եղած ըլլալուն, եւ Մարքսի ու Լէնինի աղաղակէ որ զինք ազատեն իր հաւատէին:» Ակսաւ ինդալ. եւ ըստ, «շատ վարպետ պատասխան:» Ես շարունակեցի. «Եթք երկրաշափ մը կամուրջ մը տինէ անոր տոկունութեան ապացոյց մը չէ որ կատու մը վրայէն կրցած է անցնիլ: Անոր

տոկունուրիւնը կը փաստուի երբ ոզգեկառք մը անցնի վրայէն: Լաւ օրերուն անաստուած ըլլալդ չի փաստեր թէ անաստուածուրիւնը նշմարիտ է: Մեծ տագնապներուն ատեն ան չի կրնար տոկալ:» Լենինի գիրքերէն ես իրեն օրինակներ բերի թէ Լենին՝ նոյնիկ Սովետական Միուրեան Վարչապետ ըլլալէ ետք՝ ինչն ալ աղօրած է երբ գործերը ծախող էին:

Մենք անվրդով ենք, ու կրնանք հանդարտօրէն սպասել դէպերու զարգացումին: Համայնավարներն են որ վրդոված են ու հակակրօն նոր պայմաններ կը բանան: Իրենց ընթացք կը հաստատէ Ա.Օգոստինոսի խօսքը, «Վրդոված է սիրուր մինչեւ Քու մէջդ հանգչի:»

Թէ ինչու նոյնիսկ համայնավարը կարելի է շահիլ

Երէ ազատ աշխարհի քրիստոնեաները օգնէք «Թաքուն» եկեղեցին, ան պիտի շահի համայնավարներուն սիրուը ու պիտի փոխէ աշխարհի կացուրիւնը: Պիտի շահի զանոնէ, ժանի որ համայնավար ըլլալ բնական չէ: Նոյնիսկ ուն մը կուզէ իր ոսկորին տէր ըլլալ: Համայնավարներուն սիրաը կը մըստանայ իրենց պարտադրուած դէրին դէմ, ու այն արտառուցուրիւններուն՝ որոնց հաւատալու ստիպուած են:

Երբ անհատ համայնավարներ կը պնդեն թէ նիւրը ամէն ինչ է. թէ մենք ափ մը ժիմիական նիւրերէ կը բազմանանք՝ որու համեմատուրիւններով բաղադրուած եւ թէ մեռնելէ յետոյ պիտի վերածուինք աղի ու հաներու, երիք էր որ մէկ հարցում ընկենք իրենց, ըսելով, «Ինչպէս կրնաք բացատրել շատ մը երկիրներու մէջ իրենց զաղափարին համար կեաներնին զոհ տուած համայնավարներու պարագան: Ափ մը ժիմիական նիւր կարո՞ղ է խտէալ ունենալ: <հաները> կրնան ուրիշներուն բարիքին համար իրենց անձերը զոհել:» Այս հարցումներուն պատասխան չունին:

Հապա վայրազուրիւնը: Մարդս վայրազ զազան մը ստեղծուեցաւ, ու չկրնար զազան մնալու շատ հանգուրծել: Այս տեսանք նացի դեկավարներու տապալումին, երբ անոնցմէ ոմանք անձնասպան եղան, մինչ ուրիշներ զղջալով խօստովանեցան իրենց զործած ոնիրները:

Համայնավար երկիրներու մէջ ընդհանրացած արբեցողուրիւնը դրական կողմ մը ունի: Անոր մէջ կը տեսնուի աւելի լայն կեանէի մը տենչը, զոր համայնավարուրիւնը տալու կարող չէ: Ռուս անհատը խորունկ՝ մեծահոգի ու առատաձեռն է: Համայնավարուրիւնը ծանծաղ, մակերեսային է: Ռուս անհատը կը փնտուի խորունկ կեանքը, ու զտնելով զայն որեւէ տեղ՝ կը փնտուէ

սգելից ըմպելիքի մէջ: Ալֆոլամոլուրեան անձնատուր ըլլալով իր սարսափն ու ատելուրինը կարտայայտէ հանդէպ այն զազանային ու խամբուսիկ կեանեին գոր ստիպուած է ապրելու: Մի ժանի վայրկեաններ ալֆոլը զինք կազատ ինչպէս նշարտուրինը յաւէտ պիտի ազատէր երէ ինք զիտնար:

Պուէրեսի մէջ, Ռուսական գրաւման օրջանին անզամ մը զօրաւոր մղում ունեցայ զինետուն մը մտնելու: Տիկինս ալ կանչեցի որ ինծի ընկերանայ: Եթի ներս մտայ տեսայ Ռուս երամանատար մը որ երացանը ձեռէին՝ ամէնուն ալ կը սպառանար եւ կը պահանջէր աւելի ըմպելիք: Շատ արբեցած ըլլալուն համար մերժուած էր: Մարդիկ ներսը խունապի մատնուած էին: Մօտեցայ զինեպանին որ զիս կը նանչնար, եւ խնդրեցի իրմէ որ երամանատարին նորէն ալֆոլ տայ, եւ խոստացայ որ անոր բովը նստելով զինք կը հանդարտեցնեմ: Գինիի օհուերը իրարու յաջորդելու սկսան մեր սեղանին վրայ ուր երեք գաւար կար: Հրամանատարը միւստ հաղաքավարուրեամբ երեն ալ կը լեցնէր եւ...երեն ալ ինք կը կոնծէր: Տիկինս եւ ես չխնեցինք: Թէպէտեւ շատ արբեցած էր, սակայն միտքը կը զորձէր: Ալֆոլի վարժուած էր: Իրեն խոսեցայ Քրիստոսի մասին ու անսպասելի ոււշադրուրեամբ մտիկ ըրաւ:

Վերջաւորուրեան ըստ. «Հիմա դուն ինծի ըսիր թէ դուն ով ևս, ես ալ ժեզի պատմեմ թէ ես ով եմ: Ես օրրուուս ժահանայ մըն եմ որ հաւատէը ուրացողներուն առաջինը եղայ եթի Սրալինի օրով մեծ հալածանքը սկսաւ: Գիւղէ զիւղ օրջելով կը դասախոսէի թէ Աստուած չկայ, եւ որպէս ժահանայ ալ խարերայ մը եղած էի. <Ես խարերայ մըն եմ՝ ինչպէս բոլոր եկեղեցականները> ըսի ամէնուն: Ցոյց տուած ցերմեռանդուրեանս համար շատ զնահատուեցայ եւ զաղինի ոստիկանուրեան սպայ կարգուեցայ: Այս ձեսէերովս Տրիստոնեանները շարշարելով սպաննելուս պատիժը հասաւ ինծի: Որով ըրածներս մոռնալու համար ըմպելիքի անձնատուր եղայ: Բայց օգուտ չունեցաւ:»

Շատ համայնավարներ անձնասպան կը լլան: Անձնասպան եղան իրենց մեծազոյն բանաստեղծներէն էսսէնին եւ Մայակովսի: Նոյնպէս մեռաւ իրենց մեծ հեղինակը Ֆատիկը: Հազիւ աւարտած էր իր զրած «Երջանկուրին» վեպը ուր կը նկարազրէ թէ երջանկուրինը կը կայանայ համայնավարուրեան համար անդուլ աշխատելու մէջ: Ինչն ալ այս զաղափարով այնքան երջանիկ կը սզար որ՝ հազիւ թէ լրացուց վեպը՝ անձնասպան եղաւ: Այսպիսի մեծ սուս մը կլլել իր հոգիին համար անհնար եղաւ: Ճօֆէ, եւ Թօմին ձարականուրեան դէմ պայմարող մեծ համայնավար դեկափար ու մարտիկներ էին, բայց չկրցան

հանդուրժել համայնավարութեան իրական դիմագիծը տեսնելու, և անձնասպանութիւնով վերջ տուին իրենց կեանքին:

Համայնավարները ապերջանիկ են: Ապերջանիկ են նոյնիսկ իրենց մեծ տիերարոբները: Որքան ապերջանիկ էր Սրալին: Իր բռլոր նախկին ընկերները սպաննելէ յետոյ՝ միւստ բունաւորուելու կամ սպաննուելու վախը ուներ: Ուրը նեշարան ունէր որոնք զրամատունի զրամարկի պէս կը կդպուէին: Ուրեւ զիւեր կարելի չէր զիտնալ թէ այդ նեշարաններէն որ մէկուն մէջ կը բնանար: Ուրեւ նաւ բերանը ղենելէ առաջ եփող խոհարարին կը կերցնէր իր ներկայութեան: Համայնավարութիւնը ոչ մէկը կերջակացնէ, ոչ իսկ իր տիերարոբները: Անոնք Քրիստոսի պէտք ունին:

Համայնավարութիւնը տապալելով ոչ միայն իրենց զոհերը՝ այլ զիրենք ալ ազատած պիտի ըլլանեն:

«Թաքուն» եկեղեցին ստրկացուած ժողովուրդի մը ամէնախորունկ պէտքերը ունի: Օգնենք իրենց:

«Թաքուն» եկեղեցիին յատկանուական, կերպարը իր հաւատքին անկեղծութիւնն է:

Հոգեւոր զործիչ մը՝ որ իր ինքնուրիւնը ծածկելու համար ծօրնի զրչանունը կը զործածէ՝ իր զիրքին մէջ Աստուծոյ «Թաքուն» եկեղեցիին կեանէն եւտեւեալ դրուազը կը յիշէ. —

Ռուս բանակի հրամանատարներէն մին Հունգարիայի մէջ հոգեւոր պատօնեայի մը ներկայանալով առանձին տեսակցուրիւն կը խնդրէ: Սպան տու երիտասարդ ու յանդուցն էր, ու նուանողի բարդոյր ուներ: Եկեղեցականը խորհրդակցութեան պատիկ սենեակ մը առաջնորդեց զայն, դուռը զոցեց ու պատէն կախուած խաչին նայելով զլուխը մի ժիշ հակեց: «Գիտե՞ս,» ըսաւ սպան պատօնէին, «թէ այդ բանը սուտ մըն է, պարզ խարկութիւն մը զոր կրօնաւորներդ կը զործածէք մոլորցնելու համար աղքատ ժողովուրդը որպէս զի հարուստները զանոնի դիրավ տգէտ պահել կարենան: Հիմա որ մինակ ենք, եկար, խոստովանէ ինձի թէ Թիսուս Քրիստոսի Աստուծոյ Որդին ըլլալը երբեք ընդունած չէիր:»

Հոգեւոր պատօնեան ժպտեցաւ, «բայց, խեղն երիտասարդս, անտուն կը հաւատամ, նոմարիտ է:»

«Զեմ ուզեր որ այս խաղերը ինձի ալ խաղաս», բացազանչեց իրամանատարը, «Այս բանը շատ լուրջ է, եւ վրաս չխնդաս:» Այս ըսելով իր ատրճանակը հանեց ու պատօնէին կուրծին մօտ բռնեց. «Եթէ չընդունիս թէ այդ սուտ մըն է, պիտի կրակեմ» ըսաւ զինուորականը:

«Ձեր առաջարկը չեմ կրնար ընդունիլ, որովհետեւ սիտակ չէ: Մեր Տերը իրապէս ու նօմարտապէս Որդի Աստուծոյ է», ըստ կրօնակրք:

Համայնավարը զետին նետեց իր առբնանակը ու ողջագուրեց Աստուծոյ Մարդը արտասուլալից աշխերով:

«Ճշմարիտ է» բացազնչեց ան. «Նօմարիտ է, ես ալ այնպէս կը հաւատամ, բայց վստահ չէի թէ մարդիկ այս հաւատքին համար մեռնելու յօժար էին մինչեւ որ անձամբ տեսայ. Ահ, մօրիհակալ եմ մեզմէ. հաւատք գորացուցիր: Հիմա ալ կրնամ մեռնիլ Քրիստոսի համար: Դուն ինձի ցոյց տուիր նամբան».

Գիտեմ նաև նման պարագաներ: Եթե Ռուսերը Ռումանիան զրաւեցին, երկու ուսու զինուորներ՝ զէնքը ձեռին եկեղեցի մը մտան եւ ըսին, «Մենք չենք հաւատար ձեր կրօնին, անանք որ իրենց հաւատքը եխմայ չեն բողոք անմիջապէս պիտի զնդակահարուին: Անոնք որ կուրանան իրենց հաւատքը՝ անցնին աջ կողմը»: Մի ժանի եռզի աջ կողմը անցան: Ասոնց երամայուեցաւ եկեղեցին ելլենով տուն երրալ. ու իրենց կեանին համար փախան անոնք: Ռուսերը՝ եթե ներսը մնացող Քրիստոնեաները առանձին էին, ողջագուրուեցան բոլորին հետ ու յայտնեցին թէ իրենք ալ Քրիստոնեայ ըլլալով հաղորդակցուրիւն ունենալ ուզած էին, եւ միմիայն անոնց հետ որոնք նօմարտուրեան համար մեռնելու յօժարուրիւնը ունեին:

Անա այսպիսի մարդիկ Աւետարանի համար կը պայմարին մեր Երկիրներուն մէջ: Ասոնք են նաև ազատուրեան համար պայմարողները:

Արեւմուտքի Քրիստոնեաներուն տուներէն ներս երբեմն ժամեր կը տրուին աշխարհիկ երածատուրիւն ունինդրէլու: Մեր տուներուն մէջ ալ բարձրածայն նուազ կը լսուի բայց մեր Աւետարանի խօսակցուրիւններն ու զաղնի զործունեուրիւնները դրացիներէն պահելու համար է, որպէս զի լրտեսուրիւն չընեն ոստիկանուրեան:

Մեր հաւատացեալները ինչպէս կը ցնզան եթե Արեւմուտքէն լուրջ Քրիստոնեայ մը հազուադիկ այցելուրիւն մը տայ իրենց:

Այս տողերը զրոյը լոկ անհօան մարդ մըն է: Բայց ծայնն է այն ամէնուն որոնց ծայնը անլսելի է. անոնց՝ որոնց բերանակապ դրուած է եւ որոնց դարը երբեք ներկայացուած չէ. Արեւմուտքի մէջ: Յանոն անոնց կը խնդրեմ կատարեալ լրջուրիւնով հաւատի ու արդար նկատողուրեան նիւր ընել Քրիստոնեական հարցերը: Յանոն անոնց կը խնդրեմ ձեր աղօքները եւ ձեր զործնական օժանդակուրիւնը համայնավար Երկիրներու մէջ տառապող հաւատարիմ «Թաքուն» եկեղեցին համար:

Անօուստ պիտի շահինք համայնավարները, Առաջին ժամի որ Աստուած մեր կողմն է:

Երկրորդ՝ ժամի որ մեր պատգամը սրտերուն ամենախորունկ պէտքերուն համապատասխան է:

Կարգ մը համայնավարներ որոնք նացիական բանտերու մէջ զտնուած էին, ինձի խոստովանեցան թէ նեղութեան ատեն աղօրած են: Տեսած եմ նոյնիսկ համայնավար սպաններ որոնք մահուան ժամուն ՀՅԱՆԱ, ՅԻՄՈՒՆՐԱՆԿ աշէրնին փակեցին:

Պիտի շահինք, ժամի որ մեր ժողովուրդին ամրող ճշակուրային ժառանգուրիւնը մեր կողմն է: Ռուսերը կրնան արդի բրիտոններու բոլոր զրուրիւնները արգիլել. Բայց մենք ունինք Թոլսորյի եւ Տօրոյիէվսիի զիրերը, ու մարդիկ կրնան եռն զտնել Քրիստոսի լոյսը: Կէօրէյի զրականուրիւնը նոյն դերը կը կատարէ արեւելեան Գերմանիոյ մէջ, Միենթիէվիշինը Փոլոնիայի մէջ եւայլ: Սատովկանու Ռուսանիայի մեծազոյն զրողն էր: Համայնավարները իր «Սուրբերու կեանքը» կը երատարակցին «Սուրբերու Առասպեկլը» խորագրով: Բայց այդ անունով ալ սուրբերուն օրինակը ներշնչում է կարդացողին: Ռաֆայէլի, Միքայէլ Անժէլոյի եւ Լէօնարտո Տավինչիի զործերուն վերարտադրուրիւնները չեն կրնար գեղարուեստի պատմութենէն չնշել: Այդ պատկերները Քրիստոսի մասին կը խօսին:

Երբ համայնավարի մը հետ խօսիմ Քրիստոսի մասին իր հոգին ամէնախորունկ պէտքերը ինձի դաշնակից են, ինձի կ'օգնեն: Իր մեծազոյն դժուարուրիւնը իմ ապացոյցներուս պատասխան զտնել չէ, այլ ինձի հաւանուրիւն տուող իր խիղճը լուցնելն է:

Անձամբ կը նանցնամ Մարքսիզմի Փրօֆէսէօրներ որոնք անաստուածուրեան վրայ դասախոսելէ առաջ Աստուծոյ աղօրած են որ Ան իրենց օգնէ այդ գործին յաջողուրեան համար: Գիտեմ համայնավարներ որոնք հեռաւոր անկիւն մը գումարուող հոգեւոր ժողովի զացած են: Բնոնւելու պարագային ստած են ըսելով թէ զաղնի ժողովի ներկայ եղած չեն: Ցեսոյ արցունենով զղացած են որ հաւատէին հաւատարիմ մնալու հաջուրիւնը չեն ունեցած, հաւատէր որ զիրենք աղօրատեղի երբալու մղած էր: Անոնք ալ մարդ են:

Երբ անձ մը հաւատալու կը սկսի — նոյնիսկ նախնական կերպով — այդ հաւատէր կը զարգանայ ու կ'անի: Ու մենք վստահ ենք թէ ան պիտի

յաղրանակէ, բանի որ փորձառաբար զիտենք թէ ինչպէս «Թաքուն» եկեղեցին այդ յաղրանակին վկան եղած է յանախ:

Համայնավարները Քրիստոսի սիրոյն առարկան են, ու կրնան եւ պէտք է շահուին Քրիստոսի: Անոնք կրնան շահուիլ միայն երկարէ վարագոյրին ետեւը գոյուրիւն ունեցող «Թաքուն» եկեղեցիին միջոցով: Անոր բոլոր մարդոց հոգիներուն փրկուրեան համար Յիսուսի սրտին իդը կուզէ զոհացնել՝ հարկ է որ «Թաքուն» եկեղեցիին զործունէուրիւնը բաջալերէ անոնց ձեռք երկարելով:

Յիսուս ըստ. «Բոլոր ազգերուն սորվեցուցէ:» Երբեք չըսաւ թէ երկարէ վարագոյրին առցեւ կանգ առնենք: Աստուծոյ՝ ու Քրիստոսի մեծ հրամանին հաւատարիմ ըլլալ կը նօանակէ հասնիլ նաեւ երկարէ վարագոյրէն ալ անդին — համայնավարուրեան լուծին տակ ստրկացածներուն — մարդկուրեան մէկ երրորդին:

Անոնց կարելի է հասնիլ զործակցելով «Թաքուն» եկեղեցիին հետ որ արդէն հոն է.

«Թաքուն» եկեղեցին կը բաղկանայ երեք խումբերէ

**Ա. Խովիւներ եւ հոգեւոր պատոնեաներ՝ որոնք
համայնավարներու կողմէ մերժուած են.**

Համայնավար երկիրներու մէջ «Թաքուն» եկեղեցին կազմուած է երեք խումբերէ: Առաջին խումբին կը պատկանին հազարաւոր նախկին հովիւներ եւ բարողիչներ որոնք՝ չյօժարելով Աւետարանը խարդախել՝ իրենց եկեղեցիներէն դուրս ծգուած, ու իրենց հօտերէն հեռացուած են: Անոնցմէ շատերը իրենց հաւատէին համար տարիներով բանտարկուած են ու չարշարաններ բաւած: Բանտէն ազատ արձակուած՝ փուրով իրենց պատօնը ստանձնած են, ծածկաբար եւ արդիւնաւոր զօրծ կատարելով «Թաքուն» եկեղեցիի մէջ: Թէպէտեւ համայնավարները զոցած էին անոնց եկեղեցիները, կամ աւելի «վստահելի» բարողիչներով փոխարինած էին զիրենք՝ անոնք իրենց հովուական պատօնը կ'նեն աւելի ազդուօրէն բան երբեք, ծառայելով «Թաքուն» եկեղեցիին՝ յարդանցներու, ծեղնայարկերու, ստորերկեայ յարկերու, եւ զիւերները՝ չոր խոտի արտերուն մէջ, եւ կամ ուր որ հաւատացեալները բանաբար կը ժողվուէին: Այս մարդիկ «կենաչանի մարտիրոսներ» են որոնք պիտի չդադրին զործելէ ինքիններին վերստին ձերքակալուելու եւ խուսանզուելու վտանգին ենքարկելով:

Երկրորդ՝ Աշխարհականներու Եկեղեցին

«Թագուն» եկեղեցին կազմող երկրորդ խումբը նուիրուած աշխարհական այրերու եւ կիններու մեծարի քանակն է: Սա պէտք է հասկցուի թէ ըլլայ Ռուսաստանի՝ ըլլայ Զինաստանի մէջ անուանական, բոյլ, զաղչ քրիստոնեայ չկայ: Քրիստոնեաներուն վճարած զինը շատ բարձր է: Յիշութէլիք յաջորդ կէտը սա է թէ հալածանէլ միւս լաւագոյն քրիստոնեաներ — վկայող քրիստոնեաներ, հոգիներ շահող քրիստոնեաներ — յառաջ բէրածէ: Համայնավար հալածանէին հակազդող արդիւնքն են նուիրուած, լուրջ քրիստոնեաներ որոնց նմանը հազուագիւտ է ազատ երկիրներու մէջ: Ասոնք չեն կարող ըմբռնել թէ մէկը ինչպէս կրնայ քրիստոնեայ ըլլալ ու իր հանդիպած իւրաքանչիւր հոգին շահելու ցանկայ:

Ռուսական բանակի բերրը՝ «Կարմիր Աստղը» յարցակեցաւ Ռուս քրիստոնեաներուն վրայ, ըսելով, «Քրիստոսը պատողները կուզեն իրենց անկուտս նիրանները դնել ամեն ոքի վրայ:» Բայց անոնց փայլուն քրիստոնեական կեաննը իրենց զիւղակից կամ դրացի եղողներուն սէրն ու յարզաննը կը շահի: Որեւէ զիւղի կամ բաղաքի մէջ քրիստոնեաները ամենէն աւելի սիրուած անձերն են: Երբ մայր մը հիւանդուրեան պատճառաւ անկարող է զաւակներուն նայելու, քրիստոնեայ մայր մըն է որ օգնուրեան կը հասնի: Երբ մարդ մը այնքան անհանգիստ է որ անկարող է կրակ շինելու փայտը նեղեն, քրիստոնեայ եղրայր մը այդ զործը կը լրացնէ: Անոնք իրենց քրիստոնեուրիւնը «կ'ապրին», եւ երբ վկայելու սկսին մարդիկ կ'ընեն ու կը հաւատան, որովհետեւ անոնց կեանքին մէջ Քրիստոսը տեսան: Եկեղեցիներու մէջ հրապարակաւ խօսելու արտօնութիւնը միայն պէտուրեան որուած ժարողիչներու տրուած ըլլալով՝ համայնավար աշխարհին բոլոր անկիւններուն մէջ հոգիներ շահելու զործը յառաջ կը տարուի միլիոնաւոր շերմեռանդ՝ նուիրուած քրիստոնեաներու կօղմէ, որոնք կը վկայեն ու կը ժարողեն պազարներու մէջ, զիւղի շրիանին զլուխը, ուր որ երրան: Համայնավար բերբերը կը խոստովանին թէ քրիստոնեայ մսավաճաններ հոգեւոր բերրիկներ կը զետեղեն մսի ծրարին մէջ: Համայնավար մամուլը կը յայտնէ թէ համայնավարական իրատարակչատուններու մէջ բարձր պատօնի վրայ եղող քրիստոնեաներ՝ տպարանի զործը դարձեցնելէ յետոյ՝ զիւրով ներս կը սպրդին ու զաղնի կերպով հազարաւոր քրիստոնեական բերբիկներ կը տպեն, ու արեւածագէն առաջ տպարանը զօցելով կը հեռանան: Նմանադէն

կ'ընդունին թէ Մոսկվայի մէջ քրիստոնեայ ճանուկներ Աւետարաններ ստացած են «տեղէ մը», եւ յետոյ անոնցմէ հատուածներ ընդօրինակած են: Այս ձեռագիր մասերը դպրոցի պահարանին մէջ ուսուցիչներուն կախած վերաբուներուն զրպաններուն մէջ կը զետեղեն: Աշխարհական այրերու եւ կիներու այս մեծարի խումբը՝ զօրաւոր, ազդու, հոգիներ շահող միսինարական ոյժ մըն է՝ գործօն իւրաքանչիւր համայնավար երկիր մէջ:

Համայնավար Քուպայի մէջ, կ'ըսեն նախկին միսինարներ, «Թաքուն» եկեղեցի մը կազմուած է աշխարհականներու շանելով, քանի որ հաւատարին եովիները ձերբակալուած կամ հալածուած են, ու փոխարինուած համայնավար «հոգեւոր պատօնեաններով»:

Աշխարհական եկեղեցի այս միլինաւոր նուիրուած, անկեղծ ու չերմեռանդ հաւատացեալները մաքրուած են հալածանի այն կրակով որ զանոնք պիտի ոչնչացնէր ըստ համայնավարներու ակնկալութեան.

Երրորդ պատօնական հովիւներ եւ հոգեւոր պատօնեաններ որոնք չեն լուր ու հակակուի տակ չեն կրնար առնուիլ.

«Թաքուն» եկեղեցին երրորդ կենսական մասը կը բաղկանայ՝ լեզուն սանձուած ու վկայութիւնը լուցուած՝ պատօնական «եկեղեցիներուն» ծառայող հաւատարին եավիւներու փաղանգէն:

«Թաքուն» եկեղեցին պատօնական եկեղեցին բոլորովին անշատուած եկեղեցի մը չէ: Շատ մը համայնավար երկիրներու մէջ՝ ինչպէս Եռկոսլավիա, Փոլոնիա եւ Հունգարիա՝ պատօնական եկեղեցիի հովիւներէն շատերը ծածկաբար կը զործեն «Թաքուն» եկեղեցին մէջ: Կարգ մը երկիրներու մէջ միախառնուած են: Այս հովիւներուն արտօնութիւն չկայ իրենց տրամադրուած մէկ փոքր սենեկակէ բաղկացող եկեղեցիներէն դուրս Քրիստոսի մասին խօսիլ: Արտօնուած՝ չեն մանուկներու կամ երիտասարդներու ժողովներ սարքել: Հաւատացեալ չեղողներ պատամունի զալու կը վախնան: Հովիւներ արտօնուած չեն իրենց ժողովուրդի եիւանդներուն տունը երրալով աղօրել անոնց համար: Ամէն՝ կողմէ համայնավար կանոններով կաշկանդուած են ու իրենց «եկեղեցիի» մը հովիւ ըլլալը զրերէ անիմաստ է: Շատ յանախ այս հովիւները այնպէս հակակուի տակ կ'առնուին որ՝ «կրօնէի պատութիւն» կոչուածը պարզ ծաղրանք նկատելով՝ բաշաբար իրենց ազատութիւնը վտանգի տակ կը դնեն ու իրենց պատօնին զուզենքաց զաղնի հոգեւոր գործ յառաջ կը տանին աննկատ բողլով համայնավար բոլոր սեղմումները: Այս հովիւները

ծածուկ հոգեւոր ծառայութիւն կը մատուցանեն մանուկներուն եւ երիտասարդներուն: Թաքնաբար աւետարանչութիւն կ'ընեն հաւատացեալներուն տուներուն՝ եւ ստորերկեայ յարկերուն մէջ: Մածկաբար կապահովեն հոգեւոր զրականութիւն ու կը բաշխեն անօրի հոգիներու: Իրենց ուրբ գտնուող ամէն անձի հոգեւոր սնունդ կը շամբեն ծածկաբար՝ անտեսելով բոլոր համայնակար սեղմումները, նոյնիսկ իզին յրենց ազատութեան:

Առերեւոյրվ իլու եւ հնագանդ՝ ծածուկ միջոցներով կը տարածեն Աստուծոյ խօսք իրենց կեանեն իսկ վտանգի տակ դնելով: Այսպէս զործունէութիւն ցոյց տուող շատ մը անձեր վերջերս ձերբակալուեցան Ռուսաստանի մէջ, ու քանի մը տարուայ բանտարկութեան դատապարտուեցան:

«Թախուն» եկեղեցիին կենսական երրորդ մասը կը կազմեն ասոնք:

Նախկին հովիւներ՝ համայնավարներու կողմէ պատօնազրկուած ու հալածուած, աշխարհականներու եկեղեցին. պատօնական հովիւներ որոնք ծածուկ միջոցներով ընդարձակ հովուական զործ յարաջ կը տանին իրենց որուուած սահմանները անցնելով. այս անէնը կը զործեն Գաղտնի Եկեղեցիին մէջ: Ու Գաղտնի եկեղեցին պիտի տեւէ մինչեւ որ համայնավարութիւնը պարտուի: Մի քանի երկիրներու մէջ երեք խումբերէն մին աւելի զործունեայ է քան միւսը, բայց բոլորն ալ հոն կը գտնուին ու Քրիստոսի համար կաշխատին մեծ վտանգներու ենրարկելով ինքիններին:

Մարդ մը կար որ համայնավար երկիրներ յանախ կը նամբորդէր, եւ կրօնական հարցերով հետաքրքրուած էր, իր նամբորդութիւններէն վերացարձին զրեց թէ երբեք հանդիպած չէր «Թախուն» եկեղեցիի մը: Այս կը ննանի կեղրոնական Ափրիկէի մէջ նամբորդելով՝ (ուր յետամնաց ցեղախումբեր կը բնակին) սապէս հետեւցնելու. «Լման հետազոտած ու հարցուփործ ըրած եմ թէ այդցեղերը արձակ կը խօսէ՞ին, եւ ինձի պատասխաննեցին թէ արձակ խօսիլ չէին զիտեր.» Իրականութիւնն այս է թէ բոլորն ալ արձակ ձեւով կը խօսին առանց զիտնալու թէ խօսած ձեւերնին արձակ էր:

Առաջին մի քանի տասնեակ տարիներուն Քրիստոնեաները չէին զիտեր թէ Քրիստոնեայ են: Երեք իրենց հարցնէինք իրենց կրօնը, պիտի ըսէին թէ երեայ են, Խսրայէլացի, Յիսուսը իրը Մեսիա ընդունող ներ, Եղբայրներ, սուրբներ,

Աստուծոյ գաւակներ են: «Քրիստոնեայ» անունը իրենց տրուեցաւ աւելի վերջը, առաջին անգամ ըլլալով Անտիոքի մէջ:

Լուտերի հետեւորդներէն ո՞չ մէկը զիտէր թէ ինք Լուտերական մըն է: Անձամբ Լուտեր ինքն ալ բողոքեց այս յորջորջումի դէմ:

«Թաքուն» եկեղեցի անունը համայնավարներուն, եւ Արեւելի կրօնական կացուրեան հետազօտիչ արեւմուտցիներուն՝ բոլոր համայնավար երկիրներու մէջ ինքնառուխօրէն յառաջ եկած զաղնի հօգեւոր կազմակերպուրեան տուած անունն է. «Թաքուն» եկեղեցիին անդամները իրենց կազմակերպուրիւնը այդ անունով չեն կոչւր, բայց ինքզինենին կը կոչեն Քրիստոնեաներ, հաւատացեալներ, Աստուծոյ գաւակներ: Իրենց գործը ծածկաբար յառաջ կը տանին, ծածուկ ժողովներ կ'ընեն, Աւետարանը կը տարածեն զաղնի կերպերով՝ հաւաքուելով ի ներկայուրեան երբեմն այն օտարներուն՝ որոնք կը պնդեն թէ «Թաքուն» եկեղեցին չեն տեսած:

Այդ անունը հակառակորդի կողմէ տրուած յարմար անուն մըն է, որ սիրով կը տրուի նաեւ դուրսիններուն կողմէ այս սէանչելի զաղնի կազմակերպուրեան:

Արեւմտեան երկիրներու մէջ կրնաս տարիներ նամբորդել ու երբեք շահանդիպիլ Սովետ լրտեսական ցանցին. այդ չի նաևնակեր թէ այդպիսի լրտեսական ցանց մը գոյուրիւն չունի: Բայց այնքան ապօւս չէ որ ինքզին յայտնէ հետաքրքիր նամբորդներու:

Յաջորդ զլուխը պիտի յատկացնեմ Սովետ մամուլէն ժաղուած մէջբերումներու որոնք կը փաստեն թէ բազ «Թաքուն» եկեղեցին գոյուրիւն ունի եւ թէ ան հետզհետաէ մեծ կարեւորուրիւն կը ստանայ:

Գլուխ Զ.

Սովետ բանակի՝ եւ համայնավար Ռումանիայի մէջ Քրիստոսի պատզանը ծածկաբար տարածելու մէր անճնական փորձառուրիւնը պատմեցի:

Նաեւ ձեզի կոչ ըրի որ Քրիստոսը համայնավարներուն ժարոգելու գործին մէջ օգնէք ինչպէս նաեւ անոնց կողմէ ննուած ժողովուրդներուն:

Հրած կոչ «Երազային» եւ «անզործադրելօի» կը գտնէք:

Այն գործնական է:

«Թաքուն» եկեղեցին եիմա գոյուրիւն ունի^o Ռուսաստան, եւ ուրիշ երկիրներու մէջ: Գաղնի գործունէուրիւն դեռ եիմա կարելի^o է հոն:

Այս հարցումներուն կրնանք պատասխանել շատ բարի լուրեր տալով:

Համայնավարները իրենց իշխանուրեան հաստածան յիսնամեայ յորելեանը կը տօնեն: Բայց իրենց յաղբանակը պարտուրիւն մըն է: Շահողը

Քրիստոնէութիւնն է եւ ոչ թէ համայնավարութիւնը: Սովետ մամուլը՝ զոր մեր կազմակերպութիւնը ուսի ուսով կը բնեն՝ լի է «Թաքուն» եկեղեցին մասին տրուած տեղեկութիւններով: Առաջին անգամ ըլլալով եկեղեցին այնքան զօրաւոր կը սպայ որ իր զործը կէս պատօնական ձեւի տակ յառաջ կը տանի, վախ ազդելով համայնավարներուն: Ուրիշ աղքիւրներէ մեր քաղած լուրերը կը հաստատեն Սովետ մամուլին տուած տեղեկութիւնները:

Ցիսեցէք որ «Թաքուն» եկեղեցին կը նմանի սասալենի մը որուն մեծ մասը ջուրի մակերեսէն վար՝ ու միայն փոքր մէկ մասը վեր է եւ տեսանելի:

Հետեւեալ էջերուն մէջ կուտամ ամենակարեւոր լուրերու կարճ ամփոփում մը:

Սառնալենի Գագարը 1966. Նոյեմբեր 7ին, Սուհումիի մէջ (Կովկաս) «Թաքուն» եկեղեցին սատ մեծ բացօղեայ ժողով մը ունեցաւ: Ապաշխարութեան իրաւէրին վրայ ժարասուն եւ եօրը երիտասարդներ Քրիստոսը ընդունեցին ու տեղւոյն վրայ մկրտուեցան Սեւ ծովուն մէջ, նիսդ առաքելական օրերու օրինակին պէս:

Կանխապէս զիրենք լուսարանելու ժամանակ չի կար: 50 տարիներու համայնավար տիբրարութիւնն յետոյ, առանց Աստուածառւնչի կամ ուրիշ Քրիստոնէական գիրքերու, եւ առանց աստուածաբանական նեմարանի «Թաքուն» եկեղեցին պատօնեաներուն կը պակսի հարկ եղած կրօնական պատրաստութիւնը: Բայց ոչ ալ Փիլիպպոս սարկաւազը ունէր նման պատրաստութիւն, ու երբ ներքինին հետ ժամու մը չափ խօսակցելու առիրը ունեցաւ, ներքինին խնդրեց որ զինք մկրտէ. «Երէ բոլոր սրտովիդ կը հաւատաս, կարելի է.» ըսաւ Փիլիպպոս. (Գործ Ը. 36—38): ՈՒ Քրիստոսը որդի Աստուածոյ ընդունելուն հիման վրայ զինք մկրտեց:

Սեւ Մովք բաւական ջուր ունի, ու «Թաքուն» եկեղեցին վերսկած է առաքելական օրջանի սովորութիւնները:

ուշիբէլսայա կազէրա (Ուսուցչին պարբերաբերը) իր 1966. Օգոստոս 23ի թիւին մէջ լուր մը կը հաղորդէ թէ Ռոսորօվ — Տօնի վրայ — ժաղաքին Մկրտչականները մերժած են իրենց համայնքին անդամները արձանագրել՝ անհնազանդ զտնուելով օրէնքին, ու իրենց այսպէս ըսած «ղեկավարներուն» որոնք համայնավարներու կողմէ նշանակուած են, ու փողոցներուն մէջ ցոյցեր կատարած են:

Մայիս մէկ էր: Ինչպէս որ Ցիսուս երաշեներ ըրաւ Շաբար օրերուն իրեն Փարիսեցիամիտ հակառակորդներուն ասպարէզ կարդալու համար, նոյնպէս

Գաղճի եկեղեցին կ'ընտրէ համայնավար տօնախմբութեան օրեր՝ ասպարէզ կարգալու համար իրենց կանոններուն:

Մայիս մէկը համայնավարներուն մեծ ցոյցերու օրն է, ցոյցեր որոնց ամէնոք պարտի մասնակցիլ: Բայց այս անգամ, Ռուսաստանի երկրորդ մեծ ոյժը «Թամուն» եկեղեցին եւս երեւաւ փողոցներուն մէջ:

Ներկայ եղան 1500 հաւատացեալներ: Զիրենք մզող ոյժը Աստուծոյ սերն էր լոկ: Գիտէին թէ իրենց ազատութիւնը կը վտանգէին: Գիտէին թէ իրենց կը սպասէր բանտի սովամահութիւն եւ խուսանզում:

Ռուսաստանի մէջ իւրաքանչիւր հաւատացեալ զիտէ Պարնօլի Աւետարանական քրիստոնեաններուն տպած «Գաղճի Յայտարարութիւնը» որ կը նկարագրէ թէ Քուլունտա զիւղին Էոյր Հմարա Բանտին մէջ մեռած իր ամուսնոյն մահուան գոյժը ինչպէս ընդունեց: Հյանա շօրս փոքրիկներով որբեւայրի մնացած էր: Երբ իր ամուսնոյն դիակը տուն հասաւ, անոր ծեռէներուն վրայ տեսաւ ծեռնակապերու հետքերը: Զեռէները, մատներն ու ոսմէներուն ներբանը ահուելիօրէն այրուած էին: Ստամուսէն վար դանակի խոցէր կային: Աշ ոտքը ուրած էր: Երկու ոտքերուն վրայ ալ ծեծի նշաններ կային: Ամրող մարմինը ծեծի պատճառած վերեւրով ծածկուած էր:

Ամէն մէկ հաւատացեալ որ Ռուսով — Տօնի վրայ բաղայի ցոյցին մասնակցելու եկած էր զիտէր թէ վերազրեալ բախտը իրեն ալ կրնար վիճակուիլ: Այսուհանդերձ եկան:

Բայց իրենք զիտէին նաև թէ իր դարձի զալէն միայն երեք ամիս յետոյ նահատակուող այդ սիրելիին բաղման ատեն յուղարկաւորութեան բափորին մասնակցող հաւատացեաններուն ծեռէր կային ազդաքարտեր (փլաքարտ) որոնց վրայ սուրբ զրական խօսքեր տպուած էին, ինչպէս.

«... Ինձի համար՝ ապրիլը Քրիստոս է, ու մեռնիլը օգուտ:»

«Մի վախճախ անոնցմէ որ մարմինը կը սպաննեն, ու չեն կրնար հոգին սպաննել:»

«... Խորանին ներեւեւ տեսայ այն մարդոց հոգիները, որոնք սպաննուեցան Աստուծոյ խօսքին համար:»

Այս մարտիրոսին օրինակը Ռուսով բաղայի ժողովուրդին ներծնչում եղաւ: Անմեն փաղոցը՝ փոքրիկ տան մը ուրջը հաւաքուեցան, մօտակայ տանիններուն վրայ ուրիշներ ծառերու վրայ՝ Յիսուսի ժամանակ ծառ ելլող Զաքէոսին պէս: ՈՒրուն հոգի դարձի եկան, մեծ մասը երիտասարդներ: Ասոնցմէ խան եւ երեքը նախիկին <հօմոօմօլ>ներ էին. (Երիտասարդաց համայնակար կազմակերպութիւն):

Հաւատացեալները հաղաքին մէջէն հալելով եկան Տօն գետի ափը ուր Մկրտուրիւնը տեղի ունեցաւ:

Համայնավար ոստիկաններ վրայ հասան ինքնաշարժերով ու պաշտեցին հաւատացեալները: Մտադրած էին դեկավար եղբայրները ձերբակալել. (անօւրություն 1500 հոգի չէին կրնար ձերբակալել): Հաւատացեալները անմիջապէս ծնրադրելով չերմեռանդ աղօրք բարձրացուցին Աստուծոյ խնդրելով որ իր ժողովուրդը պատպահէ ու այդ օրուան պատամունքը կարելի ընէ: Յետոյ եղբայրներ ու նոյրեր կայնեցան ուս ուսի տուած՝ կազմելով ըրջանակ մը առաջնորդող եղբայրներուն բոլորտիելը, Յուսալով քէ այս կերպով ոստիկանները կրնան ետ կեցընել ձերբակալելէ: Շատ լարուած էր կացուրիւնը:

ՈՒշիբէլսէայի Կազէրա կը զրէ քէ Ռուրովի «ապօրինի» Մկրտչական կազմակերպուրիւնը զաղին տպարան մը ունի: (*«Մկրտչական»* իրենց առումով կը նշանակէ Աւետարանականներ եւ Պէճուկոստէի եկեղեցին:>) Իրենց տպած թերքիկներով երիտասարդուրեան կոչ կ'ընեն որ հաւատարիմ մնան իրենց հաւատին: Այդ զաղին հրատարակուրիւններէն մէկը ուղղուած է յրիստոնեայ ծնողաց «որ իրենց զաւակենքը յուղարկաւորուրեան տանին, որպէս զի անոնք վարժուին անցաւոր բաներու մասին շմտահոնուիլ.» Ծնողաց կը յորդորուի նաեւ որ իրենց զաւակներուն տան յրիստոնէական դաստիարակուրիւն որպէս հակարույն դպրոցներու մէջ անոնց տրուած անաստուածուրեան բոյնին:

Նոյն պարբերաբերը իր յօդուածը կը վերջացնէ սա հարցումով. «ինչու՞ է որ ուսուցիչները այսէան երկշոտուրեամբ կը յարաբերին ընտանիններու ետք ուր մանուկները կը յիմարեցուին (կրօնի միջոցով):

Այս «Ռուռուցչին Պարբերաբերը» կը նկարագրէ նաեւ ծածկաբար մկրտող զաղին պատասխաններուն դաստավարուրիւնը:

«Որպէս վկայ կանչուած երիտասարդ հաւատացեալները համայնավար դատարանին հանդէպ ասպարէկ կարդացողի արհամարիոտ դիրքի մէջ էին: Ցասումով ու մոլեռանդօրէն վարուեցան: Հանդիսատես երիտասարդուինները ինացումով կը դիտէին ամբաստանեալները, իսկ տհանուրիւնով՝ անաստուած ամբոխը.»

«Թաքուն» Եկեղեցիին անդամները Ռուսաստանի համայնավար կուսակցուրեան կեղրոնատեղիի առջեւ հաւաքուելով աւելի ազատուրիւն պահանջած են ծեծուելու ու բանտաւելու վտանգին յօժարարար ենթարկելով ինքիննին:

Մեր ձեռքին մէջ ունինք զաղնի փաստաբուղը մը Սովետ Միուրեան «ապօրինի» Աւետարանական Մկրչականներու հոդմէ հրատարակուած — (համայնավարներու հակակուին ներքեւ գտնուող «Մկրտչական Միուրին» մըն ալ կայ որուն դեկավարն է մատնիշ Քարեկ որ անհամար մարդոց շարդարար համայնավարներու <մարդասիրուրիւնը>կը զովաբանէ, եւ <Սովետական կեանէլ Այսօր> 1963 թիւ 6ի մէջ հոն տիրող «ազատուրիւնը» կը փառաւորէ:) Այս փաստաբուղը ծածուկ միջոցներով Արեւմուտք բերուած է:

Այդ փաստաբուղին մէջ կը պատմուի հրապարակային հերոսական ցոյցի մը մասին որ աեզի ունեցած է Մոսկովյայի մէջ:

Ցայտարարուրիւնը քարզմանաբար կուտամ. — Կարեւոր Հաղորդագրուրիւն.»

«Սիրելի Եղբայրներ եւ Քոյրեր, Օրինուրիւն ձեզի եւ խաղաղուրիւն Աստուծմէ եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսէ:»

«Կը փուրանէ ձեզի իմացնել թէ Աւետարանական Մկրտչական Քրիստոնեայ Եկեղեցիներու պատուիրակները, բուով հինգ հարիւր, որոնք 1600, Մայս 16 ին Մոսկովա ուղղուեցան իշխանուրեան կեղրոնական մարմինին միջամտուրիւնը խնդրելու մտքով, համայնավար կուսակցուրեան կեղրոնական կոմիտէի (Խ.Հ.Հ.Մ.) սէնքը մտան տեսակցուրիւն մը խնդրելու համար:

«Ընդհանուր Քարտուղար Պրէճնէվին ուղղուած աղերսագիր մը յանձնեցին:»

Ցայտարարուրիւնը կաւելցնէ նաեւ թէ այդ 500 պատուիրակները ամբողջ օրը սէնքին առջեւ կայնած սպասեցին: Մոսկովյայի մէջ համայնավարուրեան դէմ հրապարակաւ կազմակերպուած առաջին ցոյցն էր այս: Կազմակերպողներն ալ Թաքուն Եկեղեցիի պատուիրակներն էին: Օրուան վախնանին Պրէճնէվի ուղղուած երկրորդ խնդրագիր մը տուին, որուն մէջ կը զանգատէին թէ մի «ընկեր» Սրբուանով մերժած էր իրենց խնդրագիրը փոխանցել Պրէճնէվի, ու սպարնացած էր իրենց:

500 պատուիրակներ փողոցը մնացին ամբողջ զիւեր: Ինքնաւրժով անցնող անձանօրներ աղտեղուրիւն ու ցեխ կը նետէին իրենց վրայ ու կ'անարգէին զիրենք: Թէպէտեւ կանձրեւէր ու զէս վերաբերմունք կը տեսնէին, մինչեւ առաւօտ կեցան Կոմկուսի կեղրոն. կոմիտէի սէնքին առցեւ:

Ցաջորդ օրը առաջարկուեցաւ որ 500 Եղբայրներ սէնք մը մտնեն ուր կրնային երկրորդական աստիճանի համայնավար պատօնեաներ, տեսնել, բայց

«զիտնալով որ պատօնեաներ տեսնելու եկող հաւատացեալները յաճախ գտնակոծուած են երբ առանց վկայի ժէնք մտած են, պատուիրակուրիւնը միաձայնութեամբ մերժեց առաջարկը, եւ շարունակեցին սպասել որ Պրէծնէկ զիրենք տեսնէ:

Յետոյ անխուսափելին պատահեցաւ:

Ժամը 1.45 ին (Կ.Ե.)՝ Էսան եւ չորս օրօպիւսեր եկան եւ գագանային վրէժիննըրուրիւն ըրին հաւատացեալներուն դէմ: ««Իրարու ձեռք բռնած օրշանակ մը կազմեցինք ու մեր կեանքին լաւագոյն օրերն անոնք են երբ կրնանք մեր խաչը կրել» երզե երգեցինք: Գաղտնի ստիկանները մեզ ծեծելու սկսան՝ պատանիի կամ ծերի խարուրիւն շղնելով. Շարժերէն դուրս ժամանակ հարուածներ կուտային անոնց երեսին, զլխուն, ու կը հրէին գանոնք փողոցին մէջտեղը: Եղբայրներէն ոմանք մազերէն բռնած դէպի օրօպիս կը ժաշկուտէին: Երբ ոմանք այդ փայրէն հեռանալ փորձեցին՝ այնքան ծեծուեցան որ ուշակորոյս ինկան: Օրոպիւսերը հաւատացեալներով լեցնելէ յետոյ անծանօք փայր մը տարին: Մեր եղբայր ու եղյերուն օրօպիւսերուն մէջ երզած երգերուն ծայնը կը հասնէր մեզի: Այս բոլորը պատահեցաւ մեծ բազմութեան մը աշխերուն առջեւ:»

Յաջորդ դրուազը աւելի գեղեցիկ է: Հինգ հարիւրը ձերբակալուելէ՝ ու անուուշ շարչաբաններու ենքարկուելէ յետոյ, Եղբայր Կ. Վիճու, եւ ուրիս ականաւոր Եղբայր նը, Զօրէկ, Երկումն ալ Թրիստոսի հօտին ճշճարիտ հովիւներ, տակաւին ժաջուրիւնը ունէին նոյն Կեղրոնական Կոմիտէին դիմելու — նիւղ ինչպէս Յովիաննէս Մկրտչի ձերբակալուելէն յետոյ Յիսուս իր երապարակային զործին սկսաւ նոյն տեղը եւ այն նոյն խօսէրով՝ որոնց պատճառաւ Յովիաննէս Մկրտիչ տառապած էր — «Ապաշխարեցէք, վասն զի Երկնից Թագաւորուրիւնը մօտեցած է:»

Վիճու եւ Զօրէկ հարցուցին թէ ձերբակալուած պատուիրակները ու՞ր էին, եւ պահանջեցին անոնց ազատ արձակումը: Այս երկու ժաշ Եղբայրները պարզապէս անելեւուրացան: Ետէր իմացուեցաւ թէ անոնք Լէֆորրօվսէայայի բանոն էին:

«Թագուն» եկեղեցիի այս բրիստոնեանները վախցան: Աչ: Ուրիշներ իրենց ազատուրիւնը բանկազին շսեպեցին եւ յայտաբարուրիւնը կրկին երատարակեցին, պատմելով ամրող անցուղարձերը, եւ վկայելով՝ «Քանզի ձեզի (Շնորհէ) տրուեցաւ Թրիստոսի համար՝ ոչ թէ միայն անոր հաւատալ, հապա անոր համար շարչաբուլ ալ.» Փիլիպ. Ա. 29: կը խրախուսէին Եղբայրները ըսելով, «Որպէս զի այս նեղուրիւններուն մէջ ծեզմէ մէկը

շխախտի, բանգի դուք իմբնիրեննիդ զիտէք որ մենք այս բաներուն համար կեցեք ենք:» (Ա. Թեսաղ. Գ. 3): Անոնք նաև Եբրայեցոց ժմ, 2 ը մէջբերում ըրած էին. «Յիսուսի նայինք, մեր հաւատէին առաջնորդին ու կատարողին, որ այն ուրախութեան համար որ իր առջեւ կեցած էք, խաչը յանձն առաւ, ամօրը արհամարեց:»

«Թաքուն» եկեղեցին Ռուրովի, Մոսկովայի ու Ռուսաստանի բոլոր ժամանակներու մէջ պայմարած է համայնավարներու՝ անաստուածութիւնով Երիտասարդուրիւնը բունաւորելու ջանենի դէմ՝ եւ պատօնական եկեղեցիի դաւանան զեկավարներուն դէմ՝ իրենց զաղին յայտարարութիւնով ուր կ'ըսեն, «Մեր օրերուն սատանան կը հրամայէ եւ «Եկեղեցին»կ'նդունի այն բոլոր որուումները որոնք Աստուծոյ պատուիրանեներուն հակառակ են.» (Մէջբերումը Փրաւտա ՈՒՔՐԵԿԻ ի 1966, Հոկտ. 4 թիւէն.)

Փրավուած Վուրօֆա երատարակեց երեք եղբայրներու դատավարութիւնը — Ալէքսի Նէվէրով, Պորփի Կարմասո եւ Ասուկն Զուպով, որոնք խումբեր կազմակերպած էին Ամերիկային ձայնասփոռուած Աւետարանի պատգամներ ունկնդրելու: Իրենք եկած պատգամները ժապաւէնի վրայ առած՝ զանոն ուրիշներուն կը փոխանցէին:

Անոնք ամբաստանուեցան նաև «օքջապատոյտներ» եւ «Գեղարուեստական օքջանակ» անսւներու տակ զաղտնի Աւետարանչական ժողովներ կարգադրած ըլլալուն յանցանեով: Այսպէս կաշիատի «Թաքուն» Եկեղեցին ինչպէս կ'աշխատէր սկզբնական եկեղեցին Հոռվածի գետնադամբաններուն մէջ:

«Սովիետական Մոլտավիա» (1966, Մեպտ. 15. թիւ) կը զանգատի թէ «Թաքուն» Եկեղեցին կրօնական զրոյիներ կը բազմազրէ: Հրապարակներ կը հաւախուին, թէպէտեւ օրէնքով արգիլուած է այս, ու տեղէ տեղ կը օքջին Քրիստոսը վկայալու համար:

Նոյն թերթը կը նկարազրէ թէ ինչպէս երեք պատանիները ու չորս երիտասարդուիներ ՈՒՔՐԵԿԻ Զիգինաու զացող ողգեկարէին մէջ Քրիստոնէական սա երգը կերպէին, «նուիրենք մեր Երիտասարդ կեանքը Քրիստոսի:» Լրազրողը իր պառքիումը չէր ծածկեր Էանի որ այս հաւատացեալները «փողոցներուն վրայ, կայարաններու մէջ, ողգեկառի ու օրօպիւսերու մէջ, եւ նոյնիսկ պետական հաստատութիւններու մէջ կը ժարողէին:» Նորէն այսօր Ռուսաստանի «Թաքուն» Եկեղեցին է որ կը տեսնեն իր զործոն զերին մէջ: Եթի հրապարակաւ երգած ըլլալու ոճիրին համար այս Քրիստոնէաններուն դատավինորը տրուեցաւ, դատապարտէալները

ծունդի եկան ու ըսին.» «Մեր անձերը Աստուծոյ ձեռքերուն կը յանձնենք: Փառք կուտանք Էնգի, Տէր, որ մէզի արտօնութիւնը տուիր այսիհաւատին համար տառապելու: Ապա հանդիսատեսները «մողեռանդ» Մատանի աղաջնորդութեամբ սկսան դատասրահին մէջ երգել նոյն հոգեւոր երզը զոր իրենց եղբայրները երգած ըլլալնուն համար ճիշտ այդ պահուն բանոփ ու տանջանքի դատապարտուած էին:

Գոփսէակ եւ Զահարօվխա զիւղերու մէջ եկեղեցի գոյուրիւն չունի. ուստի հաւատացեալները Մայիս մէկին պաշտամունքի կարգադրութիւն մը ըր և անտառին մէջ:

Քրիստոնեաները հոգեւոր հաւաքոյրներ կը կազմակերպեն նաև ծննդեան տարեդարձ տօնելու պատրուակով. (Դատ մը քրիստոնեայ ընտանիքներ որոնք 4—5 անդամներէ կը բաղկանան, իրենց զաղտնի աղօրաժողովները ծածկելու համար տարեկան երեսուն եւ իինց «ծննդեան տարեդարձ» կը սարքեն:)

Ոչ բանտ եւ ոչ ալ չարչարանք կրնայ սարսափ տալ «Թակուն» եկեղեցիի քրիստոնեաններուն: Ինչպէս սկզբնական եկեղեցիին պատահեցաւ, հալածանք կը խորացնէ անոնց նուիրումը:

Փրափոա Ռէքրէյի (1966, Հոկտեմբեր 94 թի) կը զրէ Ռուսաստանի «Թակուն» եկեղեցիի ղեկավարներէն եղբայր Փրօֆօֆիէվի մասին, թէ ինչպէս երեք անգամ բանտուած՝ բայց ազատ արձակութաւն պէս նորէն զաղտնաբար կիրակնօրեայ դպրոցներ կազմակերպած է: Հիմա նորէն ձերբակալուած է ան:

Եր պատրաստած զաղտնի յայտարարութիւնը կ'ըսէ, «Մարդկային կանոններու ենթարկութակով» (սա կը նշանակէ համայնավար օրէնքներ) պատօնական եկեղեցին ինքոյնք զրկած է Աստուծոյ օրինութիւններէն:»

Երբեք մի երեւակայէք Արեւմտեան երկիրներու բանտ մը երբ լսէք թէ Ռուս եղբայր մը Բանտ դրաւսձէ:

Ռուսական բանտ կը նշանակէ սովատանջուրիւն, չարչարանք եւ ուղեղի լուացում:

Նառու ի բէլինիա (Գիտութիւն եւ կրօն), 1966, թի 9ի մէջ կը տեղեկազրէ թէ քրիստոնեանները Աւետարանական զրութիւններ կը ցրուեն Ծիօնիօքի (Թայմ քերրի պէս քերր մը) կողմին ներսի կողմը զետեղելով զանոնք: Գիրքէր կը ցրուեն օրոնց վրայ <Աննա Քարէնինա> զրուած է՝ (Լէօ Թօլուրոյի մէկ վեպին խորազիրը,) բայց մէջը Աստուածառնչի մաս մը կայ:

«Անոնք երգեր կերգեն: Եղանակը «Համայնավար Միջազգայնական»ինն է, բայց բառերը Քրիստոսի Փառաբանութեան խօսքեր.» կը զրէ Քազաքսանքայա Քրափտան, (1966, Յունիս 30-թի):

Սիպերիոյ Քուլունտա Էաղամին մէջ հրատարակուած նամակ մը կը նշանակէ Մկրտչականներու պատունական զեկավարները ցոյց տալով թէ անոնք եկեղեցին ու անոր նշանարիտ ծառաները կործանած են համայն աշխարհի մէջ, ինչպէս որ ժահաբայապետները, դպիրներն ու փարիսէցիները Յինուս Քրիստոսը մատնեցին Պիղատոսի:» Բայց հաւատարիմ «Թագուն» եկեղեցին կը շարունակէ գործել:

Քրիստոսի հարսը՝ կը շարունակէ ծառայել Իրեն: Համայնավարները կը խոստովանին թէ ես իրաւունք ունիմ երբ կը պնդեմ թէ «Թագուն» եկեղեցին համայնավարներ կը շահի Քրիստոսի: Կարելի է զանոնք շահիլ:

«Պահինսիի Ռապօի» (Աշխատաւոր Պահուն) իր 1966. Ապրիլ 27 թուով կը հրատարակեն համայնավար Երիտասարդներու լիկայի անդամութի Դանիա Զիոնկունովայի մէկ նամակը զոր համայնավար իշխանութիւնը ձեռք ծզած էր: (Դանիա Քրիստոսի նուիրուած էր): Ահա թէ ինչ կը զրէր:

Սիրելի հօրաքոյր նատիա, Տեզի կ'ուղարկեմ մեր Տէրոց օրինութիւնները: Հօրեոյր Նատիա, Ան ո՞րշափ կը սիրէ զիս: Իր առջեւ ոչինչ ենք մենք: Հօրաքոյր Նատիա, կը հաւատամ թէ կը հասկնաս սա խօսերը, «Սիրեցէք ձեր բժնամիները, օրինեցէք զանոնք որ ձեզ կանիծեն: Բարիք ըրէք անոնց որոնք ձեզ կատեն, ու աղօրեցէք անոնց համար որ ձեզ կը շարշրկեն ու կը հալածեն:»

Երբ այս նամակը Երեւան ելաւ՝ այդ ժոյը եւ շատ ուրիշ Երիտասարդ համայնավարներ Քրիստոսի Բերած Փիրը Սէրէպրէննիմով Եղայրը բանտարկեցին: Իր տուած Էարոզներէն մէկուն խօսերը մէջբերում կ'ընէ համայնավար թերը մը, «Մենք մէք Փրկչին պէտք է հաւատանք ինչպէս հաւատացին առաջին Երիտոննեաները: Մէր զլիաւոր կանոնազիրէք Աստուածառունչն է: Անկէ դուրս ուրիշ կանոն չենք նանչնար: Պէտք է փուրանք մէղքէ ազատել մարդիկ, մանաւանդ Երիտասարդութիւնը:»

Երբ իրեն մատնանիս ըրին թէ Քրիստոսի մասին Երիտասարդութեան խօսիլը արզիլուած է Սովիտ օրէնքով, ան կը պատասխանէ. «Մեզի համար միակ օրէնքը Աստուածառունչնէ,» — շատ բնական պատասխան մը հոն ուր անաստուածական անզուր տիերարորան կը տիրէ Երկրին:

Համայնավար թերը յետոյ կը նկարազրէ «վայրենի» պատկեր մը. «Պատանիներ ու դեռասի աղջիկներ հոգեւոր Երգեր կերպեն, մկրտութեան արարողութիւնը կ'ընդունին, ու կը հետեւին բժնամին սիրելու վնասաբեր ու նենզ վարդապետութեան:»

«Պահինսիի Ռապօշի» կը զրէ, թէ շատ մը պատանի եւ պատանուեիններ՝

որոնք համայնավար երիտասարդաց Լիկայի անդամ են՝ իրականութեան մէջ ժրիստոնեայ են: Յօդուածը կը վերջացնէ սա խօսերով, «Համայնավար Վարժարանը ո՞րքան անզօր, ու ո՞րքան տաղտկալի եւ լոյսէ գուրկ եղած ըլլալու է... որ հովիւները՝ անոր աշակերտները անտարբերութեամբ վարօւող ուսուցիչներուն ծեռէէն խլելու կարող կ'ըլլան:»

1966, Յունիս 30-ի <Քազաքստանի աշխատավոր Փրավիտան> գարշանքով կ'արտայատուի երբ կը հասկցուի թէ բարձրագոյն նիսերով ամէնէն յառաջադէն աշակերտը ժրիստոնեայ մանց մըն է:

Քիրկիզստան Փրավիտա (1966, Յունուար 17 թիւ) գաղտնի ժրիստոնեաներու հրատարակած՝ մայրերու յատուկ՝ թէրթիկէն մէջբերում կ'ընէ. «Մեր շանէներն ու աղօքները միացնենք մեր զաւակները օրորոցէն սկսեալ նուիրել Աստուայ... Ազատենք մեր զաւակները աշխարհի ազդեցութենեն:»

Այս շանէները արդինաւոր եղած են: Համայնավար թէրթերը իրենք վկայ են տոր: Քիրստոնէուրիխ յառաջ կ'երրայ երիտասարդութեան մէջ:

Ռուսաստանի Զելիխապինսկ քաղաքի մէկ թէրթը կը նկարազբէ թէ ևամայնավար երիտասարդաց Լիկայի անդամունի Նինչպէս ժրիստոնեայ եղաւ զադանի ժրիստոնէական հաւաքոյրի մը ներկայ ըլլալով:

Սովիէրստան Ճուրիցիա (1966, թիւ 9) կը նկարազբէ այսպէս զադանի հաւաքոյր մը: «Ան տեղի կ'ունենայ կէս գիտերին: Մածկաբար՝ եւ նոյնիսկ իրենց ուուէն վախճանով՝ մարդիկ ի մի կուգան չորս կողմէն: Եղբայրները ցած ծեղունով սենեակին մէջ այնքան կը խնողուին որ ծունկի զալու բաւարար տեղ չիկայ: Կարն միշոցի մէջ ողը ապականելով՝ նախնական ձեւով քարիզի լապտերը կը մարի: Բոլորին երեսն ի վար ժրտինք հոսելու կը սկսի: Փողոցին վրայ Տէրոց ծառաներէն մէկը պահակ դրուած է ոստիկաններէն զգուշացնելու համար աղօրողները:» Բայց Նինա կը յիշէ թէ ինչպիսի գուրզուրաննով զինք ընդունած էին նման ժողովի մը մէջ, ու կ'ըսէ, «Անոնք Լուսաւորող մէծ հաւատն ունինին ինչպէս եւ ունիմ եիմա — հաւատն առ Աստուած: Ան է որ մեզ իր հովանիին տակ կ'առնէ: Զիս նանցող Թօմսոմոլներ բող ինձի շրաբեւն երբ ժովկս անցնին: Թող ինձի նային արհամարեանքով ու կոչեն զիս <Մկրտչական> որպէս թէ ապակելու պէս: Թող ընեն այդ ամէնք: Ես իրենց կարոտ չեմ:»

Իրեն պէս շատ մը երիտասարդ համայնավարներ որուած են Քիրստոնի ծառայել մինչեւ վերջը:

1967, Օգոս. 18-ի Քազաքստանստան Փրավիտան կը նկարազբէ եղբայրներ Քլասըն, Պօնտար եւ Թէլէղինի դատավարութիւնը: Զըսուիր թէ

ի՞նչ՝ վեհու արուեցաւ, բայց իրենց յանցանելը երապարակուեցաւ։ Մանուն կը սորվեցնեէին Քրիստոսի մասին։

1967. Յունիսի 15-ի թիւ <Սովիետական Քիրոջիզիայ> բողոք կը վերցնէ թէ Տրիստոնեաները պատճառ կուտան որ պետութիւնը իրենց դէմ օրինական միջացներ ձեռք առնէ։ Որով անձեղ համայնավար իշխանութիւնները՝ որոնք յամառ Տրիստոնեաներու կողմէ կը պարտադրուին զանանք ձերքակալելու (դուրսը ազատ մնալ է հանոյք չեն առներ.) նորէն ուրիշ խումբ մը եւս ձերքակալած են։ Իրենց ոնիրը ոչ օրինաւոր տպարան (15 բազմազրող մեթենայով եւ 6 զիրք կազմելու մեթենայով) ունենալնին էր, որ կը գործածուէր Տրիստոնեական զրականութիւն տպելու։

Փրափառ (1968. Փետր. 21) կը տեղեկազրէ թէ հազարաւոր կիներու եւ աղջիկներու կրած զօտիներուն ու ժապաւէններուն վրայ Ա. Գրոց համարներ եւ աղօրքներ տպուած ըլլալը երեւան հանուած է։ Պետական հետազոտութիւնով երեւան եկաւ որ այս նոր ձեւը գործազրողը (այս մերսոր արեւմուտի ալ կը յանձնարարեմ,) չեր ուրիշ մէկը երէ ոչ համայնավար ոստիկանութեան Տրիստոնեայ անդամ Լիուլքրոցի եղբայր Սրասիուէն էր։ Թերքը կը յայտարարէր անոր ձերքակալութիւնը։

Երբ «Թագուն» եկեղեցին Տրիստոնեաները համայնավար դատարան տարուին, անոնց տուած պատասխանները Աստուծմէ ներսնչուած կ'ըլլան։ Դատաւոր մը հարցուց, «Ինչու՞ արզիլուած աղանդի մը կը հրապուրես մարդիկ։» Քրիստոնեայ նոյր մը պատասխանեց. «Մեր նպատակն է ամբողջ աշխարհը Քրիստոսի շահիլ։»

«Զեր կրօնէր հակազիտական է,» յարեց հեղնոտ դատաւոր մը ուրիշ դատավարութեան մը առիւ, որուն ի պատասխան՝ ամբաստանեալ ուսանողուէին ըստ, «Դուք աւելի՞ զիտութիւն ունիք քան Այնօրայն, քան Նեւտոն։ Ասոնք հաւատացեալներ էին։ Մեր տիեզերքը կը կրէ Այնօրայնի անունը։ Երկրորդական Վարժարանի մէջ սորվեցայ թէ անոր անունը Այնօրայնեան տիեզերք է։ Այնօրայն կը զրէ։ «Երէ մենք հրէուրիւնը մաքրեներէն, եւ Ծիսուսի սորվեցուցած Տրիստոնեութիւնը՝ վերջը աւելցած բաներէն, մասնաւորապէս կղերական մեթենայութիւններէն, այն ատեն կունենանք կրօնէ մը որ կրնայ աշխարհը ֆրկել բոլոր ընկերային շարիքներէ։ Իւրաքանչիւր մարդու սրբազան պարտականութիւնն է ընել իր լաւագոյնը որպէս զի այս կրօնէ յաղբանակէ։» Եւ յիշեցէք մեր մեծ բնախոս Փաւովը։ Մեր զիրքերը չեն՝ արձանազրած թէ ան Տրիստոնեայ մըն էր։ Նոյնիսկ Մարքս, իր <Տաս Քափիրալ> (Դրամազլուխը) երկրին նախաբանին մէջ կ'ըսէ,

«Քրիստոնէուրիւնը մաճաւանդ իր բողոքական ձեւով, խոեալ կրօնն է մեղին փնացուցած նկարագիրները վերաշինելու համար:» Իմ նկարագիրս մեղքով փնացած էր: Մարքս ինձի սորուցուցած է քրիստոնեայ ըլլալ որ նկարագիրս վերաշինուի: Ինչպէս կրնաք, դուք Մարքսիսդներդ զիս դատել ասոր համար:»

Շատ դիւրիւն է հասկնալ թէ դատաւորը ինչո՞ւ պապանձեալ մնաց:

Նոյն ամբաստանուրեան՝ թէ քրիստոնէուրիւնը եակագիտական է՝ ուրիշ քրիստոնեայ մը դատարանին մէջ սապէս պատասխանեց: «Պր, դատաւոր, վստահ եմ թէ Սիմֆոնի շափ մէծ զիտնական մը չէք, որ քլորոփորմը եւ օստ ուրիշ դեղեր զտաւ: Երբ իրեն հարցուեցաւ թէ ինչ զիւտ մեծագոյնը կը նկատէք, պատասխանեց: «Քլորոփորմը չէք. իմ մեծագոյն զիւտս եղաւ այն իրողուրիւնը թէ ես մեղաւոր մըն եմ, եւ թէ կրնայի փրկուիլ Աստուծոյ ընորհեցի՞ւմ:»

«Թաքուն» եկեղեցիի զաւակներուն քրիստոնէուրեան ի նպաստ տուած մեծագոյն ապացոյցը իրենց հաւատքին համար ամէն ինչ, նոյնիսկ իրենց կեանէք զոհելու յօժարուրիւնն է: Այդ եկեղեցին կը կազմէ՝ Ավրիիկի մէծ տուաքնալ Ալպերը Շվայցերի խոսկով «նուիրական հաղորդուրիւն մը բոլոր անոնց միջև որոնք ցաւին դրում ունին,» այն հաղորդուրիւնը որուն կը պատկանէր Յիսուս, Վիւտերու Տէր եղող Անձը: «Թաքուն» եկեղեցին իր փրկչին հանդէպ ունեցած սիրոյ կապով միացած է Անօր:Նոյն կապը եկեղեցիին բոլոր անդամները իրարու կը միացնէ: Աօխարիի մէջ չկայ մէկը որ կրնայ պարտուրեան մատնել զանոնք:

Գաղտնի միջոցով դուրս եկած նամակի մը մէջ «Թաքուն» եկեղեցին կ'ըսէ: «Զենք աղօրեր որ աւելի ընտիր քրիստոնեաներ ըլլանք, հապա՞ որ ըլլանք միայն այնպիսի քրիստոնեաներ որ Աստուած մտադրած է որ ըլլանք — քրիստոսանման քրիստոնեան եր, այսինքն քրիստոնեաներ որոնք Աստուծոյ սիրոյն համար յօժարուրեամբ կը կրեն Քրիստոսի Խաչը:»

Յիսուսի վարդապետուրեան հետեւելով՝ հաւատացեալները հարցուփորցուած ատէն, կամ դատարանին մէջ՝ օձերու պէս խորագէտ են, ու իրենց դեկավարներուն անունները միւս կը մերժեն յայտնել:

Փրափառ Վուրօք (1966, Յունուար 15 թի) կը զրէ թէ ամբաստանեալ Մարիա Սէվիլյուէի երբ հարցուեցաւ թէ ով զինք Քրիստոսի առաջնորդած էր, պատասխանեց, «Աստուած զիս իր համայնքին բաւեց:» ՈՒրիշի մը երբ հարցուեցաւ, «Ո՞վ է ձեր դեկավարը:» «Մենք մարդկային դեկավար չունինք,» եղաւ պատասխանը:

Երբ քրիստոնեայ պատանիներուն հարցուցին թէ ո՞վ սորվեցուցած էր իրենց կարմիր փողկապները մէկդի դնել ու պիտնիրներու (սկառու) շարքերէն հեռանալ: Անոնք պատասխանեցին թէ այս բանը մէկէն սորված չէին, ու իրենց ազատ կամքովը ըրած էին:

Թէպէտեւ կարգ մը տեղեր «սառնալեռի» զազարի ծայրը կ'երեւայ, ուրիշ տեղեր քրիստոնեաներ ինքնամկրտուրիւն կը կիրարկեն իրենց զեկավար եռփիւներու ձերբակալուրեան պատճառ շտալու համար: Կարգ մը տեղեր ալ թէ մկրտողը եւ թէ մկրտուղները դիմակ կը կրեն որպէս զի մէկը չկարեւայ զիրենն լուսանկարել:

ՈՒշիրէլսքայա Կազէրա (1964, Թունուար 30 թիւ) Վօրօնին զիւղի մէջ տրուած անաստուածական դասախոսուրիւն մը կը նկարազրէ (Վօլնէշինօ Քօրսէիի քըշան): Նազիւ դասախոսը իր նառը աւարտած՝ «հաւատացեալները անաստուած վարդապետուրեան վրայ իրապարակաւ յարձակիլ սկսան՝ հարցումներ ուղղելով», որոնց չկրցան պատասխանել անաստուած դասախոսը: Հարցուցին, «զուք համայնավարներդ ինչ՝ աղբիւրէ կառնէկ ձեր եռշակած բարոյական սկզբունքները, բայց որոնց դուք չէք հենազանդիր, ինչպէս 〈մի զողնար, մի սպաններ〉» Քրիստոնեաները դասախոսին ցուցուցին թէ այդ բոլոր սկզբունքները առնուած են Աստուածառնչէն որուն դէմ համայնավարները կը պայքարին: Դասախոսը բոլորովին այլայլեցաւ եւ դասախոսուրիւնը վերջ զտաւ քրիստոնեաներուն յաղրանակովը:

«Թաքուն» Եկեղեցին Հալածանքները Կ'աւելնան.

Ներկայիս «Թաքուն» Եկեղեցին քրիստոնեաները կը տառապին աւելի հան երեք: Ռուսաստանի մէջ բոլոր կրօններն ալ կը եալածուին: Քրիստոնեաներուն համար սրտանմլիկ պարագայ է զիտնալ թէ երեաները ինչպէս կը եալածուին համայնավար երկիրներու մէջ: Բայց սկզբունքային հալածանքի զլիսաւոր քրիախն է «Թաքուն» Եկեղեցին: Սովետ մամուլը մեծ թիւով ձերբակալուրիւններու եւ դատավարուրիւններու մասին կը զրէ: Տեղ մը ուրսուն եւ երկու քրիստոնեաներ ինչլազարներու հով դրաւեցան: Քանի մը օր յետոյ հսանըշորսը մահացան: «Երկարատեւ աղօրքի» պատճառով: Արդեօք երկար ազօրելը եր՞ոք սկսած է մահառիք ըլլալ: Կրնա՞մ երեւակայել թէ ինչե՞ր հաշեցին անոնք:

Տրուած տանջանքներուն մեծագոյնը այս է, երբ երեւան ելլէ որ իրենց գաւակներուն Քրիստոսի մասին կը սորվեցնեն, անոնք ծնողէէն կը խլուին ու ցկեանս կը բաժնուին ալ զիրար շտեսնելու պայմանաւ: Առանց այցելուրեան իրաւունք ունենալու:

Սովետ Միութիւնը Միացեալ Ազգերու հետեւեալ յայտարարութիւնը ստորագրած է, խտիք չղնելու համար կրթական հարցին մէջ Յօդուածք կ'ըսէ: «Մնողք իրաւունք պէտք է ունենան կրօնական եւ բարոյական կրթութիւն շամբելու իրենց զաւակներուն ըստ իրենց համոզումներուն:» Դաւանան Քարէվ, Սովետ Միութեան Մկրտչականներու Միութեան պատուական առաջնորդը, կը վստահեցնէ թէ վերոգրեալ յօդուածքին մէջ յիշուած իրաւունքը նանցուած է Խուսաստանի մէջ, ու միամիտներն ալ կը հաւատան իրեն: Հիմա լսեցէք թէ Սովետ Մամուլը ինչ կ'ըսէ:

Սովիէկրոսուայա Խուսիս (1963, Յունիս 4 թիւ.) կը զրէ թէ ինչպէս Մկրտչական Մաքրինեօուայի վեց զաւակները ընտանիքէն հեռացուեցան, քանի որ այս մայրը անոնց բրիստոնէական հաւատք կը սորվեցնէր, ու պիոնիրի կարմիր փողկապ կրելու արգելք եղած էր:

Երբ դատավճիռը լսեց, այս ժոյը ըստ, «հաւատքին համար կը տառապիմ»: Իրմէ խլուած զաւակներուն սնունդի ծախսը պարտաւոր է եղավ: ՈՒ անոնք եիմա անստուածութիւնով կը բունաւորուին: Ով բրիստոնեայ մայրեր, երեւակայեցէք այս մօր տառապանքը:

ՈՒշիէկլսմայա Կազէրա կը զրէ թէ նման փորձառութիւն մը ունեցած են Խկնարիի Մօւլին եւ իր կինը: Դատաւորը կը պահանջէ որ հրաժարին իրենց հաւատքին, ու կ'ըսէ: «Ընտրեցէք Աստուծոյ ու ձեր դուստրին միջեւ: ԶԱստուած կ'ընտրէք»: Ի պատախան, «հաւատքէս շեմ հրաժարիք», կ'ըսէ հայրը:

Պողոս Առաքեալ կ'ըսէ, «Ամէն Բան Բարիի գործակից կը լլայ...» Տեսած եմ բրիստոնէական կրթութիւն, առած այսպիսի մանուկներ գորոնք իրենց ծնողքէն զատելով համայնավար վարժարան դրած էին: Եւ փոխանակ անստուածութենէ բունաւորուելու՝ տան մէջ իրենց սորված հաւատքը միւս մանուկներուն մէջ տարածած են:

Աստուծոյ խօսքը կ'ըսէ թէ ով որ իր զաւակները Յիսուսէն աւելի կը սիրէ Իրեն արժանի չէ: Այս խօսքը շատ լաւ կը հասկցուի Երկարէ Վարագոյրին ետեւը:

Փորձէ առանց զաւակներդ տեսնելու ապրիլ շաբաթ մը, այն ատեն միայն պիտի հասկնաս Խուսաստան ապրող մեր Եղբայրներուն տառապանքը:

Քրիստոնէանները իրենց ծնողական իրաւունքներէն կը զրկուին մինչեւ այսօր: Նորազոյն դէպքը՝ զոր Սովետ մամուլին կրնանք վաւերացնել՝ Տիկին Սիչի պարագան է: Հստ Զնամիա Խուսօրի 1967, Մարտ 29 թիւին՝ տիկնոջ

որդին Վաէչէսլավ իրմէ կը եեռացուի, որովհետեւ Տէրոջ վախով դաստիարակած էր զայն: Իսկ Տիկին Զապարովսցի (Հապարովսցի) կը զրկուի իր որբունիկ բռնիկ Դանիայէն քանի որ անոր «Անքնական կրթուրին» տուած էր (1968, Յունուար 13-ի Սովիետսկայա Ռոսիա):

Արդար պիտի չըլլար նկատի ունենալ միայն Բողոքական «Թաքուն» եկեղեցին:

Մուսաստանի Օրբոտոքս քրիստոնեաները եիմնովին փոխուած են: Անոնցմէ միլոնաւորներ բանտարկուրիւն նաշակած են: Բանտին մէջ չունէին վարդարան, կամ խաչէլուրեան պատկեր, կամ սուրբերու պատկերներ, ոչ ալ խունկ ունէին, կամ մոմէր: Բանտ դրուած աշխարհականները չունէին իրենց ընկերակցող օծեալ քահանայ ուր քահանայ կար՝ կը պակսէր ուուրջառը, ցորենի հացը, օրինելու զինին, սուրբ Մեռոն, ու չկային ժամագիրներ աղօրքներ կարդալու: Եւ հասկցան թէ ասոնք անհրաժեշտ չէին, ու կրնային ուղղակի Աստուծոյ մօտենալ աղօրքով: Ակսան աղօրել ու Աստուած ալ իր հոգին բափեց անոնց վրայ: ՈՒ եիմա Մուսաստանի Օրբոտոքներուն մէջ իրական հոգեւոր արքուրիւն տեղի կունենայ եիմնապատ քրիստոնեուրեան հասկցած ձեւով:

Ուրեմն Մուսաստանի եւ արաբական երկիրներուն մէջ եւս «Թաքուն» եկեղեցի մը գոյացած է որ Օրբոտոքս չըլլալէ աւելի Աւետարանական է բացի մի քանի պարզ ծիսական ձեւերէ: Ան եիմնապատ է ու տառ մօտ Աստուծոյ: Այս եկեղեցին եւս իր տառջնական մարդոցմէ մարտիրոսներ տուած է: Ո՞գ զիտէ թէ Քալուկայի տարէց արքեպիսկոպոս Ներոկինը ուր է եիմա: Ան քաջուրիւնը ունեցած էր բողոքնելու պատրիարքուրեան՝ անաստուած համայնավար կառավարուրեան եւտ սկսած դաւանանական գործակցուրեան դէմ:

Ցիսուն տարիներ համայնավար վարչածեւ, ու ոռուական մամուլը լի է «Թաքուն» եկեղեցիին յաղրանակներովը: Անպատմելի է տաժանիը որուն մէջէն կանցնի ան, բայց կը մնայ... ու կանի:

Մումանիայի մէջ մէր ծածուկ միջոցներով սերմը ցանեցինք ոռուական քանակին մէջ: Նոյնը ըրին ուրիշներ Մուսաստան, եւ ոռուերու կողմէ զրաւուած երկիրներու մէջ: Ներմը պտուղ տուաւ:

Համայնավարները Քրիստոսի օսեիլ կարելի է: Անոնք կրնան քրիստոնեայ դառնալ. նոյնպէս ննուած բոլոր ժողովուրդները, միայն թէ պէտք է անոնց օգնենք:

Սովետ Միուրեան եւ Զինաստանի ու զրէք բոլոր համայնավար

Երկիրներու «Թագուն» եկեղեցիի յառաջդիմուրիւնը ըսածիս ապացոյց է:

Մեր ընկեր քրիստոնեաներուն սարսափելի պայմաններու տակ ցոյց տուած գեղեցիկ ողին Ռուսական բանտերէն հասած նորազոյն նամակներէն կը հասկցուի: Ահա մի ժանի նմոյցներ:

Վարիա, համայնավար աղջիկ մը, կը գտնէ Քրիստոսը, կը վկայէ, ու կը դառնայ ստրուկ Թիտպարտ.

Առաջին երեք նամակները քրիստոնեայ աղջիկի մը՝ Մարիայի կողմէն են որ Վարիան Քրիստոսի առաջնորդեց:

Առաջին նամակ.

«... Հոս կ'անցընեմ կեանէս: Շատ սիրուած եմ: Շատ սիրուած' նոյնիսկ խցիկիս ընկերուիի' համայնավար երիտասարդաց լիկայի մէկ անդամուիիէն: Անզամ մը ինձի ըսաւ: «Զեմ կրնար հասկնալ թէ իմշպիսի արարած մըն ես դուն: Ահա շատեր կը նախատեն ու կը ցաւցնեն նեզ, ու դուն տակաւին կը սիրես զանոնք բոլորը»: Ես իրեն պատասխանեցի թէ Աստուած մեզի սորվեցուցած է ամէնը սիրել, ոչ միայն բարեկամները՝ այլ բօնամիներն ալ: Այս աղջիկը սկիզբը շատ վիշտ պատճառեց ինձի, բայց իրեն համար մեծ լրջութեանք՝ աղօրեցի: Երբ ինձի հարցուց թէ զինքն ալ կրնայի սիրել, զինք գրկիս մէջ սեղմեցի ու միասին արտասուելու սկսանք: Հիմա միասին կաղօրենք:

Հանեցէք իրեն համար աղօրել: Անունը Վարիա է:

Երբ բարձրածայն զԱստուած ուրացողները մտիկ ընէք, կը կարծէք թէ իսկապէս համոզուած կը խօսին: Բայց կեանքը ցոյց կուտայ որ անոնցմէ շատերը՝ թէպէտեւ ըրբներով կանիծեն զԱստուած' սրտերնուն մէջ մեծ կարօտ մը կ'զգան: Եւ սրտին հառաջանքը կրնաք լսել..: Այս մարդիկ կը փնտուն բան մը ու իրենց անաստուածուրիւնով հօղարկելու կը ջանան իրենց հոգիին դատարկութիւնը»:

Քրիստոսով ձեր հոյը Մարիա»

Եղիրորդ նամակ.

«Առաջին նամակիս մէջ ակնարկած էի անաստուած աղջկան, Վարիայի: Հիմա կը փուրամ ձեզի սիրելիներուս յայտնել մեր ցնծուրիւնը: Վարիա Քրիստոսը իրեն անձնական Փրկիչ ընդունեց, ու զայս հրապարակաւ կը վկայէ ամէնուն:

Երբ Քրիստոսի հաւատաց ու նաօակեց փրկութեան ուրախուրիւնը միտժամանակ տիրուրեան մատնուէցաւ սկսաւ տրտմիլ ժանի որ Աստուածոյ

գայուրիւնը ուրացող Տարոջուրիւն ըրած էր: Հիմա որոշած է այդ մեղքը խաւել:

Վարիայի հետ անսատուածներու մէկ հաւաքոյրին ներկայ եղանք: Թէպէտեւ իրեն պատուիրած էի որ վերապահ զտնուի, անօգուտ էր: Համայնավարներու երգէն յետոյ (Վարիա չի մասնակցեցաւ երգողներուն) խօսելու արտօնուրիւն խնդրեց: Երբ իր կարգը եկաւ, առջեւ զնաց: Քաջուրիւնով եւ խորունկ զգացումով բոլոր ժողովականներուն առջեւ վկայեց թէ Քրիստոս իր Փրկիչն է, ու նախկին ընկերներէն ներողուրիւն խնդրեց որ՝ մինչեւ այդ տաեն հոգեւոր աշերք զոց ըլլալով՝ չէր զիացած թէ դէպի կորուստ կ'երրար եւ ուրիշներն ալ միասին կը տանէր: Բոլորին աղաչեց որ մեղքի ճամբայէն հրաժարելով Քրիստոսի զան:

Բոլորն ալ լուս հետեւցան առանց ընդմիջումի: Երբ խօսէր լրացուց՝ իր զմայլելի ձայնով քրիստոնէական երգ մը երգեց «Մեռնող Քրիստոսը հոչակելը ամօր չեմ սեպէր, ոչ ալ տնոր պատուիրանները պատապաննելը, ու Անոր խաչին գօրուրիւնը:»

Եւ յետոյ... յետոյ մեր Վարիան առին ու տարին: Այսօր Մայիս 19 է: Իր մասին բան մը լսած չենք տակաւին: Բայց ամենազօր Աստուած կարող է զինք պահելու: Աղօրեցէք:

Չերդ՝ Մարիա.

Երրորդ Նամակ.

«Երէկ. Օգոստոս 2ին բանտին մէջ խօսակցուրիւն մը ունեցայ մեր սիրելի Վարիայի հետ: Սիրտս Վարիւնի երբ իր մասին խորիմ: Յիրավի զեռ ծամուկ տղայ է ան, միայն 19 տարեկան: Որպէս Տէրոշ հաւատացեալ հոգեւոր մանուկ է տակաւին: բայց իր Տէրը բոլոր սրառվ կը սիրէ: ու ուստով դժուար ճամբան ընտրեց: Խեղն աղջիկը ա՛յնքան անօրի է: Երբ իմացանք թէ բանտարկուած է՝ փուրով սկսանք ծրաբներ դրկել իրեն, բայց իրեն դրկուածին փոքր մէկ մասը միայն ձեռքը կ'անցնի:

Երեկ զինք տեսայ շատ նիկարցած, տժզոյն, ծէծուած: Միայն աշմերն էին որ Աստուածոյ խաղաղուրիւնը եւ երկնային ուրախուրիւն կը ցոցալացնէին:

Այս, իմ սիրելիներս, անոնք որ Քրիստոսի սիմանչելի խաղաղուրիւնը յևն զիւեր փորձառարար, չեն կարող հասկնալ..: Բայց ո՞րքան երջանիկ են անոնք որ այս խաղաղուրիւնը ունին: Քրիստոսի մէջ եղողներուս կարող չեն արգել ըլլալ ոչ տառապանք ոչ ալ ճախորդուրիւն..:

Երկարէ ձողերուն մէջէն խօսելով եարցուցի, «Վարիա, ըրած բաներաւդ համար չե՞ս զդշար:» «Ոչ», ըսաւ ան: «Եւ երէ զիս ազատ արձակեն, նորէն

հպիտի երրամ ու իրենց պատմեմ Քրիստոսի մեծ սէրը: Մի կարծեր թէ ես կը տառապիմ: Դատ ուրախ եմ որ Տէրը զիս այնքան կը սիրէ որ ինձի իր անուան համար շարչարուելու ուրախուրինը կը ընորիէ:»

Կ'աղաջեմ որ իրեն համար մասնաւորապէս սրտաբուղին աղօրբներ բարձրացնէք: Հաւանական է որ զինք Սիրերիա զրկեն: Իր հազուածէն զատ բոլոր զգեստները զրաւած են, նոյնպէս իր գոյքերը: Ազգականներ չունի, եւ մենք պէտք է իր անհրաժեշտ կարիքը հայրայքելու համար բարեկամներու դիմենք: Վարիայի ամսորուելու պարագային հաւաքուած նպաստը իրեն կը յանձնեմ: Կը հաւատամ թէ Աստուած զինք պիտի զօրացնէ, ու ապագային ալ տոկալու ոյժը պիտի տայ: Աստուած պահէ զինք:

«Ձերդ՝ Մարիա»

Չորրորդ Նամակ.

«Սիրելի Մարիա,

Վերջապէս կարող եմ մեզի զրելու: Հանգիստ հասանք Ք: Մեր վրանակաղաքը բաղակէն տասը մղոն հեռու է: Մեր կեանքը չեմ կրնար նկարազրել: Դուն զիտես զայն: Կուզեմ միայն իմ մասիս զրել մի ժիշ: Փառք կուտամ Աստուծոյ որ ինձի առողջուրիւն կը ընորիէ ու կրնամ ֆիզիկական աշխատուրիւնս կատարել: Ես ու Տօյր <Ք> մեխանիկ աշխատանց մը դրուեցանք. ու այդ ծանր զործը պէտք է միասին ընենք: Քոյր <Ք>ի առողջուրիւնը չի ներեր, ու ես երկուէիս համար ալ կ'աշխատիմ: Նախ իմ բաժինս ապա իր բաժինը կը լրացնեմ: Օրական 12—13 ժամ կաշխատինք: Մեր նաօք ճիշդ բուկինին պէս է: Բայց ասոր մասին չէր որ կուզէի զրել:

Սիրոս կը փառաբանէ զԱստուած ու երախտապարտ է Անոր որ Տու միջացովի ինձի ցուցուց փրկուրեան համրան: Հիմա որ այս նամբուն մէջ եմ կեանքս նպատակ մը ունի, ու զիտեմ թէ ուր երրալու եմ, եւ թէ որուն համար կը շարչարուիմ: Մեծ փափաք ունիմ ամէնուն պատմելու եւ վկայելու սրտիս մէջ ունեցած փրկուրեանս մեծ ուրախուրեան մասին: Ո՞վ կրնայ մեզ զատել Աստուծոյ սէրէն որ Քրիստոսի մէջ յայտնուեցաւ: Ոչ մէկը, եւ ոչ մէկ բան: Ոչ բանտ, ոչ ալ տառապանք: Աստուծոյ դրկած տառապանքները մեր Իր վրայ ունեցած հաւատքը ալ աւելի զօրացնելու կը ծառայեն: Սիրոս այնքան լի է որ Աստուծոյ ընորիէ կը յօրդի: Գործի պահուն ինձի անէծ կուտան ու կը պատժեն զիս յաւելեալ զործ տալով, ֆանի որ չեմ կրնար լոել, ու ամէնուն կը պատմեմ թէ Տէրը ինչ ըրած է ինձի: Ան զիս նոր ստեղծագործուրիւն նոր էակ մը ըրած է, զիս, որ կորուսի նամբուն մէջ էի: Ալ կրնա՞մ լոել: Ոչ

Երբեք: Այնքան ատեն որ օրբներս խօսելու կարող են՝ պիտի վկայեմ ամէն մարդու Անոր մեծ սիրոյն վրայով:

Մեր դէպի Վրանահաղաք նամբօրդութեան միջոցին հանդիպեցանք շատ մը Քրիստոսով ժոյր եւ եղբայրներու: Ինչ զարմանալի է որ հոգիին միջոցով կկզաս թէ հանդիպած անձերդ՝ ըլլայ նոյնիսկ առաջին անգամը՝ Աստուծոյ զաւակներ են: Զիրենք լոկ տեսնել եերիք է, ու առանց եետերնին խօսելու կրեաս հասկնալ թէ անոնք են:

Ճամրու ընդացքին, ոզգեկառի կայարաններէն մէկուն մէջ կին մը զալով մեզի ուտելիք տուաւ արտասանելով միայն երկու բառ: «Աստուծ կ'ապրի»:

Մեր կայանը հասած օրը ուս զիշեր էր, եւ մեզ ստորերկեայ տաղաւարներ առաջնորդեցին: Հոն ներկայ եղողները բարեւեցինք Հիաղաղութիւնը ձեզի հետ» խօսնով: Մեծ եղաւ մեր ուրախութիւնը երբ ամէն անկինէ պատասխան եկաւ «Ձեզ կ'ընդունինք խաղաղութիւնով» խօսնով: Եւ իրօք այդպէս էր: Տէր Յիսուսի իրը անձնական Փրկիչ հաւատացողներու բիւր մեծ էր: Բանտարկեալներուն աւելի բան կէսը հաւատացեալներ էին: Մեր մէջ նշանաւոր երգիչներ եւ Աւետարանի լաւ բարողիչներ կան: Երեկոյեան, օրուայ ծանր աշխատանքն յետոյ՝ ինչ սիանչէլի է զոնէ բիչ մը ժամանակ Փրկչին ոտելերուն առջեւ աղօրէով անցընել խմբովին: Քրիստոսով պատութիւն կայ ամէն տեղ:

Հոս շատ մը զեղեցիկ հոգեւոր երգեր սորվեցայ, եւ Աստուծ ամէն օր ինձի իր խօսին նոր նշանաւութիւններ կը ցուցնէ: 19 տարեկանիս առաջին անգամ ըլլալով Յիսուսի Ծնունդը տօնեցի: Այս երաշալի օրը պիտի շմոռնամ երբեք: Այդ օրը ստիպուած էինք լման աշխատանք տանիլ: Բայց մի բանի եղբայրներ մօտակայ զետափը երրալու յաջողած էին: Հոն զետին երեսի սառը կոտրելով տեղ մը պատրաստած էին ուր՝ Աստուծոյ խօսին համաձայն՝ զիշերով ես եւ եօրը եղբայրներ մկրտուեցանք: Ոև, որիքան երջանիկ եմ, եւ մքան կը փափաքէի որ զուն, Մարիա, ինձի հետ ըլլայիր որ զոնէ բիչ չափով մը եեզի դէն անցեալին զործած չարիքներս ֆաւի սէրս ցոյց տալով եեզի: Բայց Աստուծ մեզմէ իւրաքանչիւրը իր յարմար տեղը կը դնէ ու մենք պարտինք հաստատ կենալ հոն ուր Աստուծ մեզ դրած է:

Բարեւներ տուր Աստուծոյ զաւակներու ամբողջ ընտանիմին: Աստուծ առատօրէն պիտի օրինէ ձեր հաւաքական աշխատանքը ինչպէս զիս ալ օրինեց: Կարդացէ Եբր. ԺԲ. 1 – 3:

Բոլոր մեր եղբայրները կը բարեւեն եւ ուրախ են որ հաւատէդ առ

Աստուած այնքան զօրաւոր է, եւ զինք անդադար կը փառաբանես ու տառապանքներուդ մէջ: Երբ ուրիշներուն զրես՝ մեր բարեւները հաղորդէ:

Ձերդ՝ Վարիա»

Հինգերորդ Նամակ.

«Սիրելի Մարիա,

Վերջապէս առիրը ունեցայ ժեզի ժանի մը տող զրելու: Քեզի կրնամ ըսել, սիրելիս, որ Աստուածոյ ընորհեով ես եւ ժոյր <Ք>առողջ ենք եւ հանգիստ կ'զգանք: Հիմա... (տեղ) ենք: Մեզ կը դրկեն... (տեղ) եւ հոն կը մնանք:

Ինձի ցոյց տուած մայրական խճանքիդ համար ընորհակալ եմ: Մեզի համար պատրաստած բաներուդ ամբողջը ստացանք: Շնորհակալ եմ ամէնաքաղաքն Բանին՝ Աստուածառւնչին համար: Բնոլորիդ ալ ընորհակալուրիւններ, ու երբ իրենց զրես, փոխանցէ իմ բարեւներս ու ընորհակալուրիւններս իրենց ինձի ըրած բարիքներուն համար:

Մեր Տէրը իր սուրբ սիրոյն խորհուրդը ինձի յայտնելէն ի վեր ինքինքն աշխարհի ամենաերջանիկ անձը կը նկատեմ: Այն հալածանքները՝ զօրոնք պէտք է իրեմ՝ կը նկատեմ մասնաւոր ընորիք: ՈՒրախ եմ որ հաւատացած օրէս իսկ Տէրը իրեն համար չարչարուելու երջանկուրիւնը պարզեւեց ինձի: Բնոլորիդ աղօրքները կը խնդրեմ որ Տէրոջ հաւատարիմ մնամ մինչև վերջը:

Տէրը պահպանէ բոլորդ ու զօրացնէ ձեզ սուրբ պատերազմին համար:

Ես եւ ժոյր <Ք> բալորիդ համբայններ կը դրկենք: Երբ... (տեղ) դրկուինք թերեւս առիրը կունենանք հօնիկ ձեզի նորէն զրելու: Մեր մասին մի մտահոգութիւն: Մենք ուրախ եւ զուարք ենք, որովհետեւ մեր վարձէր մեծ է երկինքը (Մատք. Ե. 11—12):

Ձերդ՝ Վարիա»

Այս վերջին նամակն է Վարիայի — համայնավար երիտասարդուի որ Քրիստոսը զտաւ, Անոր մասին վկայեց ու ստրուկի թիապարտուրեան դատապարտուեցաւ: Այնուեւեւ ալ լուր շառինք իրմէ, բայց Քրիստոսի հանդէպ ունեցած զեղեցիկ սէրը՝ ու Անոր մասին տուած վկայուրիւնը կը ցուցնեն զեղեցիկուրիւնը տառապող ու հաւատարիմ «Թաքուն» եկեղեցին որ կը զննուի աշխարհի մէկ երբորդը զրաւող համայնավար երկիրներու մէջ:

Գլուխ է.

Իմ Պատգամս Ձեզի՝ «Թաքուն» եկեղեցիին կազմէ.

Ես կոչուած եմ «Թաքուն» եկեղեցիին ձայնը: Ինքինքն արժանի չեմ սեպեր Քրիստոսի մարմինին այնքան պատիւի արժանի մէկ մասին ձայնը

կրչուելու: Թէպէտեւ համայնավար երկիրներու «Թաքուն» եկեղեցին մէկ մասին առաջնօրդուրիւն ըրած եմ:

14 տարիներու շարշարանէկն ու բանտարկուրենէն ողջ դուրս զալս երաօք մըն է, երբ նոյնիսկ երկու տարին «մահամերձի սենեակին» մէջ անցուցած են: Աւելի մէծ երաշով մը Աստուած յարմար սեպէց՝ զիս բանտէն ալ հանելէ յետոյ՝ զրկել Արեւմուտք ազատ եկեղեցիի խօսելու համար:

Կը խօսիմ յանուն այն եղբայրներուս որպէս անրիւ, անծանօք գերեզմաններու մէջ կը հանգչին: Կը խօսիմ յանուն այն եղբայրներուս որպէս ներկայիս թաքնարար պատամունք կը կատարեն անտառներու, ստորերկեայ սենեակներու, ծեղնայարկերու եւ նման վայրերու մէջ:

Ռումանիայի «Թաքուն» եկեղեցին որուեց որ ես ջանամ երկրէն հեռանալ եւ պատզամ մը տանիլ աշխարհի ազատ բրիստոննեաններուն: Հիմա դուրս եկած են երաշով եւ կը կատարեմ այն զործը որ ինծի վստահուեցաւ համայնավար երկիրներու մէջ մնացած՝ տէնող, վտանքներու ենրարկուած, տառապօդ ու մեռնող եղբայրներուս կողմէ:

«Թաքուն» եկեղեցին բերած պատզամս է,

«Մի լիէք մեզ.»

«Մի մոռնաք մեզ.»

«Հաշիւէ դուրս մի ձգէք մեզ.»

«Տուէք մեզի պէտք եղած զործիքները. զանոնք զործածելու վարձէք
կը հատուցանենք:»

Այս է ինծի վստահուած պատժամը որ ձեզի փոխանցեմ:

Կը խօսիմ լուցուած եկեղեցիին կողմէ — «Թաքուն» եկեղեցին,
«Համբ» եկեղեցին, որ ձայն չունի:

Լսեցէք համայնավար երկիրներու մէջ ապրող ձեր եղբայրներուն ու բոյրերուն ձայնը: Անոնք խուսափում, ապահովուրիւն կամ հանգիստ կեանք չէ որ կը փնտուն: Միայն կը փնտուն միջոցներ որ կարենան արզիլել նոր սերունդին անաստուածուրիւնով բունաւորումը: Անոնք կը խնդրեն որ իրենց զրկէք Ս. Գիրքի օրինակներ որպէս զի զանոնք զործածեն Աստուծոյ խօսք տարածելու: Ինչպէս պիտի կրնան զայն տարածել առանց Աստուածառուն մունենալու:

«Թաքուն» եկեղեցին այն վերաբոյժին կը նմանի որ ուզեկառքով կը նամբորդէր: Եոգեկառքը բախում ունեցաւ ուրիշ կառաւարի մը եւտ եւ հարիւրաւոր մարդիկ զետինը փոռուած էին նմլուած, վիրաւոր, մահամերձ: Վերաբոյժի մահամերձ մարդոց նայելով բացազանչեց, «Երանի քէ

զործիքներս և հոս ըլլային...: Երանի թէ զործիքներս և հոս ըլլային:» Վիրաբուժական զործիքներով կրնար շատերը մահէն ազատել: Յօժարուրիւնը ունէր...բայց ոչ իր զործիքները : «Թափուն» եկեղեցիին կացուրիւնը նոյն է: Այնքան յօժար է իր ունեցածը տալու: Այնքան յօժար է իր մարտիրոսները տալու: Այնքան յօժար է տարիներով բանտարկուելու համայնավար բանտերու մէջ: Բայց իր այս յօժարուրիւնը անարժէ է երէ զործելու համար զործիքներ, միջոցներ չունենայ: Հաւատարիմ, բայց «Թափուն» եկեղեցիին խնդրանքը այս է, «Տուէք մեզի զործիք, — Աւետարաններ, Աստուածառունց զիրքներ, հոգեւոր զրականուրիւն, օժանդակուրիւն — ու մնացած զործը մենք պիտի կատարենք:»

Ազատ Քրիստոնեաներ ինչպէս կրնան օգնել

Իւրաքանչիւր ազատ քրիստոնեայ անմիջապէս կրնայ օգնել եեւեւել կերպով:

Անաստուածները այնպիսի մարդիկ են որ իրենց կեանին աներեւոյր աղբիւրը չեն նախնար: Անոնք տիեզերի մէջ ու մարդկային կեանին մէջ խորհրդաւոր տարրը սպալու կարօղուրիւնէ զուրկ են: Քրիստոնեաները անոնց օգտակար կրնան ըլլալ հաւատենք բալելով ու մչ թէ երեւուրով, աներեւոյր Աստուածոյ եեւ հաղորդաւրեան կեանք մը ապրելով:

Անոնք կրնան մեզի օգնել քրիստոնէական ներդաշնակ եւ գոհարերուող կեանք մը ապրելով: Անոնք կրնան օգտակար ըլլալ հրապարակաւ բողոքելով երրոր քրիստոնեաները հալածուին:

Արեւմտեան քրիստոնեաները կրնան մեզի օգնել աղօրելով որ համայնավարները փրկուին: Այսպիսի աղօրք մը կրնայ միամտուրիւն նկատուել:

Մենք համայնավար բանտապէտներուն համար աղօրեցինք ու յաջորդ օրը մեզ առաջուընէ: աւելի չարշարեցին: Բայց Երուսաղէմի Տէրոջ աղօրքն ալ պարզամտուրիւն կը յայտնէր. իր աղօրէն յետոյ զինք խաչը հանեցին: Սակայն միայն բանի մը օր հազիւ անցած իրենց կուրծքը ծեծելու սկսան եւ մէկ օրուան մէջ 5000 հազի դարձի եկան: Միւսներուն համար եղած աղօրքը ալ ի զուր չեր: Մէկու մը համար եղած աղօրքը՝ երբ զետին չի զտներ անոր մէջ՝ եւ ֆեզի կը դառնայ մէծ օրինուրիւններով, բայց անէծք կ'ըլլայ աղօրքիդ առարկան եղող անձին: Անսալով Քրիստոսի պատուէրիին՝ շատ մը քրիստոնեաներով միասին Հիրլէրի եւ իր մարդոց համար աղօրած եմ: Եւ վստահ եմ թէ մեր աղօրքները իր պարտուրիւնը փուրացուցին որքան դաշնակիցներու զինուրներուն զնդակները:

Մեր դրացիները պէտք է սիրենք մեր անծին պէս: Համայնավարները մեզի դրացի են ինչպէս որեւէ ուրիշը:

Համայնավարութիւնը եետեւանքն է Քրիստոսի սա պատուէրին զանց առնուելուն, որ կ'ըսէ. «Ես եկայ որ կեանք ունենան եւ ալ աւելի ունենան:» Քրիստոնեաները աւելի կեանքը կարելի չեն դարձուցած բռլորին: Զգած են որ մարդոց մէկ մասը կեանքի ամէնարանկազին բաներէն զրէրէ ամբողջովին զրկուին: Ասոնք ալ իրենց կարգին ըմբուտացած ու համայնավարութիւնը եիմնած են: Ասոնք յանախ զոհերն եղած են ընկերային անիրաւութիւններու: Որով, եիմա դառնացած ու անզուր են: Պէտք է պայքարին իրենց դէմ: Բայց երբ քրիստոնեան կը պայքարի բօնամիին դէմ, ան կը հասկնայ զինք, ու կը սիրէ ալ:

Մէնք անմասն չենք որմանց համայնավարութեան եետեւած ըլլալուն յանցանէին: Մեր հանցանէրն այն է որ պարտազանց եղած ենք:

Այս պատճառաւ պէտք է բաւենք մէր յանցանէր, զիրենք սիրելով (սա տարբեր բան է անոնցմէտ ախորժելէ,) եւ անոնց համար աղօրելով:

Այնքան պարզամիտ չեմ հաւատալու թէ համայնավարները սիրել ամբողջ հարցը կը լուծէ: Որեւէ պետութեան միայն սէր պիտի չըելաղրէի բռնաբարութեան առաջքը առնելու համար: Զարգործներու համար ոստիկանութիւն, դատաւորներ ու բանտ ալ պէտք է եւ ոչ միայն հոգեւոր հովիններ: Երէ շարազործները շապաշխարեն պէտք է բանտարկուին: : «Քրիստոնէական սէր» խօսիք երբէք պիտի չուզէի զործածել համայնավարներու դէմ շիտակ բաղաքական՝ տնտեսական կամ մօակուրային պայքարը չեղոքացնելու համար, զիտնալով որ անոնք բռնաբարողներ (կէնկարը) են միջազգային համեմատութիւնով: Բոնաբարող են դրամապանակը կը զողնան. Անոնք ամբողջ երկիրներ կը զողնան:

Բայց հովին ու անհատ քրիստոնեան պարտին իրենց լաւագոյնը ընել համայնավարը Քրիստոսի բերելու համար, ինչ ալ ըլլայ անոր զործած ոնիրը, ինչպէս նաև իր անմեղ զոհերը: Համայնավարներուն համար պէտք է աղօրել հասկըցողութեամբ:

Աստուածաւունչ զիրքեր, Աւետարաններ Անմիջական պէտքեր են

Երկրորդ Ազատ քրիստոնեաները կրնան օգնել Աստուածաւունչ եւ Ս. Գրոց մասեր զրկելով: Այս բաները համայնավար երկիրներ ապահով կերպով զրկելու միջոցներ

կան: Իմ դուրս զալէս ի վեր շատ հատորներ դրկած եմ որոնք ապահով հասած են: Որուապէս դրկելու միջոցներ կան երէ դուք, ազատ ժրիստոնեաներդ «Թագուն» Եկեղեցիի ձեր եղբայրներուն ու բոյթերուն համար հայրայրէք զանոնք: Երբ տակաւին Ռումանիա կը զբանուէի, անձամբ շատ Աստուածառունց զիրքեր ստացայ որոս միջոցով մը: Կասկած չկայ քէ կրնան դրկուիլ, միայն պէտք է հայրայրէլ:

Պէտքը սաստիկ մեծ է: Ռուսաստան, եւ արաբական երկիրներուն մէջ հազարաւոր ժրիստոնեաներ կան որոնք 20 էն նույնիսկ մինչեւ 50 տարուայ ընթացքին Աստուածառունց մը կան Աւետարան մը չեն տեսած:

Օր մը երկու շատ աղտոտ գեղջուկներ տուն եկան: Իրենց զիւղէն եկած էին ճմրայ միջոցին սառող հօղերը թիերով մաքրելու զործ մը ստանձնելու, որպէս զի իրենց շահած դրամով գոնէ հինցած Աստուածառունց մը զնելով իրենց զիւղը տանէին: Ամերիկայէն Աստուածառունց զիրքեր ստացած ըլլալով իրենց նոր հատ մը տուի ու ոչ թէ հինցած հատոր մը: Զէին կըրնար իրենց աշէրուն հաւատալ: Ռւզեցին սառած հող մաքրելով իրենց շահած լումաներէն փոխարձէք մը տալ, մէրժեցի տանէլ: Աստուածառունչն առած՝ փուրով իրենց զիւղը մէկնեցան: Քանի նը օր յետոյ անսահման ու խոր երջանկուրին արտայայտող ընորեակալազգիր մը ստացայ որ երեսուն գեղջուկներու կողմէ ստորագրուած էր: Շատ զգոււրեամբ երեսուն հաւատար մասի կտրած էին Աստուածառունչը եւ կարգով իրարու եւս կը փոխէին կարդալէ յետոյ:

Շատ սրտառուչ է լսել Ռուս մը որ կ'աղաչ Աստուածառունչէն էշ մը ունենալ: Եր հոգին անով կը մնանի: Անոնք շատ յօժարութեամբ այծ մը կամ կով մը տալու պատրաստ են Աստուածառունչի մը փոխարէն: մարդ մը կը ճանշնամ որ իր ամուսնական մատանին հինցած նոր կտակարանի մը հետ փոխանակեց: Մեր զաւակները Ծնունդի քարտ մը տեսած չեն երբեք: Երէ որեւէ մէկը ձեռք ձգէր հատ մը, զիւղին բոլոր մանուկները կը բոլորուիին զայն տեսնելու, եւ տարէց մարդ մը կը պատմէր իրենց Ծիսու Մանուկին, Սուրբ կոյսին մասին, ու օարունակելով կը ներկայացներ Քրիստոսի ու Անոր Փրկուրեան պատմուրիւնը: Այս բոլորը...մէկ Ծնունդի քարտէն: Կրնաք դրկել Աստուածառունց զիրքեր, Աւետարաններ, եւ հոգեւոր զրականուրիւն: Այս կերպով կրնան բամ մը ընել:

Երրորդ՝ պէտք է տպէնք ու դրկենք մասնաւոր զրուրիւններ հակազդելու համար անաստուածուրեան բոյնին որ նոր սերունդին կը տրուի Մանկապարտէզէն մինչեւ գոլէնները: Համայնակարները պատրաստած են

Անաստուածին Ռւդեցոյցը՝ սա անաստուածներուն «Աստուածաւունշ»ն է: Պարզաբանուած ձեւով անկէ կը սորքեցնեն մանկապարտէզի մանուկներուն: Աւելի լման դասընթացք կը տրուի երբ աօակերտը աստիճանաբար կը բարձրանայ: Այս վնասարեր «Աստուածաւունշ»ը՝ մանուկին հետեւելով իր անման ամէն օրջանին՝ զինք անաստուածուրիւնով կը բռնաւորէ յար: Քրիստոնեայ աօխարիը դեռ պատասխան մը չէ տպած <Անաստուածին Ռւդեցոյց>ին: Մենք կրնանք, եւ պարտինք տպել անաստուածուրեան բոյնին հակադեղ քրիստոնէական պատասխանը ու դրէկը: Այս գործը պէտք է ընել փուրով, ժամի որ «Թագուն» եկեղեցին այդ զիրքով բռնաւորուած երիտասարդուրեան տալիք զիրքեր չունի:

«Թագուն» եկեղեցին ձեռքերը ևետին կապուած կը սպասէ մինչեւ որ համայնավար երկիրներու տարբեր լեզուներով այդ անհրաժեւու զիրքերը իրեն հասնին:

Մեր բռնաւորուած երիտասարդուրիւնը պէտք է լսէ պատասխան մը — Աստուծոյ պատասխանը քրիստոնէական պատասխանը — մեր պատասխանը. Այս միւս կերպն է անոնց օգնելու երբ կրնաք «Անաստուածին Ռւդեցոյց» ին պատասխանող զիրքեր, երիտասարդներու յատուկ պատկերազարդ երտարակուրիւններ՝ եւ մանուկներու յարմար Աստուածաւունշ հայրայրէլ:

Զօրբրորդ գործը զօր պէտք է ընենք՝ «Թագուն» եկեղեցիին անդամներուն նամբորդուրեան եւ Աւետարանը անձամբ անհատներու տանելու նիւթական միջոցներ հայրայրէլ է: Սա անոնց հետ զործակցելու ազդու կերպ մըն է: Այսօր անոնցմէ շատերը իրենց տունները «ըղբայուած» կը մնան ժանի որ շնուին զանազան կարգի փոխադրուրեան անհրաժեւու եղող զումարը եւ նամբորդուրեան միջոցին ապրուստի ծախսը: Այսպէս, անօնական լիուած՝ անկարող են 20—30 միտն հետաւոր զիւդերէն զաղտնի ժողովներու համար եկած խնդրանքները աննկատ բողուվ: Անոնց ամսէ ամիս 25—50 տոլար հայրայրէլ պիտի նշանակէր զիրքենք կապող նարգելքները վերցնել ու զանոնք ենաւոր զիւդեր ու ժաղաքներ դրէկ Աստուծոյ խօսքով:

Նախկին եռվիւններ՝ որոնց իրենց հաւատաքին համար բանտարկուած էին՝ բոցավառող Աւետարանի պատզամ՝ ու կորսուած եղջիններու հանդէպ մեծ սէր ունին, բայց իրենց պատզամը զիւդեր ու ժաղաքներ հասցնելու միջոցը չունին: Ամսէ ամիս ժանի մը տոլար այդ արգելքը կը հարրէ:

Աշխարհական քրիստոնեայ այրեր ու կիններ օգնուրեան պէտք ունին: Քրիստոնեայ ըլլալով՝ իրենց ապրուստը հազիւ թէ կը շահին, ու նամբորդուրեան պէտք եղած զումար մը խնայել անկարելի է իրենց համար,

եւ չեն կրնար Աւետարանի պատգամը տանիլ ուրիշ տեղեր: Այս <հրացք>ամիսը մի քանի տոլար կրնայ զործել իրենց համար:

Պատասխան եկեղեցիի հովիւներ՝ որոնի ինձգինենին մեծ վտանգի տակ դնելով պատօնին զուզբերաց հոգեւոր զործ կ'ընեն ծածկաբար՝ պէտք ունին նամբորդութեան ծախիքի որ իրենց պէտք է հայրայրուի ծածկաբար: Համայնավար իշխանութեանց կօղմէ իրենց սրուած «ամսարուակը» շատ փոքր զումար մըն է: Այս հովիւները յօժար են համայնավարներու դրած կանոններու անտեսել ու իրենց ազատուրիւնը վտանգել: Աւետարանը «Թաքուն» ժողովներու մէջ մանուկներու, երիտասարդներու եւ շափականներու բարոգելով, բայց լոկ յօժարութիւնը եերիք չէ, պէտք ունին նիւրական միջոցներու որ կարենան իրենց ծածուկ՝ արդիւնաբեր աշխատանքը յառաջ տանիլ:

Ամսէ ամս 25—50 տոլար՝ «Թաքուն» եկեղեցիէն նման անդամի մը կարելիութիւնը կը ստեղծէ Աւետարանը ազդուորէն տարածելու:

Մեր յաջորդ ընելիք զործը Աւետարանը ծայնասփիւսի միջոցով համայնավար երկիրներուն մէջ տարածել է: Ազատ աշխարհի կայանները զործածելով Կենաց Հացին շատ կարօս «Թաքուն» եկեղեցիին կրնանք հոգեւոր սնումդ ջամբել: Ռուսեր եւ այլ ստրկացուած ժողովուրդներ կրնան այս պատգամները ունկնդրել կարն ալիքով, բանի որ համայնավար պետութիւնները իրենց փրօփականուը կարն ալիքով կուտան ու միլիոնաւորներ կարն ալիքի ընկալու մեքենաներ ունին: Զայնասփիւրի միջոցով համայնավար երկիրներուն խօսելու կարելիութիւնը իրականութիւն է: Այս զործը պէտք է ընդարձակել եւ «Թաքուն» եկեղեցիին հոգեւոր սնումդ ջամբել: Զայնասփիւր համայնավար երկիրներու «Թաքուն» եկեղեցիին օգնելու ուրիշ կերպ մըն է:

Թրիստոնեայ Մարտիրոսներու

Ընտանիքներուն Ողբերգութիւնը

Թրիստոնեայ մարտիրոսներու ընտանիքներուն պարտինք օգնութեան հասնիլ: Տասնեակ հազարաւոր այսպիսի ընտանիքներու տառապանքը անպատճելիօրէն ողբերգական է: Երբ «Թաքուն» եկեղեցիի անդամներէն մէկը ձերբակալուի՝ սարսափելի աղէտի հարուած մը 4՝ իշնէ իր ընտանիքին վրայ: Այս բանը համայնավարներու կօղմէ շատ լաւ կը ծրագրուի տունին մայրն ու զաւակները առաւելազոյն տառապեցնելու նպատակով: Երբ քրիստոնեայ մը բանտ երրայ — որ յանախ խուսանզում եւ մահ կը նոսնակէ — ընտանիքին անվերջ շարչաբանքը նոր սկսած կ'ըլլայ: Փորձառութենէս

կրնամ վկայել որ երէ ազատ աշխարհի պարզ հաւատացեալներուն դրկած նիւրական օգնութիւնը չըլլար, ողջ մնացած պիտի չըլլայինք, ոչ ալ ձեզի եւս գտնուելով այս տողերը պիտի գրէինք:

Այս օրերուս (1970) Ռուսաստան եւ այլ տեղեր Քրիստոնեաներու զանցուածային ձերքակալութիւններ, եւ ահաբեկչութիւն ծայր տուած են: Օր ըստ օրէ մարտիրոսներուն թիւը կանչի: Թէպէտեւ անսեն կ'իշնեն զերեզման ու կ'երրան իրենց փարձատրութիւնը տոնալու՝ իրենց ընտանիքները կապրին սարսափելիօրէն ողբերզական վիճակի մատնուած: Կրնանք, ու պարտինք օգնել անոնց: Անտարակոյս պարտինք օգնել սովահար հնդիկներուն եւ Ափրիկեցիներուն:

Բայց որո՞նք աւելի արժանի են Քրիստոնեաներուն օգնութեան հան Քրիստոսի համար մեռածներուն՝ կամ համայնավար բաներու մէջ իրենց հաւատէին համար չարչարանք կրողներուն ընտանիքները:

Ազատ արձակուելէս իմեր Եւրոպայի Քրիստոնեայ միտնարութիւնը շատ նպաստ դրկեց Քրիստոնեայ մարտիրոսներու ընտանիքներուն: Բայց եղածը շատ ժիշ է համեմատած այն զօրծին զոր կրնանք ընել ձեր օգնութիւնով:

Որպէս վերապրոդ ու ազատուած անդամ մը «Թափուն» եկեղեցին, ձեզի բերած իմ պատգամը, կոչ մը, բախանձանք մը ետեւը բողուցած եղբայրներուս կողմէ:

Անոնք դրկեցին զիս որպէս զի այս պատգամը հաղորդեմ ձագի: Եւ երաշենք ազատեցայ զայն ձեզի հաղորդելու:

Ձեզի յայտնեցի թէ որքան ստիպողական է Քրիստոսը համայնավար աշխարհին տանիլը: Ձեզի յայտնեցի թէ երամայական պէտք մըն է Քրիստոնեայ մարտիրոսներու ընտանիքներուն օգնելը: Ձեզի յայտնեցի թէ իմշպէս կրնանք «Թափուն» եկեղեցին օգնել որ ան Անտարանը տարածելու իր առաքելութիւնը լիովին կատարէ:

Երբ ոտիխս բարը կը հարուածէին լեզուս կ'աղաղակէր: Ինչո՞ կաղաղակէր լեզուս, հարուածը իրեն չէր: Կաղաղակէր, որովհետեւ ոտիխս ներբանը եւ լեզուս նոյն մարմինին անդամներն են: Եւ դուք, ազատ Քրիստոնեաներ, մաս կը կազմէք Քրիստոսի այն Մարմինին որ համայնավար բանտերու մէջ կը ծեծուի, ու եիմա մարտիրոսներ կուտայ Քրիստոսի սիրոյն:

Ձէս կրնար սզալ մեր ցաւը:

Առաջին դարերու եկեղեցին համայնավար երկիրներու մէջ նոր կենսունակութիւնով կապրի իր բոլոր զեղեցկութիւնով, զոհողութիւնով ու նուիրումով:

Երբ մեր Տէր Յիսուս Քրիստոս Գերսեմանիի մէջ մեծ անձկուրինով կայօքէր, միայն մէկ ժարնկէց անդին՝ Պետրոս, Յակոբոս և Յովեաննէս խոր չունի մէջ էին պատմութեան մեծեզոյն տրամային վայրկեաններուն: Արագէս քրիստոնեայ ո՞րքան խորհուրդի նիւր կ'ընէք մարտիրոս եկեղեցին, եւ ինչ նիւրական օգնուրին կ'ընէք անոր: Հասկցէ ձեր եռվիւէն ու եկեղեցական առաջնորդներէն թէ ձեր անունով թնչ կարգադրութիւններ կը լան Երկարէ Վարագոյրին ետեւը գտնուող ձեր եղբայր եւ բոյրերուն օգնելու:

Երկարէ վարագոյրին պատերուն ետեւը առաջին դարերու եկեղեցին տրաման, ժաշագործութիւններն ու մարտիրոսութիւնները կը կրկնուին — այսօր — եւ... ազատ եկեղեցին կը ժնանայ:

Այստեղ՝ մեր Եղբայրները՝ անոնք, անօնական՝ կը մղեն խաներորդ դարու մեծազոյն՝ եւ ժաշուրին պահանջող՝ նակատամարտ, որ առաջին դարերու եկեղեցին հերոսութեան՝ ժաշուրեան ու նուիրումին հաւասար է: Եւ ազատ եկեղեցին՝ անոնց պայքարին ու տագնապին անտարբեր՝ կը ժնանայ, ինչպէս Պետրոս, Յակոբոս եւ Յովիաննէս ժնացան իրենց Փրկչին անձկալից ժամուն:

Կուզէք դու՞ք ալ ժնանալ մինչ «Թագուն» եկեղեցին — Քրիստոսով ձեր եղբայրները առանձին կը պայքարին ու կը տառապին Քրիստոսի Աւետարանին համար:

Կուզէք լսել մեր պատգամը: «Յիւեցէք մեզ, օգնեցէք մեզի:»

«Մի լէք մեզ:»

Հիմա ձեզի հաղորդեցի համայնավար Երկիրներու մէջ գտնուող հաւատարիմ՝ ճարտիրոսացած «Թագուն» Եկեղեցիին՝ անասուած համայնավարներու լուծին տակ հեծող ձեր եղբայր ու բոյրերուն դրկած պատգամը:



ICA LITERATURE SERVICE
POB 721, CH-8280 Kreuzlingen
Switzerland